



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





891.39

Ա-31

Ա Ռ Ի Ա Գ Փ


Հ. ՂԵՒՈՆԴԵԱՅ Մ. ԱԼԻՇԱՆԵԱՆ

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՆԱԿԱՆԻ

1007
32505

Բ. ՏՊԱԳՐՈՒԹՔԻՑ

34794



ՎԵՆԵՑԻԿ

Ի Ս Ա Լ Ի Բ Վ Դ Ա Զ Ա Ր
Հայ կանագույն գործական
0-31Ե-1886

Հայ կանագույն գործական
0-31Ե-1886

Ք Ք Ա Խ Ա Խ

Տ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

Տ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

Տ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

Յ Ե Հ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

Մ Ա Ն Ո Ւ Կ Պ Ե Ց Ի

Ա Ս Տ Ո Ւ Ա Խ Ա Տ Ր Ե Ա Ն



Վ Ա Խ Ա Խ

Հ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ Ա Խ

Վ Ա Խ Ա Խ

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Ո Շ Ո Փ Ո Փ Ո Փ Ո Փ

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Տ Ե Շ Ը Ո Ւ Կ Ե Ւ Ե Տ Ե Շ Ը

Ն Ա.Խ Ե Բ Գ.

Տ Խ Ր Ո Ւ Կ Ն Ի



ՀԱՆԳԻՄ

Ն Ն Զ Ե Յ Ե Լ Ո Յ Ի Ք Ր Ի Ս Ո Ս

Ի Մ Ո Յ Հ Ո Գ Ի Ո Յ Հ Ո Ր Ո Չ Ո Ս Ո Յ

Ի Ս Փ Ո Փ Ա Ն Ո

Թ Ա Ղ Ծ Ե Լ Ո Յ Ե Ի Զ Ր Կ Ե Լ Ո Յ

Բ գ մ է յ ս ո ր շ ի ս յ ս յ ս ա ն ե լ ե լ ո ւ զ ը .
Ո ւ ր մ ի ս ե ն կ ա մ ժ մ ա ն ս ե ն ա կ ,
Ո ւ ր կ ա մ ե լ ս ե ն ե ր ե ւ ք ա ն ե ա կ ,
Զ ի ք ի ն ե լ ա ն դ ե լ ե ն ա ն ո ր յ ս ո ւ ր :
Զ ի ք ա ն ա զ օ ս ո ւ մ ժ ա ւ ո ւ ր .
Ո ւ մ ի ժ ա յ ի կ ա ն ր ա ս ա մ ,
Ո ւ յ ե ղ ա ն ա կ յ ա ւ ե ր ա ս ա մ .
Զ ի ք յ ի ն ե լ ա ս ո ւ կ ե ն ա ն ո ր յ ս ո ւ ր :
Ա ն ց ս ա ն ե կ բ և ս ա շ ը ը ն դ հ ա ն ո ւ ր ,
Ե ւ ր յ ո ւ ր ե ւ զ ե ղ ե ւ ս ի լ ո ւ ն ե ւ ,
Ե ւ մ ի ս տ ը ե ւ ս ի ր ա ս ը զ գ ա յ ո ւ ն ե .
Զ ի ք ա ս ս ա ն ա ն ե ց ո ւ ա ն ո ր յ ս ո ւ ր :
Ո վ շ պ ո ւ զ գ ո ւ ո ւ զ ս ի ր ա ս ա ն ո ւ ր :
Յ ա ն ե կ ա յ ն ե ր կ ա յ դ ա ս պ ա ս ո ւ ս ա ն ,
Յ ե ր ք ե յ ո ւ ս ո յ ք ո ւ ս պ ա յ մ ս ա ն .
Զ ի ք ա ս ս ա ն յ ե լ ո ւ ա ն ո ր յ ս ո ւ ր :
Ե կ , շ ա ց , ր ա յ ժ ե ս ա ն ս ի ր ա ս ա ք ո ւ ր ,
Զ ի տ լ յ ս ո ր ք ե ս ա ն ի ս կ զ ո յ զ ե ր զ .
Գ ո յ յ ա ր ա զ ո ւ ա ր ա լ ե ւ վ ա յ ր ս պ ե ր ա ,
Զ ը ր կ ե լ ո ց տ ո ն չ ր ք ա ն ո ր յ ս ո ւ ր :

ԱՐԴՅՈՒՆՈՒ

Ա Յ Թ Ա Գ Ա 8

արք մահա սեղանի թիգ
 բավական կուրանք ուն
 չափական չափ ուն
 շամփան մահ ուն լիզ
 առաջ առաջ պատու լու
 բանական մահ ուն մ
 նախական կուրանք ուն
 տաշական մահ ուն լիզ
 գոլու ուն առաջ մահ ուն
 առաջ ուն ընդ ուն
 ճական ուն ընդ ուն
 շամփան ուն ընդ ուն
 պատու պատու ընդ ուն
 բանական բանական կուրանք
 պատու ուն ընդ ուն
 չափական ուն ընդ ուն
 պատու պատու ընդ ուն
 չափ ուն նախ առաջական ուն
 պատու ուն չափ պատու ընդ ուն
 չափական պատու ընդ ուն

ՅՈՒՅՆԻ ԵՒ ՊԱՄ

ՅՈՒՅՆԻ ԵՒ ՎԱՄ

Ս կայ թագավոր թագավոր թագավոր
 թագավոր թագավոր թագավոր թագավոր

ԹՇԱՄ Ե Ա Վ Յ Ա Խ

ՅՈՒՇՓ ԵՒՎԱՇՓ

Ս' Հ... Զայն բարձր և խոր, գաճիճ և գայեակ.
Կապանք գառինք և գերութե՛ քաղցրունակ....
Զեարդ քաղցր ինձ՝ կարկառեալ ընդ պարեխս,
Ընդ որ հարեալ Հանդրին գուընչին ընդ ուղղեղ,
Ընդ կոտորեալ և կուտակեալ կոհակս հոծ,
Զայնը խառնել և մշուշնեհն սղբակոծ,
Զալեաց ու ափանց գաշնակելով ըզըրթունս
Յորժամ Նոսոս Ծոպկցէ զթուելս մըկանունս,
Եւ վարեցի սիրա յեղս անեղս անպայման,
Ա՛Հ շառաչել եւ ահ կրկնել մեծ վախճան,
Քատմնասարսուռ սահեցուցեալ ընդ ողըրս
Զանթարդմանըն զայն ներգին կիրս յոխորտ
Ա՛Հ ... Զայն վըսեմ, ձայն լիազօր եւ անբաւ
Քան զամենայն գուսանութիւն սրտաբաւ.

Անձըն թաղծեալ նա լրկ ձայնիս վարդապետ,
ինքըն հիւանդ, ինքըն բըմիշկ հնարագէտ:
Ա՛ զիարդ քաղձր առեալ ծաւալինքդ յինքեան
վերածրես քան խունկընդ սիրտընդ բերան.
Զիարդ ընդ շուրթ՝ նըման նետի կարեվէր
Ու անօպագոյն քան զամէն իղձ թըրչսն վեր.
Ընդ նըրբագոյն թէրոց յոր այլք ըշմատըն,
Ընդ կիրս սիրոյ մենամարտիս դուդ ուժդին.
Եւ թէ պարծի յաղթանակել ն'աննըկուն
Դու անվեհեր ունիս տեղի ճակասուն:
Ա՛ ... Յուրաշընչովսւե ասպառաժք լւոնականք
ի ջուրս եւ յօդ ինձ յերիւրեն արձագանդ.
Շըրթունք բնութեն ի սեւան սըրինդ պահէ պահ
Նըրբինս հընչեն եւ սըրտառուչս ինձ ահ ահ:
Ա՛ ... Միր կենաց յերկուց յայս շունչը ըմբըռնի
Ա՛ յելանելն ի յարգանդէ մայրենի,
Եւ Ա՛ ի մայրն անկանելով հուսկ յետին
Յանովըն յարտասուաց ծոց, հու ցզրտին:
Այլ, բարէ ահաթըռեաւ կուսեն այն Ահ,
Յամենունսկ բարցունս անսանձ եւ անահ:

1841

Յու ախառայ յափառութ յակուրան
Տաճառոց մէջ շըցք և յաճառա ուցու
ամանինց յց Խոյժիան յօր ընածն առ ըստ յան
ամանինց մէջ նիշան սոսուի յանին
Յաճառան զըմն զըմն այժմ իսիսա մի
ամանին նու յաճառի շան առ ըստ յան
այսու բաց յաճ արքան ուստայսանառ
առանձ ոստի մէրին մոց մցման զըմն ենան
այսու և պարզ ման նախը մցան ։
Յաճառու մատն առ ըստ յաճառան ման

ՎԻՇՏԻ ԼՈՒՄԻ

Ու, ու Են վիշտք թէ Եւ թըրւին առիւծունք
Եւ ծախիցեն ըզսիրտ անմաշ ատամնւնք,
Թէ ելանեն դեռ ի սըրտէ խոր մունչմունք.
Զէ վէր անբոյք՝ որ հարկանէն զաղաղակ.
Զայն վըշտաբէկ սըրտի՛ է ձայն նէրդաշնակ,
Յաւոց իւրոց խաղաղարար Եւ կամակ:
Վիշտք Եւ տագնապք Են որ զդիշէր Եւ ըզտիւ
Ճակատիցին կուռք անմեկինք ըզմըրտիւ,
Որպէս դայլք ժանտք զանօդնականըն հօտիւ.
Եւ պակուցեալ ինքն ի միջի ահարեկ,
Ու փակրստեան գըտանցիք հուն ուրեք
Եւ ոչ աղաքս ելից ձայնին չարահէք.
Որպէս պղպջակ պղպջըթակաց հետահանք
Զհաւաշանաց հէտ վազիցեն հառաշանք,
Եւ ոչ մի խուն արձակիցի արձագանք.
Վշէտք ահեղք բողոքիցեն արտաքսուս
Եւ սիրտ լնկեմեալ կայցէ ի նէրքուստ.
Ո՛վլըռութիւն սըրտի, ո՛վ կապ անփախուստ:
Ծուս ջերաջերմ ցընդեալ ի հնոցը թաքուն
Շըրջան առեալ ճարակիցի անդր համըուն,
Եւ ծըմիցի ու ոչ ծախիցի սիրա ի բուն.
Այլ Են վիշտք: այս ըռութիւն չարքան մահու:
Եւ ժուժայցէ սիրտառ հարուածս այս ազդու.
Քեւմիայն Տէր, մարթ է կեալդու յաղթկու:

ԸՆԴԵՌ

ՏՐՏՈՒՄ ԵՍ ԱՆՁՆ ԻՄ

Ընդէր տրտում ես անձն իմ։
 Է՞ր գըլսակոր սիրտ աղու։
 Եւ չիցէ ոք մըտերիմ
 Տառապանաց քոյ հասու։
 Զի ամբավինդ ի շըթունս
 Ի գոլուի հեծեծանս
 Նըստեալ ի խոր լըտութիւնս
 Տապես տուայտի սուլ կեանս։
 Ծաղիկ նուաղեալ գեռ յայգուն՝
 Զոր չեթաց ցոլ զոլարար,
 Ոչ սուրհանդակն երիկուն
 Սողոխ քեղ այց ինչ արար։
 Իբր զգիւնիւն առ խաղի
 Զոր արկ արջառն առաթուր
 Ի սիկ մածեալ ձապաղի
 Ի գերդ գեղցն զուրկ թափուր։
 Որպէս անդրի տիրական
 Պատկառելի տեսողաց՝
 Խոնարհ քան զիւր պատուանդան
 Վայրաբերեալ գետամած։
 Որպէս այրի միամայր
 Անկեալ ի մնար անդրանկին
 Զոր հար մանկալ մահապար
 Ալրէ կալ լալ տմեկին։

Գումարեալ ինքդ ի յինքեան
 Հրաժեշտ ի բնաւ կենցաղոյս,
 Հասեալ աշխարհ քեղ ունայն
 Մըխիս ի յալս իմ անդոյս։
 Կապեալ են ոտք կըրից քոց,
 Դադարեալ թունդք եւանդեան
 Ամենայն կիրք յանքոյթ ծոց,
 Ամէն հառաչք ի լըութեան։
 Յորժամհարուած էր արտուսա
 Բըժըլէիր գու քեղէն։
 Իսկ մնչ ցաւիսդ ի նելքուստ,
 Ո՞լ է որ զքեզ բըժըլէկէն։

Բ

Ընդէր տրտում ես անձն իմ։
 Անի խօսեաց յունին հոդեոյս։
 Ես քո անբաժ մըտերիմ,
 Մի եւ յինէն տացես խոյս։
 Խօսեաց, ո՞կ սիրս յարախուոլ,
 Ընդէր կաս այդպէս տրտում։
 Հեմ հանապազ ի վըրդով,
 Զի յար ի վետ ապառում։
 Ընդէր միշտ այդպէս տըխուր
 Անմըխիթար հիմայդպէս։
 Վասն էր խոցեալքո անսուր
 Եւ անհարուած վէրք կըրես։

Այդափի իցէ՛ կար վըշտաց
Մինչեւ սանձել զհառաւաճանս .
Այդափի մըթինքո զգացուած
Որ ոչ գըտցէ իւր թարգմանս .
Երկայութեան խօլ խաւար
Այնափի արդեօք թանձրացաւ՝
Զի զյուսոյն դէմըս դալար
Ի քէն յանկարծ դողացաւ . . .
Եկ սիրտ, խօսեաց առ հոգի,
Առ օժանդակ քո ներքին .
Են դեղք ամէն վըտանդի,
Լուս տրտմութեան՝ չիք բնաւին :

Գ.


Արդ ամճն իմ՝ հիմ՝ ես տրտում,
Է՞ր զիս տանջես անդադար .
Միթէ առ կեալ ի սըդում
Հաստատեցար վայրապար .
Տէս Տէլն Աստուած յարազուարՃ
Յուրախութիւն հաստեաց զէս .
Միրյ ձեռին արարած՝
Է՞ր սըդով դուք զքեզ մաշես .
Հիմ հանապազ թիր ի հող
Գերեզմանի հետս յուղել .
Ոչ եւ որդան դեանասող
Տըւաւ առ լոյս թեւ ածել .

Ոչ գերեզման իսկ անձուկ՝
Նախադաւելիթ վերելից .
Եւ ոչ գոդովք անբաւուք
Պատի ըզքեւ խնամ երկնից
Ամբարձ աղէ զաքս ի վեր .
Վերինք ի ծաղը են եւ խինդ,
Հեմ ի ստորինս կարեվեր
Դեգերիցիս անձնապինդ :
Մի զաւածիս յանդուլ ցաւս .
Բաժին սրտի բարձունս է .
Արհամարհէա զաւերկրաւս
Եւ տրամութիւնդ ոչ եւս է :

Իսկ արդ ուսափ ցաւք քյոին .
Թէ զքեզ կոխեաց ինչ աշխարհ .
Ոչ վաղագոյն դու ինքնին
Եդեր ըշնա ոտքնիար .
Միթէ վըեպեաց ի քէն յյս . —
Եւ է՞րբեք յյս անվըէպ .
Խոստումն անխաք լոկ հոգւյուն
Որ առ Աստուած կըթի դէպ:
Թէ ուժացա՞ն սիրելիք . —
Գուցի՞ մաերիմ սերտ յերկրի .
Բայց որ ըզքեանս իւր ելիք
Թափել զմահուանըս գերի :

ի աենչալւոյդ ես անջատ . —
 ի ծոց անգր երթ մերձեցիր՝
 Ուր ամենայն սէր ազատ
 Դընէ գրաւ զսիրտ սիրալիր :
 Եւ թէ մեռան անձկալիք . —
 Ուրեմն առ նա կանխեցին
 Առ որ եւ քո են գնալիք,
 ի ժամակէան հանգըստին :
 Սահի հասակ եռանդուն . —
 Այլ ժամանեն տիք ըզգօն .
 Կասի կենաց պար զուարժուն . —
 Անմահութեան մերձի տօն :
 Երագերագ գայ օրհաս . —
 Յաւերժական ձեպի օր .
 Զեւ ի ըուսոյս հրաժեշտ տաս .
 Ու ահա ծագէ արեւ նոր :
 Ալէն վայրկէանք որ ի քէն
 Յառաջնթացք կորլնչին ,
 Յանմահութիւն անդ գիմեն .
 Որ ի թիկանցըդ մատղին :
 Սիրտ , որ յերկրէ անցանես ,
 Երթ վասահ , մի տրտմիր .
 Ի լաւն ի վայր դէմ դընեա
 Ուր ոչ է սուդ , ոչ ձանձիր :
 Հայութ անցան մատղին
 Դիմութ անցան մատղին
 Տիգութ անցան մատղին
 Անց ան անցան մատղին
 Ան ան անցան մատղին

Յավիտ ցաւոց նըժդեհ գերի
 Ո՞տայր ինձ յերդ ոտարի
 Երգել անդուշ ու արդահատել .
 Եւ ըզմուծեալն սիրտիմ պլնդել .
 Ահ , պանդուխտ է սիրտ յերկնից ,
 Եւ ըզձագնեալ իւրոց կայից
 Ընդ հող ընդ աղբ թէ հարկանի ,
 Սակայն փորձէ զշաւիլ երկնի :
 Ահ , տայր ինձ ոք արագարագ
 Վազել ընդ խոչ ընդ հակառակ ,
 Եւ փոյթ ի յելս ուղւցոս ժաման
 Հանդշել սիրյն ի հանգըրւան :
 Ու իմ հոգի պանդուխտ յերկիր ,
 Ի բուն բարեացըդ տարագիր ,
 Գիւնակոխեալ եւ բանտարգել
 Ցորմէ կըթիլ եւ հարկ է կըել ,
 Հայեաց յերկին՝ ի քո բնավայր .
 Եւ արձակեա զըրթանցըդ ծայր .
 Հայեաց ի վեր՝ յանձառն ի սէր ,
 Հայեաց ի վայր՝ սրտիդ ի վեր :
 Տես զանցաւորս , լաց թախծագին ,
 Տեսեալ զանանցն՝ հայցեա ուժդին .
 Յիշեալ վասն ոյր հաստեալդ իցես
 Ու արձամարհինա պարապեւս :



Ամենայն կիրք կրկնավըտակ
Խաղան ընդ գուրըս սրտափակ.
Մին երկնապող ցայտէ ի վեր
Միւս խորասցը արտօսրաբեր.
Երկար քընար սըրտին իմայ,
Մի լար սըդոյ մի լար սիրոյ.
Երկու ձայնք յար ընդ սիրտ բախին
Ու ի մի բարբառ զուդախառնին:
Համա հոդեր, առ քեզ օձան,
Լզիոքրոդի խաչին հեծան,
Կամեալ անտի զսըրտիդ բերինս
Երթ ընդ գուրաբս եւ ընդ գիւրին:

ՍԻՐՏ

ՏԱՐԱՊԵԱԼ

Քանի անձուկ սըրտի կոսպար
Որ իսկութեամբ անբաւատար.
Յօրէ յորմէ սա սկիզբն էառ
Եւ զգաց անձին յերկրի թըռուառ,
Ո՞րքան հեղեղք զեղան կըրեց
Եւ գեռ սա զնորս իւր ոչ ելից.
Ո՞րքան ի սամ կիրք հանապազ,
Որ վերացայտ որ դարավաշլ,
Լզգայութեանց յազատ շատիլ
Եւ ընդ մըտաց զանխուլ բաւիլ.
Քան զջծովու առեալ ծաւալ
Ընդարձակի յարաթաւալ
Ամենայն ուղևսք դիմեն ի նա,
Եւ բնաւ երբեք ոչ շատանայ,
Ունայն խոռվի, լընու՝ խոռվի.
Յագուրդ խընդրե, միշա ծարաւի,
Խոնջեալ խընդրէ կալ յանդորրու
Ու ամբոխ յամբոխս իւր յաւելու:
Զի՞նչ արարից սըրտիս այսմիկ
Զի հանդիցէ ի կրեց ռամիկ...
Աստուած իմ, արկ եւ դու շեթ մի
Երթ մի սիրոյ, ու այլ ոչ խոռվի:

ԱՐ ՍԻՐՏ

Կ' տառապեալ իմ սըրտիկ,
Ոսոիք ըզեւ որսիսիք.
Եւ որբան այս խոչընդուռ՝
Գարշապարացըդ դայթոս.
Անհընարինք ի ներքուստ,
Նեւթեալ դառինք արտաքուստ.
Սահանաբար ի բարձանց
Դիմես ի կէան յաւիտեանց.
Կոշկոռք կըրից կենցաղյուս
Խարոցք կան յան եւ ասս խցու
Բարէէ, միոյ կարճ կենաց
Ո՞ւբան հրապոյըք դարանաց
Ամենայն կիրք պահանջէն
Հարկ սակ եւ ի բաժ ի նմանէն.
Առողք նագահք եւ բրուռնք,
Տարողքըն տեաբք աննըկունք:
Ո՞վերծուսցէ զսիրտս անզօր
Յաւարառուաց ըլունաւոր:—
Աստուած իմ, մամն եւ դու առ
Եւ քեզ լիցի սիրտ իսպառ:

Թիւնա ախուց ըլուսաց անց
Համար բայց ու այսիրանք անց
Ու ան առ ամ մաս ան առանց
Խոստ ու առ առ ան ան անց

ՀԱՐԲԵՆ
(ի ՔՍԱՆԱՄԵԱԿՆ ԿՄ) այ ի
առանձնական ուժու և առանձնա անուն ուժու
մասնաւու մասնաւ անուն անուն անուն անուն
Յլլպէայ ի սար մենաւոր ուղաւանանուն
Յերեկորին ըլուռւթիւնս՝ յանեթիւն կ ի
Ճեմէր ի սիրտ սըրտաւոր յանեթ յոցի
Յականողիս խաժագոյնս արութ ի արք
Տերուացի պատանեակ, ուղու յանուն
Մերթ ըլլերանց արջնաթոյր անունն
Դիտելով վակսս եւ կոհակ, ան ոչն ան
մարտ Մերթ ըլլորոցըն պարոյր.
Արտասուաբեռն շուրջ գայր ան ոչ
Հեղիկ հեղիկ ըլլեացն հիւռամբար ան
ի գեղջկական տաղաւար՝ ու առանցն
Որ ի հովախն երեւեիւր.
Եւ աչքն աղու կապուտակք անքան
Լըձանային շիթ առ շիթ,
Եւ հաւաշանք տըխրորակք
Ելանէին իսիտ առ իսիտ:
Որպէս տատրակ զաւեր դալարըն ըլունկան՝
Զանդարձ վախուստն ողբայր աւուրց ման-
կական, կ դէմ
Յօստար լերինս սահեալ պանդուխտ տարա-
Զինուորութեան ասնոււլ ըզձեւըս նըսեմ.
« Եւ էր չաղցէէ, ասէր, սըրտիս ըզգայուն
Դաւարագեղ լերանցս հովոաց սիւգ սիրուն.

Դարեւանդից հիմ ծածկին գոգք քընաբեր,
 Հիմ արխրական աստ ամենայն ինձ պատկեր,
 Մեռելատիպ անդ տարածեալ լիճ՝ լոսիկ
 Յեղերական շամբից խօշիւն տղմասիկ:
 Ի դառնաշունչ հողմոց՝ լերինըս ճակատ
 Յիր թօթափի զանկայուն հերս սառնապատ.
 Եւ ի ծերպից վիմոց հաւուց կառաչեն
 Քստմնասարսուռ հարթուցանէ զիս համբուն.
 Ո՛վ անիծեալ գրժուխըմբեր դու նախանձ
 Որով թունից դարան կազմի սիրոյն դանձ,
 Յոյս ի ծնողաց կորդեալ նեցուկ ծերութեան.
 Յօտար երկիր կարդի նակ՝ ի բերդիան
 Խոպանանայ դաշտիկն հարանց եւ մարմանդ,
 Եւ ժիր ժակին հարկ է լարով կալ վտարանդ:
 Ո՛վ անիծեալ դիւտա արուեստից խաղմական
 Որ ես կըռել կոփել սուսեր եւ հրացան.
 Եւ գարնայնի ծաղկենը կար ընդ օթոց [դւոց.
 Յարտասուռ մարց խառնեաց զարիւն հէք որ-
 Ո՛հ, եւ ես ինքն հարկեալ բազդի սեւագէմ
 Զալէտ սըրտախ արձագանդացս աւանդէմ»:

Ո՛վ դուք անբաժ ձայնիս ընկեր՝
 Որ առ հըրձուանս իմ եւ առ վիշտ
 Պողեալ թաքուն ի քարաբլէր
 Կարեկյաբար խօսէիք միշտ,
 Առ գետս օտար վարիմնը թէքէն
 Ի սիրելէաց կորդեալ խըմբէն.
 Որոց սիրով սիրոք ի հրդէն
 Լարով զինէն թէ զձեղ հարցցէն,
 Ո՛վ արձագանդք, խառն ի զեփիւռ

Առէք զիմ ձայնս, գոգէք նոցին,
 Թէ գնամ լալով թըրէ ի ըլուր
 Եւ աչք ընդ կրունկըն յար ձկտին:
 Ընդ առաւոսն եղբայր կըրսէր
 Ըմայր հարցցէ, ընդէր Հարբէն
 Սափորն ի յուս չերեւի դեռ
 Զանուշակ կաթն ածել՝ հօտէն.
 Եւ երբ լալով յերեկոյին
 Պար բոլորեալ որբ ընտանիք
 Գփոխինդն ուտեն առ հըրատին,
 Զիս յիշելով եւ կան լոսիկք.
 Դուռք արձագանդք խառն ի զեփիւռ
 Առեալ զիմ ձայնս գոգէք նոցա՝
 Յօտար քաղաք նըստիմ ես հիւր,
 Թաքչն յինէն սարք Տիրոլայ:
 Յանչըբանալ բուրաստանիս՝
 Ուր եդեմեան իմ խաղալիկք,
 Ուր արնիէի արզայ ի տիս
 Հովանցակս ի վարդ յասմիկ,
 Ի ծարաւել առուին փոքու
 Զորոյ ձեւօքս ես հատի խրամ,
 Երբ յիշատակն յարտօսր ալու
 Լայուցանէ զեղբարցս երամ,
 Դուռք արձագանդք խառն ի զեփիւռ
 Առեալ զիմ ձայնս գոգէք նոցին,
 Յաշնարհ օտար ի բերդ տըխուր
 Ես կամ պահնակ զէն ի ձեռին:
 Յաւուրս տօնից մանկունք չինէն
 Լրուեաց ասէն, փողն Հարբէնայ.
 Ոչ եւս զայժեամն ի դար լերին

ՅԱՌԱՋԻՆ ՄԱՍԿՈՒԹԻՒՆ

ԵՒ Ի ՀԱՐԱՋԱՏՄՆ ՈՐ ՈՉ ԵՒՄ ԵՆ

Ո՞ւր Են աւուրբն այն եւ ո՞ւր ամքն առաջին .
 Ո՞ զժամնակ գարձուցանէր ինձ նախկին ,
 Ազմանկութեան երբ ծաղկէի վլտակաւ
 Փափուկ ի տիպ համասպրամաց գիրդ խոնաւ .
 Ո՞ւր այն գարուն տիոց , կենաց առաւօտ .
 Մինչդեռ եւ լայր եւ իրնդայր սիրտանկարօտ :
 Եւ գու լուսնակ որ յար հնանաս եւ նորիս
 Արգեօք բաւե՞ս նորել ըզթերթ իմ սրտիս .
 Մինչ ի կաղնեացպատգամախօն ազդէս խանդ՝
 Թեւաբախէլ երդէլ ի մութ պահու անդ ,
 Եւ ըզճածուկն յերկնէ գլրդէալ մըխիթար՝
 Մըփուս հեղիկ ի հիւծեալ սիրտ վլշտահար .
 Մենամիրաց մեկնակ զովուլ յիշէս զիս
 Մանուկ երբեմն յայտըս վառեալ աղարծիս .
 Յեց ի շիրիմն , գանկ առ ստիւք ցեցակէր ,
 Ի ցամսքեալ ձակատն յառեալ անվեհէր՝
 Թէպէտ մահու նըշխար՝ չազդէր ահ ի յիս .
 Մանուկ անմանկ եւ խաղայի մահուամբն իսկ :
 Զիարդ թեթեւ ի գաշտ սահէր գարշապար
 Եւ ընդբըլոց ընդ թափն ընդ հետս առասպար
 Եւ գէսք հերացամբ զուլովս գանդուր զուս
 Մինչեւ յարմին նոռնչյ նըստեալ անտըխուր
 Ըզճաւառորսն չափէի զըստուերս շուրջ
 Ցերկայնութիւն մամռապատից վկմաց լուրջ :

Յորոց ի խուան , ո՞չ , եւ իմ արդ զյուգը արեանց
 Նընջեն քուն խորը նընջեցեալմն յաւ իսեանց ...
 Ըզրտաբեկ լանջօքս ո՞ տայր ինձ քընար՝
 Գաղտագողի մակէլ ի պրակըն խաւար ,
 Ի հինաւուրց մահարձանացն ի սպառուած ,
 Որ լըտութեան թաւամուր թեւըս տարած ,
 Գլուխն ի ծոց նըստել ի խոհս անցելոց ,
 Եւ զորորանն իմ թոյլ դիտել զալեաց ծոց .
 Քսամնածածն ուր ծուփք յեռելք ըստաելու
 Ջանցեալ ամացս ազդէն շըրջանն սըրաթեւս ,
 Սարսէալ սահին սաղապամեմ կըտափք
 Որպէս երամք օրականք տար աշխարհիկէ
 Տարեալ բերեալ բօթ եւ աւետ օտարին
 Ո՞չ , զի՞նըրբին է անջըրպետ ընդ նոսին :
 Իսկ գո՞ւ լուսնակ յշը սընարաց կաս նոռնչյ ,
 Զա՞ն գաղկահար հըսկոլ կենաց անցելոյ ,
 Ոյը է արձանս ում պահանջի սրախս տառ ,
 Ա՞հ , համարիւն իմ հարազատ իմ պատառ ...
 Ես ըզսիրս զայս կըսեալ կախեմ ըզլիմէդ ,
 Ուշէւորաց եւ սիրելեաց ոտընիէթ :
 Արձանացիր անցորդ մոլար ու անմոլար ,
 Ասս հարազատ սրտի նընջէ վալզահար .
 Մահ զիս կանգուն , ըզնա եհար դիտապաստ .
 Եւ երկոքեան էաք զյուգ սէրտք , բարեբաստ .
 Մահածին մայրն երկիր՝ ըզնա գըդուէ ցուրա ,
 Զիս ի հասակ վարէ ու ի կիրս անիտախուսա .
 Ես յայնց կըրից խեթկեալ գաւանամ զիմկընի
 Ուանդօր յունել զիքախստեայ ախսմանկունի ,
 Բոււն հարկանեմ զշարազատաց տապանհէս
 Նոցա հանդիսատ եւ ինձ ժըտիմ քաջալերս :

ՆԱԽԱՐԵԿՆ

Նաւն ի բախմանէ վայրենի ալեացն խորտակեցաւ... Նաւուղին հանդեպ նաւնին գեգերեալ ողապ. ձեռն ի ծնօտի եղեալ արտասուաց գետո իշուցնէ :

ՆՄՐԵԿ

ԱՅՍՎՔԷՍ ի սուրդ իմ գանդաղ
ի ըռութեանս անխաղաղ՝
Նստեալ մղձկիմ անշըշունջ
Վայրենամոլ յօդոց շունչ,
Որ պահ մ' յառաջ ի ծովին,
Որորելով յիս գայլն,
Զայրացեալ պահ մի զկընի
Հարին զիս գի կենդանի...
Ահա շըսենդըն ըսի,
Ահա գոււպարք հիւսիսի.
Ահա ահա լետնաձեւ
Կոյտք կըլանեն զիմ արեւ.
Ահա հարին քակեցին
Հողիք ու ալիք զհետ ձըդեցին,
Ահա ի խորս իջի ջուրց,
Յանձարծ ի վէմս մաղապուրծ.
Ես որ ի գյուղըն տախտակ
Ահեղ ծովուն նահատակ
Ես նաւուղիլս անտեղեակ
Ի յառագաստ եւ ի զետկ,

Որ ընդ ալիս այս անփորձ
Զանձն արկի ոչ փոքր ի գործ.
Այն ինչ յածեալ ըստ կամի
Յանդիւտ կորուստ խընդայի,
Կեանքս ընդ նաւուս վեր ի վայլ
Սրտասահման յայս ի ժայռ
Ընդ ծով ւաւազ միջամեջ
Յեղակարծուց ի վայր էլ,
Ի գրլուց եւ կոհակաց
Անկեալ գընիմ արսափած.
Զիարդ ըզսիրստ հանդուցից,
Ում զիմ արկած պատմեցից : ...
Ահա նըշնարք թաղծադէմ
Նըշնարք նաւուս տարադէմ:
Կէսք նորասոյզ հիգոյս պէս
Ծնդ մըկանանց կանաչ գէս
Հանեալ գըլուխ գողդոջուն
Ոնհէտանան եւ համբուն
Եւ հեռագոյն դարձեալ գան
Յաշնարելի երեւան.
Եւ կէսք ընկեր առ ընկեր
Վարեալ գընան մըշտէրէր,
Խելք, առաջք, կող ընդ կողին
Ի մի հարուած կողիողին:
Յորժամ եւրոմն այն հընչեաց
Եւ ճարճատիւն ճոպանաց,
Վըկայեաց սիրտ իմ ներքուստ
Թէ ամենայն ի կորուստ.
Ի խաւարէն շանթ խաւար
Ել եւ մահուամբ գարձ արար.

Աղմէն խարիսխն իմ ամուր
 Ըզոյս՝ տարաւ ծովակուր.
 Զիս այսր ընկէց միայնակ
 Չոր մորենւոյ հանգունակ,
 Յամաք հողմոց խաղալեակ
 Տարուբերիլ անխեշակ...
 Ո՛չ, զի՞նչ լինիմ եղկելիս
 Նաւակորոյս նաւուղիղս:
 Ա՛հ, սիրտ իմ, սիրտ իմ հարեալ
 Ջար քան ըդնաւս է մանրեալ.
 Բեկոր եմ ես ալէկոծ
 Մինչ ի յատակս անդընդոց:
 Զեղ երանի մընացուածք
 Իմնաւակիս աւերածք,
 Որ տակաւին ընդ նցն ծով
 Նցնակէս գընայք ծըփալով,
 Յանցուշ հարեալ զալեսասա
 Ովկիանու գալար գաստ.
 Ի նյան կոհակս ելեւէջ
 Աներկեւանք յահու մէջ,
 Անատղ, անլոյս, անուղիղ
 Անհոգ հորդէք ըզշաւիլ,
 Մըշտասարսուռք մըշտերելք,
 Այլ ընկըզմել ոչ երեկք.
 Մինչեւ յետինն այն կոհակ
 Չձեղ արարեալ շըկօթակ
 Ի կայս ուրեք հետաւորս,
 Յընդաւաղեալ կացիլք խորս.
 Կամ թէ ոմանք տիրասէր
 Այսակէս ոտիցս առընթեր

Ի ձանձրացեալ ծըփանց աստ
 Տարածեսլիք ի տապաստ.
 Ըզըւափիս դարձեալ սիրտ
 Խոյել տեսովդ ի նոր վիշտ,
 Նըպաստ յինէն թըւելով
 Խընդրել՝ ի ըուդ ձեղ ի ծով,
 Անոդնական մինչ գեռ ես
 Նըստիմ ցաւոց յասպարէս:
 Ա՛հ, յո՞ր դժխեմ վայր անկարծ
 Անկեալ գընիմ յեղակարծ,
 Է՝ սարաւանդք ամայիք
 Ամուրս ինչ ինձ ունիցի՞ք.
 Գուցի՞ք ոք այդր. ի խորոջ...
 Ո՛վ աղէտք, ո՛չ լրսեմ ո՛չ
 Ո՛ ահաւոր անապատ
 Յերկից ու ի ջուրց տարանձատ,
 Աւազք ներքոյ, ժայռք ընթեր
 Հանդէպ՝ ալեք սարսուասէր,
 Եւ օդ վերուստ հոյանի
 Ուրանայ զիսուն հովանի.
 Լոկ սոսափիւնք շառաջման
 Դուընչին յականջս անվախճան:....
 Երթայց ի վէմն այն ելից
 Ըզսեաւ ծովուն ծուփ տեսից.
 Ամայեգոյն անապատ
 Զարհուրանաց վայր աղատ.
 Արտասուելի՛ կերպարան,
 Եւ կենախուզ որորան:
 Ո՛չ ո՛հ, այդ մըքան ալիք
 Որ ուս ընդ ուս ծըփծըփէք,

Որ եռնանայք եւ ցածնուք,
 Որ գայք գընայք խուսափուկք,
 Բերանաբաց որ անյագ
 Վկապոււսոյց ընթամնայք,
 Ի թուխ կանաչ ըսպիտակ
 Մալզ ըզդայուէք գառնորակ:
 Ո՞ւմ գուք գոռողք ուռուցիկք
 Ի գիմի այդպէս հարջեք.
 Մերթ ի կորձան մերթ կանգուն
 Յայս իմ գիմեալ սար համբուն.
 Վիմս ստնանել, եւ ո՞ւտայր
 Այլ ճշդնեածիք վայրապար.
 Խսկ եթէ զիս խընդրիցէք,
 Որս ձեր անջան է, առէք.
 Առէք տարայք ի ձեր խորս
 Անդր ի յորձանս ահաւորս,
 Ուր կան աշխարհք անյարիր
 Յաւիտնից ի թըմբիր,
 Ուր աւերակք մահացուաց
 Անհիմն արկեալ յալս ալեաց.
 Ուր նընջէ զբուն իւր անյօս
 Վահառական ոսկեյոյզ.
 Ուր նընջէ հայր՝ որ յանդէսս
 Եթող զորդիսն որբս եւ հէտս.
 Ուր սիրելւսին կայ նըշիսար,
 Որոյ մաներիմ վայրապար
 Էլնա ծովւն հարցանէր
 Փարելի գիրես ընծայէր...
 Այլ գուք հասեալ եւ փըշտիք
 Անփոյթք զինէն՝ կորընչիք:...

Դուռք որ ըզհետ նոյուն գայք
 Գէթ դուք առեալ զիս տարայք.
 Երթայց եւ ես նընջեցից
 Ուր իմ ամէն նընջէ ինչ.
 Ուր եթող յոյս իմ զարեւ
 Երը ըզքոս ծառ սին տէրեւ.
 Թողեալ զիս յինքըն միայն
 Քան զոր տեղի չիք ունայն:
 Երթայց առ իմ ծիրանի
 Առադաստիկս ընտանի,
 Եւկոշկոձեալ իմ մարմնոյս
 Եդից պատանըս սիրունս.
 Երթայց տեսից զրսկեման
 Ակընկալէացըս Ճոկան.
 Երթայց գըտից զիմ ուղղեակ
 Որ շընջեաց զբաղդըս յահէտակ
 Երթայց միայն ընդ միայն
 Յովկիանու յորովլայն.
 Ամէն կոհակիք մէտ և մէտ
 Հարցեն լալօնս ինձ յաւէտ...
 Ա՛յ ծով, այ խորք, այ ալիք,
 Զորս ձեր առէք առադիկ »...
 • • • • •
 Եւ յառապար կարկառէն
 Իբրու զկուտակ մ' ի ծովէն
 Առ այլ կուտակ գահարլէժ
 Ո՛չ, գահէաց զանձն իւր յաւէտ
 Յանդընդախորն ի յորձանս,
 Յորմէ չդարձաւ ոք ի կէանս.
 Զուր մարմինն ի ժայռէն

Յանկըրինելի յայն բոպէն
 Ընդ աւազ, օդ եւ ընդ ջուր
 Բացաձըգեալ վայր բերիւր:....
 Այլ ով անկարծ թաքուն բաղդ,
 Բուռն ըզմիջայն աջ անյալթ
 Հարեալ հիդոյն՝ եւ ի վեր
 Զարաժանի ջուրցն եբեր,
 Թէթեւակի զարկուցեալ
 Ընդ առապարն՝ ուր ողբայր.
 Ոչ ինչ ետես, այլ լըւաւ.
 « Ո՛վ կորանաց յուսազլաւ.
 Լզէս նաւուդ ի կորուստ
 Տամ զանձն յալեաց որկորուստ...
 Որ հար ըզբեզ՝ ոչ գիտէ
 Նոր կազդուրել յայսմ հետէ.
 Կամ եւ ոչ այն իցէ շատ
 Լզգաստացեալ կալ քեզ աստ
 Ընդ հովանեաւ սանձողին
 Լզծուփ հովմոց եւ ծովին »:
 Ոչ կըրինեաց ճայնն անծանօթ.
 Նոր ծագեցաւ առաւօտ.
 Խաղաղական են ափունք,
 Ակիովիլ կազմին բոյնք:
 Խնքն ըզնաւուն նըշխարիկ
 Առեալ փոխէ ի խրլիկ.
 Յերկրէ կըրին մենաւոր,
 Դէմ այն ծովուն ահաւոր,
 Որ յար աչացն առաջի
 Դէռ սոնք յոլորտը շըրջի,
 Փոխան ալեաց՝ ի հող արդ

Յեց ի վարսեալն աղնախայտ
 Արձանացեալ լուռ նըստի
 Հէդ նաւուղիղն ի գիտի.
 Ելզատելով շուրջ անահ
 Զալիս՝ որ գան պահ ընդ պահ,
 Բաղին փշոին առ ոտիւք
 Խորհըրդաւոր շառաչիւք.
 Եւ թէ երբեք ի բացուստ
 Հատուկըտիւք ի փախուստ
 Դիպին աչացն՝ յիւր նաւեն
 Կամ պատարիկ մի ծըւէն.
 Տակաւին ձեռըն զաջք
 Լայ զդառնութիւն իւր ամնիք,
 Ընդ արաստուացն իւր ընդ յեւս
 Վէրադիտեալ ընդ եթերս:

Ի ՍՈՄՆԱՅԻՆ

Պլուխ իմ, գլուխ իմ:
(Դ Թագ. Դ. 19):

Ի կիծ կենցաղյոս գըլխահարեալ տօթեակէզ
Տագնապ ի տագնապըս ինձ նիւթէ սիրս ցա-
ւագին.
Գլուխ իմ գլուխ իմ. ո՛չ, խորհրդակոծ խոռո-
վադէշ՝
Ոչ եւս ունի ժոյժ անձին:
Իսկ արդ ո՞ւր իցէ գըրկամատոյց ինձ մայրիկ,
Առ որ' տեսեալ հօր զլոտանգեալս յարտիս
այս տըխուր'
Ուր յողք զծայրախուզըն շարուրեմ զորայիկ՝
Ասէր, Տարայք զդա՛ւ մայր իւր:
Գոյշ, թէ եւ իմ գոյր մայր ազէխարշ եւ գորով՝
Որոյ ժողովեալ ի գերկ զաղիսըն գալար
Դընէր թաւալէր զդէմսըն փութով եւ միրով
Յորդէկիս գէմն անդալար: [ման՝
Ո՛չ, անդ' թ' եւ անժամ յելս կենաց լեւալ ժա-
Սակայն ի գըրկաց մէջ գըրուելեաց մայրենէաց՝
Բզդառնըն տայի քաղցրութբ շունչ անջատման
Առ որ ըզունըն իմ երիկնեաց:
Աչք իմ նուաղէին յաչս հայելով խանդակաթ,
Եւ ճեռքըսլուծէալք ի ջերաջերմմէջ մատանց
Շուրթնըս սաւոնորակ ի մէջ շըրթանց վարդա-
հատ
Պործէր զյետին զանդարձն անց:

Ի ծոցս անդ կենաց իմոց տայի ես զիմ կեանս,
Եւ մօրս արտասուս կաթէր ջերմիկ ի ցուրտ
քունս,
Կաթէր եւ խոռնէր ի պալ քըրտանցըս ծորանս
Եւ փոխէր զմահ իմ ի քուն:
Զեամրդ ցանկալի էր ինձ նընթել ըզքունն այն,
Քանի տենիչալ անշընչանալ ի շունչ մօր,
Քան զուրկ ի նմաննէն շընչել ըզիւգս ամենայն
Ի ձորո ու ի սարս նընկաւոր:
Գլուխ իմ գլուխ իմ, ով մայր, ծանրացաւ ու
անկանի.
Փութա ով մայր, Եկ զի ահա նձին չունիմ
Ժոյժ: [նի.
Ի խեթ խորհըրդոց նուաղեալ որդեակ քո դը-
Եկ ապրձ ի ծոց զիս անոյշ: բայս
Պլուխ իմ ծանրացաւ, եւ սիրտ անկաւ, մեռայ
ես...,
Մեռաւ մայր ոսդեակ քո. ես մեռայ եւ հանդ.
չիմ...
Ո՞վ մահ գեղեցիկ ի մօր գըրկաց տոպարէս,
Ո՞վ հեշտալիդ ինձ շիրիմ: —
Իսկ այդ ո՞վ, ով է երագեալք ի մեր կոյս,
Խոչք ըզիւլսնով, ցուպ ծերութեանն առ երի
Մհծաբայլէ, խոստանալով նորս ինչ յոյս: ...
Զըկամիմ մայր, ըըկամիմ ես զաւսողն այն
Դարձուցանել զարտաշընէեալ զիմ հօգի
Ի տաղմաւար մարմնոյս տըխեղծ եւ ունայն:
Ո՛չ, մի մայր իմ, մի լըսել արդ գըրմոյ, (եւ փակ.
Փութա, զդրունս ալրկ ընդդէմ, պընդեա զիիի
5 3

Ազգուշացիր առ կենսագործդ այդ հըմայ.
 Մի զիս թողուր ի քոց գըրկաց հանգըստիդ
 Այլ ի բարձուէ պատըշտմիդ ըզձայնդ արկ
 Եւ հեռացն զսեսամնլդ այդ շընչաւիթ:
 Ասա « Ինձ չես պիտոյ արդ ով մարդարէ,
 ի բաց կաց . մի զարթուցանես զորդեակս իմ.
 Դարձիրտեսողդ գարձիր զի քունսա քաղցր է
 Հիմայդքանփոյթ քեղ բարւոք կեայ իրազիս.
 Այլ մեռեալ սա , խոսուվան արդ լինիմ,
 Այլ քաղցրէ մահսրչկամիզարթնուլ իմորդիս:
 Երջանիկ սա յժմ է ի մահուս՝ քան ի կեանս,
 ի վիշտ էր , արդ յանդոյր ի ցաւս , արդ ի սէր :
 Ո՛չթէքանիք քաղցրէ սմա գիւր հանդըստեանս.
 Քանիք քնալ մեռեալս քան մինչ կենդանի...
 Տէսմարդարէ , էրդ զայս քոշնորհս տեսնեալէր
 Զոր տեսանեսդ այժմիկ յանցունքս գիմի .
 Երբ նայեցան աշկունիքն այսքան աղուականս՝
 իրը ի ներքուսս թերաքամեալ յունիցն արդ
 կիսահայեացք քաղէն զոդիս իմ եւ կեանս .
 իցէ տեսեալ . քան զայտքըս զայս կարմրորակ
 Եւ յենդադդի զգերահըռչակըն զայն վարդ
 Ցոր իւրսաբէ Առողվոնի հիւսէր թագ:
 Եւ ըզվարդս այս մահու փթթեալ ի դէմս աստ,
 Ազեռունակ մանչյշ բըրաց բացիսըփիկ
 Եւ ըզչուշանըս ծըզեբեկ յանպատրաստ ,
 Ես ըբփոխէմ զսոսանդ ծաղկունս եւ գոհար .
 Ես ըբփոխէմ ըզնընթեցեալս այս յիմ գիրիկ
 ննդ նահատակս եւ ընդ հըսկայս գեղասպար:
 Նընջէլ կամեաց որդեակս իմ այս եւ նընջէ .
 Նընջէաց յանդորրէւ չախորժէ սա զարթնուլ .

Եւ ինձ սըմա հակառակէն կամք ոչ է .
 Թող նընջիցէ արդ ի վասնդաց կենցաղցս ,
 Զհանդիստ ցաւոց սըրտին գըլիսյն աստ առ .
 Նուլ առաջանակ բարձրաց մասմաս առ արանի
 Մինչեւ յանանցըն զարթիցէ կենաց լոյս»:
 Ահա
 Ահա , գլուխ իմ , ահա , սիրտ իմ , ցեղրբ հեծես . կաց ,
 լուռ լեր ,
 Գուցէ լըւեալ մօր գիւրագորով կաթոգին
 Եւ սիրտ խոց առեալ հառաջիցէ կարեվէր
 Վերայ գըրկաց զաւակին:
 Այլ ուր եւ իմ մայր՝ որ ժողովէր զիս ի ծոց .
 Ուր որ ժողովէր զհատկըլեալ շունչս ահ ընդ
 ահ ,
 Որ մատն արկանէրի գլուխուս իսիրտ յարակոծ
 Եւ խաղաղէր գէթ մի պահ
 Ուր որ գայր իդատ ընդ կոծեալ գլուխ եւ ընդ
 իոհս ,
 Ուրորըսելի զիսաղաղութեանն առնէր ձայն .
 Ուր իմ ծընող , ուր գայրակ՝ որ զայսքան ան .
 դոհս
 Զըրէր ի ժմիտ մի միայն
 Ասսուած իմ , հասո՞ւ առ իս զբարբառդ հայրա .
 կան
 Հրաման տուր տանել զորդիդ ի գիրկս յուսոյն
 մօր .
 Բարձեն արբանեակք գըլթոյ տարցեն առ ծոցն
 այն ,
 Եւ գըտցէ սիրտ զիւր մնդորը .

Գըտցէ սիրտ զանդորր, մեռցին խորհուրդքն ինք
նատանք.

Մեռայց ես ցաւոց, հանգեայց Ե յոյս եւ ի սկը.
Ապա տեսանսղն հոգենորոդ հիակբանց
Յարուսցէ զիս ի քեզ, Տէր:

1847

Համ աղենին պայծը նոյն առջև և ձև թիւ մույր, ի ի
Տեսանսղն աղենին, ինչ աղաւան աղաւան
մէք բնակ Խովորացինք ով յահուր կառու
ողմելիուք մը ձական բառ ապյան
Ի անձին ապք ըստ կայց ըստ ի
Վաշ ի սկը պատրուն դու զին նոյն աղ զանց աղ
Քոնց աղ պատրուն յանցունուն դու պատրուն դու պատրուն
Ճականուած աղուն աղուն քանու աղուն պատրուն
Շնուայս աղուն աղուն պատրուն քանու պատրուն
Տեսանսղն պատրուն պատրուն պատրուն
Քոնց աղ պատրուն քանու պատրուն պատրուն
Վաշ պատրուն պատրուն պատրուն պատրուն
Աղուն պատրուն պատրուն պատրուն պատրուն
Վաշ պատրուն պատրուն պատրուն պատրուն

ԱՆՁԱԾՈՒՄՆ

Ի ՆԱԽԱՉՈՒ ՍԻՐԵԼԵԱՑ

Ի զո՞ր... եւ անգամ նըրքինք զգացմանց.
Զգացմունք սըրտի, ո՞հ, եւ գուք ի զուր.
Զամենայնիւ հարկ լուրջ արար զանց, մոզ
Հարկն այն ժանատ տրխուր:
Ծով գեռ անալիք, ալիք գեռ մերձ,
Նաւակն հուպ ի նաւն, աչք յիբար գէտ
Զանջատ սիրելեաց զննեն պատկերս, անոյն
Այլ հարկն անջրպետ:... յուժ ձի
Ահա ել անխոռվ ու անփոյթ յոգի յուն մե
Եկաց ի գիտակսըն պաղպաղօւն,
Ազգէ մասնացի, փողէ սըրնգի: մո պի ծառի
Անփոյթ պետ նաւուն: ան մինաւ
Ահա ի կայմէն էջ դրօն ի վայր, ուսիւն, ի ի
Գրօնն այն սեաւ, եւ յոյս սարսեաց ըզսիրտ.
Հընչեաց փողն, եւ գոլայր համայն
Միւյն հարկն անխլիրա:
Ահա նիւըն գիրկ ընդ խան ի ծով,
Ու ահա ելանեն ու իջանեն գաստք.
Խայտայ փրփուր զինչ ձի նդ հեծելով.
Սահիլ առնուն լաստք.
Նաւըն շարժի, նաւն առնու գընալ,...
Ո՞հ, այ, կացէք, ուր տանիք, յօ դնայք.
Անդ են սիրելիք բազուկ ձըդեալ
Գոչէն, ո՞ջ մընայք:...

Աընալ. զի՞ մընալ երբ երթայք դուք,
 Եւ ո՞ւմ եւ զիստդ. Յէ անջատիմք.
 Լըսէք մեղ արդեօք, ըզգայք զանձուկ.
 Ո՞վ մեր մըտերիմք:
 Սեկնի նաւն, երթայ եւ հեռանայ,
 Լընուն աչք ծըսով զոր արձակէն,
 Եւ ծով ի միջն մեր լայնանայ,
 Հետք ըզհետ ծածկէն...
 Ուր են, յո՞ գնացին. ուր սիրելիք.
 Հազիւն նըշմարին ողունք նաւուդ.
 Միայն ծուփսն սեաւ, նիշ սրտալիք
 Գնալց փոյթ ընդ փոյթ:...
 Երթամք ուրեմն, ահ, երթայք ողջամք
 Թէ կալ ու արդելուլ չիք մեղ հընար,
 Եւ թող ծածկէ ծուփս ըզմըրտիցս ամբ.
 Իցիւ թ՛ անդադար:...
 Ծածկի եւ ծուխն յօթ. զուգին ամիք.
 Համայն հեռանայ եւ հանդարտի.
 Ո՞հ, անջատ կայցեն լըկ սիրելիք:...
 Զի՞ բուռն է ուրտի: ան միս մայր
 Տրամադ պարու ան. օրու շանձուն
 Այս է մասն քոյ նոյն մայժմ: առ
 գուսար մանալի առ մանալ առ առ
 յոյզ նու քոյ մոյ զարդի պատահ
 գուսար մանալ մայժմ: ան մայժմ
 պատահ առ մանալ մայժմ: ան մայժմ
 յոյզ քոյ պատահ մայժմ: ան մայժմ

ԴԱՐՁ ՅԱՄԵՒԵԼՍ
 ԱՆՁԱՏՄԱՄԲ Ի ՍԻՐԵԼԵԱՅ
 Ահա ծագէ լցան արեւելից, դարձին լցու.
 Դառնան աչք ի նոյն, սիրաք հայրենեաց անդը ե
 կոյս,
 Ի կէտն ըղձից եւ ի յոյս:
 Օ՞ն անդը յարեւելս, ընկերակիցքդ, յարեւելս.
 Քանի՞զուարթ այգուննըրբին երանգք յելեւելս
 Անուսաս յոդւոյս խառնին թելս:
 Ահա՝ մբարձեալ հովմն յարեւմըտից լընու զդրօս
 Ի ծագ. անդրուվար նաւուն խընդից ապարօս.
 Դէմ յարեւելս՝ վայր ախորժ:...
 Ողջամք կացիր եզզ արեւմըտից բազմանորհ:
 Աղատ արդելան պանդըլսատութեանս բարէօր
 Եւ հայրենիք մեղ լէալ նոր.
 Ի բուննարդ գառնամք, եւ արտասուս հրաժեշտի
 Բարձեալ յաչս անջինը խառնել յարտօսը
 լընդի
 Ի սիրելեաց մեր գընդի.
 Յորոց հեռացեալ առ սէր բանին եւ ի գիւտա:
 Յօտար քո ափունս ժուժեալ տարաք անըստ
 գիւտա:
 Ամ երկար յերկն եւ ի փոյթ.
 Որով վառեալ միտք, սիրաք եւանդուն, հոդի
 զուարթ

Առ հին հարազատաւ առ կենակիցս երթան արդ
Յերկիր՝ որ տայ զկաթն եւ վարդ։
Ահա շաւելին հին՝ որ յար հատեալ՝ ըունի ծիր։
Դարձիր ընդնոյն հետա յորբերեր, նաև մեր հրա-
կիր

Ուստի բարձեր՝ զմեզ անդ գիր։
Խաւնեա զսանջդ յալսւ, չերձ պատառեա, երթ
յաւաշ։
Միտսուզգոն առ մէր տանիս, նաև, Երթ պարա-
ռաջ,

Պատիւ եցէ ընդ առաջ։
Այլ գութբարձէ, ուրարդտեսանեմ զգեզի սուդ,
Յափունս զոր թողումբ կաս ձեռն ի գլուխ ողոր-
մուկ

Եւ զհետ կաթես արտասուք.
Դու զնաւս եւ ըզմիրտառ սիրելին հին վարես,
Եւ գությորց արդ զատչեմք սյդրէն զհետ բերես,
Երկուս բացեալ ասպարէս։
Ահա՝ հեռանամք, նուաղին ափունք զոր թու-
ղումք,
Եւ աչք յատին յետա յարեւմնւտա անդըր տըր-
տումք,

Կամու յանկամն ըզկայ' ռնումք.
Յերկուց մէջ ափանց բոնաբարիմք յերկու սէր.
Երթալնէ տիորժ, այլ հրաժարել ասատկավէր,
Կալն՝ անհընար ու աննըւէր։
Եւ նաւս յառաջէ. քաջալերեաց սէր անձուկ
Պանդուխաթն՝ ըզքեզ մի պանդուխա յափունս
այդ թողումք։
Կարկան ըզձեռն, երթիցուք

Ո՛վ քաղցր յիշտակն ըդդեհակից սիրելեաց։
Ֆեւ սիրտք մեր առեւեալ թունդ՝ զնոյն տացեն սի-
րելեաց՝

Առ որս երթամքն անձկայրեաց։
Փեւ սիրտք մեր հալեւալք երագագոյնս խառնես-
ցին

Ի սիրտս՝ որ յելիցն արեւու մեզ արդ հալին։

Ո՛վ խառնութիւն երթեկին։
Այն՝ նդ մեզ տարցուք ըզքեզ սէր՝ յոլ եւ եր-
թամք,

Եւ քեւեւնորօք մերս յայսմէտէ բուծցին ամք.

Մի մոռացին բարեկամք.
Ե՛կ գութ, եկ ընդ մեզ ի հայրենիս մեր քաղ-

բիկ,
Ի ծոցըս ծնողաց, եկ, ի գիրկ քեռ, յեղօր գիրկ,

Ուր եւ ուրեք երթան սիրտք։—
Օ՞նանդը յարեւելս արդ վարեսցուք համարձակ,

Ահա թլուրք դալարք ընդհիւսալեաց գան երադք.

Ահա երկրին մեր ցամաք։
Կարմիր եւ սպիտակ ահա թաշկէնք ի ծածան,
Եւ ձեռք եւ բազուկք եւ գլուխք շարժեալք սի-
րանչան,

Եւ սիրելեաց հնչեաց բան։...
Հայր մեր... ահա մեր հայր, ահա մեր քաղցր
եղբարք.

Ծաղկեալ են գլուխք հարց, այլ քանի՞ հուր յաւ-
սըն բարկ,

Ո՛վ մեր կենացըս պատճառք։
Ահա որդիդ, հայր, զորինդրէս՝ կայ ի քո գիրկ,
Եկայք իմ եղբարք համբուրեսցուք դուդակիւք,
Յ

Թողլ արթեսցին կարօտ սիրտք : Ե. VII
Այլ օն , փութասցուք ի տուն , ոչ եւս ժումէի
մայր
Անդուլ կարկառեալ ընդ պատրշամբն իւր ի
վայր սահմանուած շատ ջրն զանց առջ ունի մայր
Թըւէ զվայրկեանս քան ըզդարտ ...
Մայր իմ , ահմկալիդ մայր , տես զորդեակ քր սի
ըուն .
Եկ , հանդիր ի գիրկ մօրըս որդեակ սիրատուն !!
Ով անթարկման ըզմայլումն ::.
Ժամ մէջ ճապ չն մէխ վա , աղձ քըց մ ու ճապ , ով
ճապ ճապ միջաւուն չի
րապ ով սիմենցն ով քմ քմ չն ճապ չի
մոխ զայտն , մոխ թիրդ ով վայրուն ըզըսն ի
չ պայմին մանիդ զեկուն ով զմ ։
Ճանական զարունակ բայ այլաւուն , զանան Ս
զարուն զարուն սիմ թափարայ զա ազուան մ
ու անուան զա անուան ունի անուան անուան
անուան ով զմ մէնաս ունուան ան ունուան
ան զարունայ զանան ով զարուն ով զմ մէն

ԱՌ ՆԱԽՆ
ՈՐ ԶՍԻՐԵԼԻՍ ՏԱՐՈՒԻ
Զի՞ն տեսանեմ : զո՞ւ այն ես նաև ապառում
Որ զսիրելին իմ կորզեցեր յանկարծում ,
Եւ վայրապար գարուբերեալ ընդ ալիս
Խաղ արարեր զայնքան անձուկս ւ 'ըլքամիս .
Քանիք ընդ քեզ տատանեցան սիրտք ի ծուփ
Մօտք եւ հեռւիք՝ այլ անժամանք եւ անհուպ ...
Արդ ի ծովեղըդ տակ առեալ յանդորրու
Կասանըզդայ եւ գրգռես վէրս յիս ազդու .
Երթ ի բաց , Երթ թաքիր ի ծիրըս ծովուն
Զի մի անէծք հարցեն ըզքեզ խաղ նորուն .
Եւ հողմ ցասմանըս հետամուտ հալածիչ
Խութ եւ խարակս , յարուսցէ քեզ ժանտ
գահիճ .
Այլ մի . կացցես մնասցես նազել ընդ ալիս
Քանզի զեմոյ սըրտի արար սիրելիս :

ՄՈՌԱՅԻ ԶՎԻՇՏՍ ՔՈ

ՈՐՊԵՍ ԶԱԼԻՍ ԱՆՑԵԱԼՍ

Այս ամենայն աղէտք եւ վիշտք սրտահար
Ժամանակի ժահը եւ մըթին եւ մըթար
Անժամանակն էեց՝ միրա՛ գու ակըն հար։
Փոփոխի եւ անցանէ ամենայն։

Անց երիկեանն, անցցէ եւ հուպ վաղորդայն,
Եւ ժամանակ ինքնին անցցէ լրակեայն։

Այլ գան մերձին օրէնք որ զհինն եղծանեն,
Եւ ահա ժամք որ զառաջնաըն մերժեն,
Եւ պահ որ զալիր փրկէ ի բնաւ ի չարէն։
Վիշտք եւ վրտանդք մածեալք ըգբեւ անբաժին,
Եկեսցէ օր՝ եւ ի սրտէդ վերասցին,
Եւ մոռասցիս օրպէս զալիս որք անցին։

Եկեսցէ օր, Եկեսցէ պահ՝ եւ ընդ հուպ՝

Որ զամենայն յարդարես սրտիդ ծուփ [շուփ:
Մոռացութեամբ մածուսցէ զվէրս սըրտա-
Անցցէն եւ այդք, անցցէն եւ վիշտք ըստ քէն
Որպէս ալիք վարեալք ի խոլ մըրըրկէն,
Եւ խաղացէ հեղանաւեալ սիրո անդրէն։

Ո՛չ, Եկեսցէ հասցէ անշուշտն ամանակ
Յորում անցեալ իցէ ընդ սիրա բնաւ կոհակ
Եւ յամենայն տագնապոյ կրից անվարակ։

Անցեալ գնայցէն որպէս ալիք որ գնացին՝
Ամենայն հոգք մինչեւ իսպառ ջընջեսցին,
Եւ սիրա՝ միայն գիտասցէ զհեշտն եւ բարին։
Անցցէն եւ դալք հոլովակոյտք քան զալիս
Եւ զյիշտառակ չաճցն ի յուշ տիրակիս։
Անդորր եւ սէր միայն կեցցէն ի սըրտիս։

Հայքք մի մատոք մայդի արարադանանի
[այս] արարած անայն մի թաշտիմք անդ Ա
մա քան մանաք անդ իւս ուրա իւսնու խոյնի
ու կրաքանի ու ծանութ մաս յանձնու քան ու զ-
ու անձնու անձուց յանձնելու զան զանցն զանցն
զանցն ։ ՅՈՒՇՔ ԵՒ ՎԱՇՔ ։ ՅՈՒՇՔ Ս
ըստ զան քանցուց յանձնու մեյսէն մանան ։ Ա
հայուս քանցուց յանձնու մանան ։ Ա
դու զանցուց յանձնու մանան ։ Ա
մա քան ի սըրտի, որ մ մայդու
մայդու ։ Ա զան մա անձու ի մանան մինչ
մայդ ման քանցու քանցու օրուն քանձնան մայդի
անդում քանչ ի մայդու մայդու ըստ զանցն ։
ու զան զանցու յանձնուն զանցու զանցուն
չանցուն ան քան ի մանան մա խորու յանձն ։
քանցու չանցու մանձնուն յանձնուն մա խորու յանձն ։
ու զան չանցու մա խորու յանձնուն անձնուն
ու զան չանցու մա խորու յանձնուն անձնուն
ու զան չանցու մա խորու յանձնուն անձնուն
ու զան չանցու մա խորու յանձնուն անձնուն

ՕՐՈՐՔ Ա.ՐՈՐՈՅՑ

Օր օր . յԱրօր . օր օր , յարօր :
Ժրացիր , մի լար , դառն իմ Գրիգոր .
Կալ պինդ ըզմանդ եւ երթ . օր օր :
Օր օր : Զայս քեզ՝ յունկնըդ անփորձ՝ մայրդ ա-
նոյշ , -

Խանձարապատ իբրեւ կոկոն մի քնքոյշ
Մինչդընէիր ընդ մէջ լալեաց եւ ծաղու , [լու . -
Սիրով յուռաղ գըգուեալ զինչ կաթն ընդ մե-
Զայս քեզ արկեալ մայն՝ յեղեղէր խաղաղէր ,
Տայրն ընջեւ , տայր զարթնուլ ըզտիւ եւ դիշեր .
Մինչեւ ի կուռ հասակդ հասոյց եւ սընսց .
Ու իսեամս հիւղին կացեալ զարտիկ մեր եցոյց :
Փոխանակեալ զնանիդ այսօր
Ես Հայրս ըզքեզ կոչեմ , Գրիգոր ,
Յորբան ի նոր , յԱրօր . Օր օր .

Ճըրիկ ժուժիկ վարեա , մի լար , ո՞լ Գրիգորէ .
Իրուննախնեաց է այս աւանդ , յԱրդամն հօրէ ,
Ճըրամբ բազկաց մընիել ըզկոփի ի հող անխիբոտ ,
Քըրտամբ այտից ոռոգանել զակօսն ի իիրտ .
Սփուել ափովմի սերմնիկ մերկ եւ անքատակ ,
Այլ ի ժամունն բառնալ արդիւնս շալակ շալակ
Համա՞ ՞ն , բուռն հար ի մաճ յարօր ,
Ժուժեա ժրացիր , դառն իմ Գրիգոր ,
Ուղլեա մըղեա , երթ դարձ . Օր օր :
Ընկալարո՞ք , ակօնք գըճեալք , զըորենիկս այս . -
Հանդերձելոց եղանակաց օրապահ հայս : -

Մի զանգիտեր , Գրիգոր , թէ հատքն այն ոչ
եւս են ,
Թէ ձիւնաթաղ հետախաղաղ եղեւ ամեն :
Թող հընչեսցէ հիւսիս . հընչէ Տէր եւ զհարաւ .
Յական քըթիթ ըզմիւն եւ սառն ելցյծ տա-
րաւ .
Տես , քանի գեղ , քանի հրձուանք յարտըս
դալար ...
Ո՛վ , որպիսի ցօղունք ցընցեալք պալար պա-
լար .

Ի հունձ , ի հունձ . արդ ո՞չ յարօր ,
Յորայ կարդամ ըզքեզ , Գրիգոր ,
Գրկալիր բարձ եւ դարձ . Օր օր :
Տես , եւս եռայ մարդարտայեռ ըշտէմարան .
Գերդաստանիս տառապելոյ կենաց դարան .
Ո՛հ , թէ անժոյժ այժմիկ առ մաճըդ մատ-
նահատ
Եւ սըրտաթափ՝ ոչ սփոփցես ըզհացին հատ ,
Զինչ մօր նանկան , զինչ քո մամնւդ , քերց
անուշակ ,
Յայնքան ձմրան ամիսս երկար՝ մնայցէ ձաշակ :
Ճիշն եւ վաստակ , գառն իմ Գրիգոր ,
Մեզ հայթհայթեն ըզբարի օր .
Կարօտ է կեանքս յարօր . Օր օր : -
Կարկառ ինձ արդ ըզկափդ ի վեր . պիշ ի բար-
ձունս . -
Տեսանեն արդ իմն հրաշալի և անդր յանհունս ..
Հարկ է ասառուստ արօրագրել եւ անդր այժ-
միկ ,
Յաւիտենից կենաց կազմել անփուտ ոռճիկ :

Վայ որ անփոյթ, կամ ըզբաղեալ. յիրս առօրին՝
Ու պինդ հարցէ զիսուսաւանդ բուռն արօ-
ւթին, և ձաւ բարական ին նուճախ Յի
կամ յոր ելիք՝ յունայնութեան իղձ անար-
ժան, և առ ան ու ուժից նունիկ մատաթ
թիկնադարձոյց կայցէ ի նոյն ակն անբարժան
Չըշանդուրժեալ կըրից ու աղջից խուն կեն-
ցաղոյս։
Երջանկութեան հէգն այն, աւազ, մի կալցի
յոյս։

Այլ դու, մրացիր, գառն իմ Գրիգոր,
ի Յիսուսին եւ հօրդ յարօր։

Քեզ կան երկինք ու երկիր. Օ՛ր օր:

1876

Ենաք զամանք չուժաւան պահաւագոյն մի
առն բայուն ու քիչ եւս նոյնան ՅԵ. ՀՊ

առաջ մըքանչու և ծընդուն յու համաւայցա այ
ըսդու քառան ոչ քննք, մասմանք ոչ ոչ քննք
առաջ մըքանչու յանուան ու մասմանք ոչ ոչ քննք
այս դիմք նու մուր ։ քառան ու մասմանք ։

Ես պարզ մասմանք նոյն քննք ։
Ես պարզ մասմանք նոյն քննք ։
Ես պարզ մասմանք նոյն քննք ։
Ես պարզ մասմանք նոյն քննք ։

Ես պարզ մասմանք նոյն քննք ։
Ես պարզ մասմանք նոյն քննք ։
Ես պարզ մասմանք նոյն քննք ։
Ես պարզ մասմանք նոյն քննք ։

Եւուրբ իմ որպէս հովանի անցին,
և ես որպէս խոտ ցամաքեցայ ։ այս այ
առաջնադաս յանձնեց այս յանձնական ի
անձնաց նուժաւ եւարձու մասի յանձնաց
իր ի հոնցէ մեծէ զերծեալ ծուխ հոծ եւսեաւ,
Որ սիւնաձեւ չեւտեալ յամպրուլը մածեաւ,
Կոհակացեալն իմ յոյս յերփն երփն արփենի
Խորանայարկ լոկ ընդ երկնաւ քարշ տանի
Լայնատարած հավանի, մասման ի
Ընդ օր ըղկեանս նըկատեմ զիս ինքն համբուն,
Զոր կարծէիս մեծ իմն աճուն եւ մասյուն,
Եւ ի լինել գոյզըն հողմոյ հետամուտ ։ այս ի
Հակեւիսկ ձաղէւալ ցընդեաց յելս եւ մուտա,
Հաղիւ թողէալ պատկեր սուտա։
Հասեալ յաւուրս արկից զանձամբ զօրութիս,

Տանց ասէի, մրաաց, թրուեայց ի բարձունս,
Եւ խորամուխ աներեւոյթ հանձարոյ
Ցուցից գաղտնիս աղջի ըղիւա իմ գալոյ ,
Եւ յիշատակ սիրայնոյ .
Ի միջակէա կառեալ գնայիցս յաղթական ,

Դէմա ի թիկունըս գարձուցեալ անագան ,
Հայի գիտեմ, եւ չերեւի հետս անգամ .
Կեանքըս կռածցյք՝ փունչ փունջ ծաղկանց
վաղթառամ

Ունանին գամ քան ըզգամ։
Ու եւս կամարք երկնաքատակ շուք գլխոյս
Ճառագայթեալք բարսմամբք լուսոյ վերջա-
խոյս ,

Ա. Յ. անարձան ու անարձագանք աւերակք,
 Շուրջանակի նանիքը պատիքը ընդարձակք.
 Ես ի միջն խռո ցամաք.
 Եւ հողաթեւն աշխարհակոծ հողմն աղատ
 ի խորխողեալ բընսյս քեցեալ տարանջատ
 Վարեալ վանէ անդարձ յաշխարհ բացական,
 Ուր ամենայն յցք եւ թըւիք չըքանան.
 Եւ անդ բամբն աչք մարդկան:
 Ո՞հ, ոչ այնքան գառն օրհասին է վլտանդ
 Որքան սահել կայտառ յուսոյ՝ մինչ գոն կեանք
 Եւ ըրբաւեն զիզէ եւ ըզիոն ընտանի
 Յարդիսնս ածել, այլ իրրեւ մին հովանի
 Յիտեն յօշինչ պիտանի: ...
 Անցաւորի ծնունդ տառապեալ անցաւոր,
 Զի՞ փոյթ իրաց՝ յոր չլք կայտն, չլք ինչ նոր.
 Բուռնհարփութով ըզճմարտէն զործանեար.
 Եւ յանցանեն ամենայնի անդադար:

Կաց եւ մընա անվըթար: Ճառ ճառ

1862 այս մասէ նույն մասաւոր:

Պատահաւ այլաւոր յուժ ունչ ամբական
 Անդաման յութ անդաման այլափէն է մած
 Առարտ ու մասէ մասէ մասէ մասէ մասէ մասէ
 Համարտան անդաման այլափէն այլափէն
 Առարտ ու մասէ մասէ մասէ մասէ մասէ մասէ
 Առարտ ու մասէ մասէ մասէ մասէ մասէ մասէ
 Առարտ ու մասէ մասէ մասէ մասէ մասէ մասէ
 Առարտ ու մասէ մասէ մասէ մասէ մասէ մասէ

ՄԱՀՈՒ ՄՐՄՈՒՆՁՔ

ԱԳՐԻԱՊՈՅ ԱՌԱՄ

ՄԱՀՈՒ ՄՐՄՈՒՆՁՔ

ՅԻՇԱՏԱԿ

ՄԱՀՈՒ ԵՒ ՄԵՌԵԼՈՑ

ԶԲՔԵՎ միրտ տառապեալ, զի՞ այդ սարտուո,
Հայեացք եւ տոսկմննք ակամայք, —

Ոչ է քընար ոյր շխէ լար մնտընուը:

Սուրբ են մեռելոց իսկ հըմայք:

Արի, անցցուք ընդ բազմազալ մահացուաց,
Ընդ աղմբկայոյգն աղաղակ,

Սեւապօղեալք իջուք ի ժամն ըստուերաց
ի լայնածաւան ագարակ,

Ուր մերձ առ մերձ հողապատեան ընդ ձորձով
Որդի առ հօր ցուրտ անյարիր

Ադամածընաց դընի հարուստըն ժողով

Յաւիտենական ի թըմէիր :

Անդ ընդ շաւիլ յոր փախչի լցոն յարեւմուտս
Գիշերականաւ սաղապմամբ

Խաղայ ոդի խաղաղաւէտ ի յերկնուստ
Թըմիադոյն զեւրեաւ արկեալ ամբ,

ի հուսկ սահման յիշտակաց մարդկային
 Ու ի մոռացութեան նախկին կայս,
 Յարտասուայեղց մըթնականաչ պուրակին
 Արկեալ իւր գահոյս քաջաւեաւս.
 Ի քառակողմն ի հաւատոց բարձր յամուր
 Զանձերանալի դրօն յուսոյ
 Ի վեր թռուցեալ վառէ առ նոյն յարամուր՝
 Ազոտաճաճանչ ջահ սերոյ.
 Առ խարըսիին ինքն ակընկոր ի նշոյլ մեղմ
 Որ ըզլըռութեամբն հեղանի՝
 Ջմահու գերեալսըն խաղաղէ յոքնահոյլ
 Մայրիւ խաչանիշ մականի,
 Ազիւնաթօյը սրփուեալ թեւոցն հովանիս
 Ջեռուցանել ցուրոց զայն արգանդ նիս
 Վոր ազգ մարդկան ըստ մէն քթըթել վայրկե-
 Վարին յանարիտուր ի յաւանդ.
 Որպէս անպէտ եւ հովագալքոր ունդք յարդի
 Կամ սալարթ տընկոց տեռաղերծ
 Անհակառակ լըքեալ յանցուշ ի հովտի,
 Զոր ոչ եւս թանայ ցող աստեղու-
 Ջիարդ ըլձայ յանմահութեան իւր ի չունչ
 Յարուցանել զգունդն անկենդան.
 Այլ յերկնից բաղդն ակընկառոյց անշըռունջ
 Լինի լալս լոկ ապաստան:
 Գըթութիւն՝ զուր յերկնից առ վէմն իջանէ
 Ընդ աղէտո որդեացն աղեկէլ
 Փափէիկ մատամբն ոչ ըզլըչիւն եղանէ
 Ի ոչ զպարտեացն հոսել զօրէ դէզ:
 Իիք մըշտալցոյք արտեւանունք լուսաբակք
 Որ զանմահութիւն յար քնընեն,

Զաւս ի մրըրալից յանել ի գաշտ մեռունակ
 Եւ ցողըս քամել' ոչ գիտեն.
 Եւ թէ ցոլեն՝ չեք քաղցրունակ գառնութիւնն
 Բնիելին վլշտաց զուգակիր.
 Բզմահացու լալ' գիտէ լոկ մահացուն.
 Որց կէսք յերկինս, կէս յերկիր,
 Նա գիտէ զյոյս, զահ, զանծանօթ յանմահից,
 Ջապատուկ ծանրաբեռն յարկի,
 Որ երազէ զուրախութիւն եւ թախին
 Յեղափոխութեամբք վիճակի.
 Որ ողբայ զանձն առ հովացեալ ընկերան,
 Եւ մորմաքի վլէրս օտարին.
 Որ գիտութեամբ մահու՝ լընու կենդանեաւն
 Զունայնութիւն խոր տապանին.
 Որ գիտէ զահ հանուրց կենաց գիւրացէջ,
 Երեկ նոցայն, իմն առ վաղիւ.
 Ո՞ր այն գիւրեր՝ որ ոչ անկեալ լար ընդ մէջ
 Ջատուցէ զերկուց կենաց տիւ:
 Մի է եւեթ կենաց րոպէ, ժամ ծնընդեան.
 Առ մահ գընայ նաի եւ յառաջ,
 Ի մօն իսկ ինձն ի տարրանոց ըընութեան
 Ջեռնամուխ լինի մահու աջ.
 Զեւ ըզկաթին քաղցրութիւն, չեւ զօդ ձըգեալ,
 Չեւ արեամբ ուզզիւալ գերակունն
 Վզթօյն մահու բերեմբ ի մեղ ամբարեալ.
 Քան ըզլըս կանիս մութ յակունս:
 Թեթեւահիւթ ոդեաց անօթք գիւրաբեկք
 Ցուզեալք ի բաղդէն յեղյեղուկ,
 Ու գըտանեմք ըզցանկալի գիւրն ուրեք՝
 Թէ ոչ խորտակեալք եւ անկցուք:

Այլ հակառակ գրքիու բնութեան եւ հոգւոյն՝
 Այլսփոխէ զդէմը մահու.
 Աչքի ծիծաղ ճակատ անկոխն դէմք աժգոյն,
 Դիմեմք՝ եւ սարտնումք ի դնացու.
 Խսկ ինքն անբաժ դիտակցութեան անձին պէս՝
 Թէ փախչիմք՝ հասեալ դայ խէթի,
 Թէ զկայ առնումք եւ թէ կոչեմք փութապէս՝
 Յուշիկա ընթանայ եւ ժըմտի:
 Անմահութե խնդրակը՝ ընդ մահ փորձեմք մուտ,
 Պակաս իսկ գրէաք ըզհրձուանն՝
 Գալուտակոյի թէ ոչ մահուան մօտալուտ
 Ալոտ ինչ շոլայր նըշմարանս:
 Մակ է սիրտ, ոչ լըցցի լըրիւ աշխարհաւ,
 Թէ եւ սարածի տիպ ծովու,
 Իյըլփութեան դեռ աւելեաց ցանկայ նձկաւ,
 Բնաւականանայ լոկ մահու:...
 Ա՛, ժամ՝ է, ժամ՝ յորում փառք, շնորհք տուրք
 Հանդուցանել զանձն ոչ բաւեն. [բաղրի
 Ցորժամնըստեալ սիրտ՝ իբր յերկիր անջըրդի
 Զուտրթագէմ ինչ ոչ տեսանէն.
 Ժամ՝ է, յոր բերքը զարմանալեաց աշխարհի
 Թըրի ստուար մատեան հնակարկաս,
 Եւ բնութիւն, ծով ըսբանչելեաց առ երի,
 Ունայն իմն եւ լուս մադալաթ.
 Ժամ՝ յորում ոչ հեշտ զօրէ շունչ խընդութեան
 Պարզէլ ըզկընձիւն անսպատճառ,
 Ոչ մըտերմին ըսփոփական ազդէ ձայն
 Յանշխարհիկ սիրտ՝ խուլ յամառ.
 Ժամ՝ յորժամ՝ ոչ ինչ նըշմարի՝ բաց յանձնէ.
 Եւ տնձն՝ իբրեւ սիւն մ' յաւերակ

Ի վերայ բիւր յիշատակացն արկանէ
 Զիւր եւեթ ըստուեր տիսրորակ,
 Ժամ՝ յոր հանդոյն յետին վանդից քընարին,
 Կամ ողբերգական աւաշոյ, [մին
 Որ մահագոյժ ըլութեամբ՝ առ սիրտ մըտեր-
 Խորագոյն մընկ զվերս աղջոյ.
 Յանմիշիթարն յայն յանհանդիսան այն պահու
 Իբրեւ յաշխարհէ հեռաստան
 Ժամանեալ գայ նդուստուցիւ ձայնըն մահու,
 Եւ խոնարհի սիրտ ի տապան:...
 Ոյլր մահացուի յայն խորիմաստ լուր հնչման
 Սիրտ անկարեկիր ժուժկալեաց,
 Եւ ոչ գալզնի հեկեկ դրդեալ ընդ բերան
 Լզիոր դառնութեիւնն առակեաց.
 Զո՞յ յեղծական կենցաղումն՝ մահ առ շնորհա
 Կացոյց ի վերացն ապահարկ,
 Ո՞ր ականջ այնքան խուլ, ո՞ր միտք ի ցընորս՝
 Որ ըըզգաց զահեղ ժամուն զարկ:...
 Ժամն այն հնչեաց, եւ սօսակիւնս այս ձայնի
 Սըփուեալ ընդ թեւս գիշերայնոց արհաւրաց՝
 Թանգուղելով հրաւիրէ զիրտ յարթմնի
 Անդր ուր քնարանին յաւիսենից ցողաճնաց:
 Ո՞լ կապեսց զիս ընդ մեկնակ լըութեամբ
 Շստուերածօձ խաչին ի դաշն անկենդան.
 Կամ ո՞քացցէ զհնակարկաս ցեցալամբ
 Հզվիմագրոշմ մեռելութեանցն այն մաստեան:..
 Ե՞կ ի ծագաց հովից շնչնչ, բարձ ըզծած կոյթ,
 Ե՞կ ի մըրըրկաց մահու զմիսիրս այս կորզէլ,
 Որ ի դաշն անդ ոսկերուտոյն մեծակցյտ
 Յաւերակաց կենաց հաներ զիսրայէլ:

Ա.. է.. լուարուք սիրտք, ոսկերք ցամաքեալք,
 ի մահացուէ առ, մահացեալս ձեզ՝ ողջոն.
 Բարձիք գըլուիք խոնջեալք, բացիք աչք խը-
 ցեալք.
 Որոց իշե՛նդ հուպ այցելուս ձեր հանդոյն:
 Խաղաղութիւն արդընդ ձեզ զոհք հանդըստեան,
 Որք յանկայուն ոչ եւս ծըփեալ յաշնարհիս
 Զօրէն տըկար փայտից յանհաշո ովկէան
 Ընդ առօրեայ եղբարց սահիք այլ ի կիրս.
 Երիթամած ոսկերք, ունայն եղեգունք,
 Յոր ողբաձայն հծըճեն հողմոց սին բարբառք,
 Ո՞վ գեղայնոյն արարածոց փուտ հիմնանք,
 Թի կանգնէիք իբր յաւերաց նոր տաճարք:
 Այլ գուշ նընջեք զանդորրաւէտըն զայն քուն
 Ումայքելուշեկարեգակն յայսմհետէ. [Քուն]
 Քուն անըզբաղ, քուն անահ, ոչ դառն իսկ
 Բայց զի զարթնուլ ահ, զի զարթնուլ ոչ դիտէ.
 Ո՞վ, զի զանխուլ կայք անդանօր խաղաղիք.
 Քանի գարնան ծաղկունք ըզձեօք փթըթեցան,
 Ո՞քան նորեկ հընեեաց ծիծուան աւեւաիք
 Եւ ոք չեբարձ ի ձէնջ ըզդուինն ընդ տապան:
 Այդ սղդաւոր ձեր քառաթեւք եւ դրասանդիք՝
 Յոր արտասուք ուստեք ցոլեն ցոլ հեզիք,
 Այդ աձեցուն սիւնք լալեաց՝ նոշք մենականք
 Ըստուերաձիդ մելամալձուտ ձեմելիք,
 Որ զիմաստնոյն եւ զանիմաստ գերեն սիրտ,
 Որում զըկոլ ընդ զըրկելոյն կան պատկառ,
 Ուր գոռ մարտկին յանկամն առնուն լանջք
 խըլիք
 Ուր անցուսից եւ տիրելց հուսկ պատճառ,

Ոչինչ աղբեն դոքա ի յարկ ձեր լըռին..
 Եւ ո՞չ պըլինձք դանդաշեալք ծանր ի դանդիւն
 Յեկէ լեցոյ սնարից ողջոյն բարբառին...
 Այլ զի՞նչ ։ լըւայք ։ ։ ընդ իս խօսիք թէ նդ
 հողմոյն..
 Եկայք ի գոգ իմ, ըստարանում ըսփախչիմ
 Զի փայտ փըրկչն իմոյ կանդնի առընթեր.
 Սուրբ էքնովաւ, յանիրան գիրկ ձեր փարիմ,
 Ուրուականացդ հեղում ըզերմ սըրտիս սէր:
 Գանիք փոշէլիք, խորակնագոյն գուբբ աշաց
 Եկայք, լացից լուացից ըզձեզ արտասուոք.
 Գննեա մի օր զերճեալ ի կարծըրդ վիմաց
 ի ծըփեալ գաշտ ծոցիս առշիք դիւր ամոք.
 Յետ այնքանեաց ձերանց անհաշտ հիւսիսոյ՝
 Առէք ընճել չունչ մ'ի գեղեցէլ յիմ ընճից.
 Զի յիշառակք ձեր անմոռացք են յուշոյ
 Եւ սիրտք անբաժի համանիւթըս սըրտից:

Արտասուելի՛ մարդկութիւն,
 Ըզքեղ՝ ի քոյդ աւերած
 Հեաազոտեմ աչք ի լաց.
 Ունայնութեանը տամ ողջոյն:
 Ահա այն գոռոզն ձակատ
 Ուր չիք թագին արդ կընիք.
 Ու ոսկեհուռ ծիրանիք
 Թափել բաւէ զքոս զարատ.
 Ահա բազուկն այն անյաղթ
 Տապաստ արկող ըզբանակս,
 Որ ըզվիժուցն յաղթանակս
 Կոփէր ի վէմ եւ յերկաթ.

ի հրապարակ ու ի տաճարս
 կանդնին արձանք պազպաջուն .
 կանդնողն եւեթ գողդոջուն
 Թամել անկեալ կայ դադարս .
 Ահա Ճակատն իմաստուն
 Որ խորհրդոց իւր անթիւ .
 կարծէր պակաս զողջոյն տիւ .
 Եւ դերկնից դաշտ՝ ոչ անհուն :
 Աստ օճելոց դադաթունք,
 Երկնաւորաց քան երկրի զամար
 Եղեալ ի կեանս առ երի
 Եւ բեռնակրաց անդ թիկունք :
 Բնդ անձանօթ պանդըմտին
 Ում արտասուք ըքհեղան,
 Եւ չքելոց եալ նրման
 Անհետացաւ ի գետին,
 Նրնջեն ըղքուն միաբան՝
 Ուք ի մահուն՝ զաշ հանուրց
 Արկին ի վեմն իւրեանց ցուրտ,
 Եւ ներքողիւք պատեցան .
 Տէր եւ ծառայ ի մի բարձ .
 Աղքատ՝ ճոխի վանատուր .
 Աւ ոտըս հէք գերւոյն իւր
 Կայ բըռնաւոր, տիս եղբարց :
 Հետախաղաղ անդ մոխիր
 Հաւուց թոռանց մերձ ընդ մերձ
 Որչափ յերկին ոչ աստեղց
 Երամակցին հոյլք ի ցիր .
 Անդ հայրենին լւու բերան
 Բնդ հողակոշտն անդամ դուրս

Թըւի շարժել ըշըրթունս
 Որդեացն յետին օրջնաբան,
 Եւ ընդ վեմովս իսկ' գիրկ մօր
 Գողարիկ թըւի առ որդեակ՝
 Արտասուաթուրմն երբ պըսակ
 Բներեալ հիւսէ անդանօր .
 Անդ ի մահուն իսկ անմահ՝
 Սէր փեսայի եւ հարսին,
 Մըրցեալ ընդ վէմն ցըրտին
 Ըզհիմենեանն յուղէ ջահ
 Ի լըծակցին իւր ըըւառ
 Յարտասուագիլ յայտ եւ յաչք .
 Եւ զյգ յերկնից ու երկրէ լանջք
 Թըւին բաղնիւլ սիրավառ:
 Անդ շըդնաստւն եւ պարկեշտ
 Մենակեցին լուրջ մոխիր՝
 Եւ յանարեւն իսկ երկիր
 Թըւի նըմին տալ հրաժեշտ .
 Անդ օրիորդք նաղելիք
 Ուք յոտն ի մասն եւ անկոխ
 Պարէին գեր քան ըզհող,
 Շնորհաց ամանք գեղանիք,
 Ցորոց ի ծոյ՝ բովք սիրոյ,
 Երիտասարդ կորոլի
 Գերի մատնիւր կամովի
 Հոդին կախէր ըզհոգւոյ,
 Լուսալիք զաշըն ծաւիս՝
 Շաւղաց սիրոյն հրագարան,
 Բոլոր կենաց բաւական,
 Թըւին շարժել թաղծալիս : ...
 4*

Անդ միով հընձեալ գերանդեաւ
 Դարք եւ հասակք զանազան,
 Եւ ընդ միով անկեալ կան
 Յաւիտենական հովանեաւ.
 Վասն որոց ոչ եւս ժամանակ
 Ցընցէ զգործին կենսաշափ,
 Ի ոչ կենցաղցյս հապօշտապ
 Խուժեն բազմադէմբըն կոհակք.
 Անդ մարտայարդար փողյ վանդ
 Եւ սիրաշարժն հարսանեաց
 Իբրև լզչողմն ամսյեաց
 Ոչ գըտանեն խուն մ'արձադանդ : . . .
 Այլ յանեղբական ի խորոց
 Դիակնացեալ գամբանաց
 Մըշտագիշեր թըմբանաց
 Հեծութեանց ի վեր հընձեալ կոծ
 Գըթութիւն առ քեզ, տէր, գոչ . . .
 Այս մի եւեթ ձայն մընաց
 Զցյդ մեռելոց, կենդանեաց
 Ի յարքայութեան աստ մահուն . .
 Գըթութիւն՝ ով տէր, ի մեզ տէր .
 Լուր աղերսիս որ միայն
 Ոչ գիտէ կալ լըռենայն,
 Բողոքէ կարեայ միշտ յեթեր .
 Գըթութիւն . գիտեմք զի հզօր ես .
 Արդարութեանդ կամք պատկառ,
 Զունին տալ սիրտք մեր պատճառ
 Պաշարեալք ի մեծ վըտանդէս .
 Գըթութիւն . կորեաք, տէր, կորեաք
 Թէ յանկարծ գատ հրամայես ,

Եթէ զարիս մեր քննես,
 Զ՞ո բնաւ գտանիցես արդարակ .
 Բայց ողբրմութեան առ ի քէն
 Բղևէ աղբիւր յորդառատ .
 Ո՛չ, թէ ցողես ըզմի կաթ
 Անցցէ բոց վըհիս հուրեղէն : . . .
 Ընդ երկար եղեւ ընդ երկար
 Պանդըմսութիւն մեր յերկնից .
 Ե՞րե լուծցէ սէր ըզմըսկիծ,
 Ե՞րե հասցուք քեզ, Տէր, քաւարար :
 Հողյ ծնունդք՝ ի հող շալեցաք . . .
 Կըրից ի չունչ հողմավար . . .
 Հզայս արւաք ընդ խաւար . . .
 Այլ խոստովանիմք՝ զի մզաք .
 Մեղաք գըդուանացդ հայրէնի .
 Սակայն որդիքս անառակք
 Զանոնն քո ոչ մոռացաք . . .
 Մեղաք, այլ յուսամք միշտ երկնի .
 Մեղաք, այլ խրատուդ ունկնդիք
 Զեռն ի յոգիս աղեկեզ . . .
 Բախեմք քո դրան, Տէր, բաց մեզ,
 Բաց . մի անկցին բանք քո յերկիր :
 Մեղաք, այլ խոնարհք արդ անձամք
 Բառնամք ըզմեզս ի նըժար . . .
 Անզէն աջովդ առ յօժար . . .
 Ա՛ռ կըզենք դատեա . . . եւ անսամք : . .
 Ահա վէրացաւ նըժար ձեր յերկին .
 Ո՛չ, վէրացարուք հոգիք երկնագին : . . .
 Իսկ արդ ուր իցէ յաղթութիւն մահու
 Ուր են ով գըդուխ խայթոցքդ ահարկու :

Ա. ՀՐԱԺԱՐԵՍԱԼՄՆ ՅԱՅԻՄՐՃԵ

Նաւք ծովածութիք հողմալարեալք եւ անհետք
Արտաշածիկ սաղարթք, ծաղլունք կարկտա-
հար,
Անդարձականք քաջաղեղանց թռուցեալնետք՝
Աշխարհաչազուաց խուն տիպար.
Ոյք զանձկալին ուրացեալ լցս արեւուն
ի մահագոյնն ըսքողեցան վարագոյր,
Հակիրճ կենաց յանկարծահասք յերիկուն,
Աշխկուք ժամուց լուսաթոյր.
Բեկբեկեին եւ հեծէին հեղամուունք
Հանդոյն ճրագաց ի կենցաղյս անցուցեալ.
Լարվ լային եւ ըզվերջին տային շունչ,
Եւ ըզվերջին տային փայլ.
Որոց ոչ եւս սիւդ հարաւոյ գարնանոյ
Վերածնանելկարդայ հրաւեր ընդ ծաղկանց,
Ոչ եւս հիւսի պըսակ, երդէ հիւր կալնոյ..
Վայելցութիւն աստեացս անց.
Որոց ոչ եւս ծագէ զուարթ ջահն ամանոր
Ոչ եւս զանուանն նոյա թըւէ ժամանակ.
Խորտակեցաւ առ աղբերաւ ջրոյն սափոր,
Մարաւեսցին իղձք անցագ.
Որոց ոչ եւս հասցէ պատգամ սիրելոյն,
Ոչ եւս պատկեր անձկակարօտ երեսաց,
Ոչ եւս պղնդէ ձեւն որ կայ, զձեռս գնացելոյն.
Զյետին ողմցնս իւր ասաց:

Հատուք սըրալից մեր, ոհ, ողմամք գնայք ողմամք,
Սիրասընունկ ամոլք, եղբարք, մանկըտի,
Զորս ի գըրկաց մեր կորդեաց սէր ապլստամբ՝
Լըեալ սասալց ինիսա բաղդի:
Զեղ ընկերացդ ասեմ որ կայք ի հրաժեշտ
Ոիք ըզճակասս ի Յիսուսին, բարձրկնեար
Ո՛հ, որ ի նոյն նընջէ զարթնու գիւրահեշտ...
Տեսցնէք յերկինըս զիրեար:

մասն զայտ պահես, ու ուժից լուսություն պահանջ
Հայոց մաս պահու առանձ առանձ առանձ առանձ
ՄԱՂԻԿՆ ՎԱՅՐԻ

Մարդոյ որպէս խոսոյ են աւուրք իւր որ
պէս ծաղկին վայրի այնպէս ծաղկի. շնչէ
ի նմա հորմն, եւ ոչ է. եւ ոչ եւս երեւ
տեղի նորա:

ՍԱՂՄՈՍ

ՏԵՍԻ զՃաղեկըն վայրի

Դալարագեղ եւ պայծառ.

ՏԵՍԻ եւ զմարդ ի յերկրի՝

Առողքագեղ եւ կայտառ.

ԵՐՆԵԿԱԳ խորակ ի ծաղկի,

Ցամաքեցաւ ի ծըլին.

ՓԸՆԵԿԱԳ ի մարդ մահ ցըրտիկ.

Տարածեցաւ ի հողին:

Դարձայ նդ ծաղեկըն վայրի:

Ու ահա նորոտ ընճիւղէր.

Դարձայ եւ նդ մարդն ի յերկրի,

Ու ոչ էր, ոչ եւս երեւէր:

Եւ ես անցի նդ այն տեղի

Ուստի էանց գընաց մարդ.

Եւ զաշս յորդեալս անդ հեղի,

Հեղի զսըրտիս իմ մակարդ:

ՏԵՍԻ ծաղկունս գեղեցիկ.

Հովանաւոր տեսի ծառս՝

Երկարատեւս քան զմարդիկ.

Եւ Ճոխսագոյնս արկեալ փառս.

ՏԵՍԻ զմայրին հինաւուրց
Քըսան ազգաց հովանի,
Եւ իբր ըստուեր մաղապուրձ,
Անցանէր մարդ հովանի.

Լուծան ծըլիք կարշնովին

Որ գործէին զանդաստանս:

Կասեաց կասողն ի կալին,

Անկաւ արկողն ըզսերմանս:

Եըրջին դառնան յեղանակք

Նորածիծաղի գարունա.

Մարդ ի մահուն ագարակ՝

Ոչ յարից նդ նոր ծաղկունս.

Սուզեալ ի խորս խաւարի,

Արեւ չունի զնորա փոյթ,

Ոչ շահաւէր ոք վարի

Խընդրել ըզվայրն այն անքսյթ:

Ո՛չ մարդ, երագ քան զՃաղիկ

Յանցդ եւ ի գնացդ յաշխարհի.

Տըգեղագոյն քան զկոճիկ

Մնացուածդ՝ յոր ոչ ոք յառի:

Ո՛չ, զեանդ այսպէս յեղծումն

Ու ի գարշութիւն մասնեւալ մարդ՝

Հաստուած խնամոցն անպատումն

Ու արարածոց տէր եւ զարդ:

Քանզի զՃաղիկ եւ զանբան

Ապականէ ժամանակ.

Ղզմարդ՝ գործի բանական՝

Եղծանէ մեղք գըմընդակ:

Եւ մեղք առ մահըն դահիճ

Մատնեն ըզքեղ չարաչար.

ի միդամածըն ճահիճ՝
Տապաստ գիցիս գարէ գար?
Եւ կորիցէն մինչ ի սպառ...
Աստուած՝ որ ստեղծն ի սկըզբանց
Ետես ըլքէջ՝ այ ըըւառ, աւծառ
Եւ արտասուեաց սիրախանձ.
Արարքական շունչ սիրաւաստի
Մաւալեալ հեղ ի սովորի
ի անց ընդ վայրըս մահուն
Եւ տամացաւ ցամաքն հող,
Եւ մարգն անկեալ յարիցէ,
Եւ ոչ վայրին պէս ծաղկան,
Այլ յաւիտեանըս կեցցէ
ի բոյս ու ի բոյր տիրականի:

1852

Այսօն մաս մասնէայ չեցըցնը
մարս եց մուր բայս ըստն ի՛մ
ի զուածու, քըսմք ո ու քըսմն
ուրաք մաս ու քըսմք մասնէայ
ի մաս ու քըսմք մասնէայ
մասնէայ և սերման բայս մասնէայ
բայս յանձնու ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ
մասնէայ մաս ու ուշըք մասնէայ

ՅԵՐԵՍՍ ՄԱՆԿԱՆ ՄԵՐԵԼՈՅ

Որ ի հասկաց բարձեալ զերանդըն գալար՝
Զգեցուցանէ յոսկեդիպակ պատմուանս,
Որ արկանէ բեհեղ զալեօք թըխատարր,
Եւ յարծւոյն թեւս նորափետուր հանդեր-
ձանս.

Որ ձորձ հինուռ ճամուկ՝ օձին ծակամուտ,
Որ կուսանաց պարզէ ճակատ հերապանձ,
Տէգ միրըրազարդ յայտ պատանեաց պազպա-
ջուտ,

Ուասրաքատակ պատէ զծընօտ ծերութեանց.
Նա ինքըն տէր կենաց՝ սլըձնէ զմահ ինկնին,
Յորժամ զմանուկ մատաղ առնայն տւանդէ.
Եւ զգունագեղ սըրբեալ յայտից ծիրանին՝
Յերեկորին հեղց ի ստուերըս պատէ:
Զէ գեղեցիկ, զի սըրտառուչ ինձ՝ այն գէմք.
Յոր կեանք յառին ի հայելւող գեւ մահու.
Եւ թոլեալ զսիրտ թըւին աշխոյժք հեղաճեմք
ի բիւրզափայլ փարել յերեսս յանդորրու:
ի թէրսաքամ աշացըն սեաւ եւ կապոյ,
ի շիկորակ շըրթունս ու ի խոսկըս խարաւեաչ՝
Միջակենցաղ իմն ոգւոյ գահ է անցըլթ.
Խառնի արտօսոր անդ ընդ ժըմիտ, վահ ընդ վաշ,

1841.

ԶԱՆԳԱԿԱՆ ԳԻՇԵՐՍՅԵՒՆ

Ի խորութեան խոնաւայսց գիշերոյն՝
 Ընդսեաւ քօղով մինչ թաքուցեալ կայ բնու-
 թիւն,
 Փարաստելով զանձրեւածին ամոց խաւ
 Եւ մուրնչաձայն որոտացեալ ընդ հարաւ,
 Յորմէ դողոյց շարժի մշակաց տաղաւար,
 Եւ արջաւելքը կըթոտք կանդնին շուրջ ի պար,
 Գանդին դանդաղ, իբր ուղեւոր ծերունին՝
 Ընդ ո՞ր դու գաս օդոց շաւիդ գողունի.
 Եւ յընկըրկել հողմոյս յանձաւս բացական,
 Ո՞ր զպըլընձայն շարժէ լեզու լաւական,
 Զահեղսինձ զպս եւ սըրտառուչ առնել ազդ,
 Յորմէ խւովի հոդի եւ միտք յանըզգաստ: —
 Զեւըն ցըրտին մահու ճօճէ զզանդակս այս՝
 Ի հասարակը լըռութեան ու ի խաւարս: ..
 Ա՛հ: քանին եւս արդէօք մընայ ինձ լըսել
 Եւ ըզլամնոյրըն գիտակաց հարցանել,
 Մինչեւ դարձեալ հընչեալ հարցցի, վասն
 մյր դա,
 Եւ ասասցի՝ վասն հոդւոյ. (Ա. Ա.) ...
 Ո՛հ, եղկելի անձնիկ, ցաւէ քեզ ընդ այն.
 Անկցին ուրեմն եւ դու յանցագն որովայն: —
 Են, Ես, որ արդընդ բիւրուց կեանըս ձըդէմ
 Եւ յանըստոյց բալդին ի լաստ ծովածեմ՝
 Ոլքերգելով ըզմահ եղօր տարաժամ՝
 Մերթ խրախուսեմ եւ մերթ սարսել սեւանամ:

Այո՛, մեւայց եւ ես. թըւելի նաձ այժմէն իսկ
 Ի սպատուածոյ ժամանակեան կենցաղիս,
 Տեսանել զոք, եւ յայս պատճէն անկըթիթ
 Ընթեռնուլ լուրջ, եւ յողբախառնի ժըպիտ,
 Ո՛վ նուագահանդ՝ ասել, հընչեաց եւ քսդ
 զանդ.
 Եւ համարել զամն որք անցին փութաջանք:
 Այո՛, գնացեր եւ դու ի առուն քո անդարձ.
 Մարմինդ ի հող, մընայ բաժինդ առ եղբարց.
 Մատունքդ որ նախ զայս գըծեցին երդ եղեր՝
 Նըման փետրոյն որ ի նոսին՝ դարձան յերր.
 Ի բոյն ըըբացըդ ընակեցաւ որդին աղկաղկ,
 Եւ իսամար խորհըրդոց՝ ցեցի կալան յարկ: ...
 Հընչեաց զանդակ քո, հուսկ զանդակ գիշերի,
 Ի յաւիտեանս անցեր եւ դու յերերի,
 Ըզիշատակ թողեալ իբր հետս յաւաղին՝
 Որ ըընթեցաւ կոխան ոտից նաւաղին.
 Դառնան աստեղք, եւ փողք հընչեն յոբե-
 լեանք.
 Քեղամենայն ինչ անշարժ, քեղ յաւիտեանք: ..
 Քանին լըւեալ զազդումնոս զայս ողորմուկ՝
 Զօրհասական յիշեցի կեանս վաղանցուկ,
 Հանդոյն ծաղկան յայգուն առոյդ փթթւելոյ
 Եւ անժաման յերեկ աօթով խամրելոյ.
 Եւ ասացի. Քանին թըւելի ձայնս ահեղ
 Որոյ ի սիրտ ունայնութեանց կաթեաց տեղը.
 Հընչեաց զանդակն իմ ահա, զդամ ի սըրտէ,
 Եւ ձախնէ գըշես ըզպըզնձայն թարգմանէ: ..
 Ո՛հ, եւ քեզ իսկ, եւ քեզ որ զիսն ընթեռնուու՝
 Հընչեացէ եւ քեզ զանդակն այն անխոյս.

Եւ գու զիմ հետ կոխես, զինչ եսնախ այլոց.
 Ընդ իս եւ քեզ ժամանակ՝ խուն է խտրոց:
 Եւ գու մանուկ՝ ընդ մանկութիւն մի յուսար,
 Զի ամենայն հասակ առ մահ հաւասար.
 Ժամանակի կը ըսէր ու երեց չիք գերի.
 Վախճան անցայտ՝ է մերձակայ քան հեռի:
 Միով ցաւով ամէնէքին եմք վարակիք:
 Մի արգելուր զարտօսր որ յաշսըդ պարփակ.
 Լացի ես զայլս, լաց եւ գու զիս, այլք ըզբեզ.
 Եւ իքամել զալի կայլակի աղեկէզ.
 Ասա, մէռաւ նա, վասն ոյր զանդս այս, վասն
 իմ...
 Արկէք զինեւ քող, հա եւ ես մէռանիմ: ...
 Սարսեն սիրաք յայս գանդիւն ողորմ, ու անկա-
 նին...
 Այլ երանի՞ որոց ի Տէր նընջեցին:

1839

ԱՐՏՈՒՐ Ի ՏԱՊԻԱՆ

Ո՛վ տէր, հասակէ բղբաց ու այտից վարդենեաց,
 Որ տեսչութեամբ՝ խորին աղբերը լալեաց
 ի գեղեցիկ լուսոյն աման կառուցեր,
 Եւ զարտասուաց շաղմ' ընդշողց սուրբ մըթեր.
 Դու՛ որ նովաւ ընորածինս մըկըրտես,
 Եւ ըզկիտուած մարգարտախուռացն վարես
 ի կարմրաբոյս հովիտ գիմաց կուսական,
 Իմաց աշաց տուր արտասուս յայս տապան:
 Որ գուպարեալ ի բեւեռաց սառնատոյզ՝
 Զիւսիս զհարաւ օդակուտակ բըքայոյզ,
 Արականալաց յըլես յերեզ ծարաւի,
 Եւ ըզպասուք տապատոչոր ինչ խըսուե
 Բուժես պտկամբք օդայածիկ կայլական,
 Իմաց աշաց տուր արտասուս յայս տապան:
 Որ անբաւիդ անչափութեան խուն պատկեր
 Մըլտասարսուռ զհամատարած ծովին հաստեր,
 Հըսկայ ալեաց զէզը եւ զիրար կոծելով
 Յանդուլ լալս միջացամաք միջածով,
 Զայն ուսուցել ի վեր բառնալ ողբական,
 Իմաց աշաց տուր արտասուս յայս տապան:
 Որ տըխրականս եդեր կարկաջ ծործորոց
 Խոխոմաձիգ ընդ մըթին հունս ափնակոծ,
 Եւ զամլութիւն վիմաց գետովք ծնուցանես
 ի կունտ կոշկոսս կանաչորակ կապեալ գէս

Յըրափն ըստեամբք գիես սերմանց հողմացան,
Իմց աչաց տուր արտասուս յայս տապան:
Որ ընձեռես յամաք որթոյ՝ սիրոյ կաթ.
Սրտասուաբար ծորելի յուռս իւր անջատ,
Որ տաս շամբից շաչելի իսալ լըճակաց.
Կըքես զկովերս եղբամարց ուռենեաց,
Եւ սոսափիւնս ի մոյրս ազդես լիբանան,
Իմց աչաց տուր արտասուս յայս տապան,
Ուր յանըսացդ կենաց ի սայդըս լոկ վայր
Կանխաման նընջէ իմ զոյդ, իմ եղբայր:

1844

ԳԵՐԵԶՄԱՆՍՈՒՆ ՇԻՆԱԿԻԱՆ

Յեկեղեցւոյն սըրբոյ ի սառերըս ցըրտին
Զայն կականմանս ընդէր, եւ ցօղք տիրագին...
Դաշտ, էր ի խոր լըսութեան կաս եւ ի սուգ,
Զաշնան կապուալս ժողովեալ սաւն ի միւգ:
Ա՛հ, տերեւոց նըման տըմյն գալկահար
Որ ի ցամաք ստեղանց կապին զանիլաբար,
Աւուր աւուր թափին ի քեզ մահացուք,
Զի հանապաղ շընչեն ի մեղ հողմէ ազդուք:
Որդե՛ հիւղեց, իսանջ իրանացդ ի հանգիստ
Իցէն նըստեալ երբեք մահուն ի հովիտ.
Կամ թէ ՚ի ձեմ գիշերապահ սասեղաց
Իցէն անցեալ ընդ ագարակըն լալեաց.
Զինչ ազգեցին յայնժամ պըրագդ գերեզմանք,
Յոր՝ թէ զցերեակն ի քէն չելին հառաջնկաք:
Տես ըզբարին անկոփս ի գաշտըն զանխուլ.
Աւերակաց տիպ քաղաքի վաղափուլ.
Զինչ պէտք բըրգանց եւ հոյակապ գամբանաց
Որոց կանգուն մի հող վըճիւն հին չափեաց:
Ցըրտասարսուս ասս ի հողմոց ելումուտ
Հեղիկ ի կոծ ծըփին մացառք եւ թըփուտ.
Ի թաւ սոսոց եղբամայըն տատրակ
Գամ գամ առնէ լսել զմընիւնն ողբերգակ.
Տատանին տըխուր նոճիք սեւաթեւք,
Եւ ծայր ընդ ծայր բաբախն խաչք սըրտաբեկ.

Գրամք կոչնակին հընչել բացուստ պահ ընդ պահ,
 Սուգ եւ երկիւղ արտօսր ազդի ու ինքըն մահ.
 Հովուին մանուկ հեռաստանէ կացեալ դէտ
 Զեռն ի ճակատ երեսք անկեալ երկրամշտ՝
 Դառնայ յանչէնն ի դէդէւեալ դարշապար,
 Զէտ բառաշէն ողըրմ անդեայն եւ ոչխար.
 Ուսորդն ի սար ձիգ այծեման հէտամուտ
 Ինպատակէնն յայն տես վրիսէ զձեռն հըմուտ:
 Ա՛հ, հուսէ երկոցն արտորէից՝ շնից ազդք
 Անկեալք ատոքք եւ անատոքք դընին հասկք.
 Յալի հնացեալ ինառնի փալփուն աղուամազ,
 Հարք եւ որդիք յաձիւն փոխեալ խուննըւալ,
 Երթայ զգական առ ազդականն անյարիր,
 Մնչել ըըսիկ հարեալ ճակատ ի յերկիր:
 Ցրտին է վայըն, եւ լուցանէ հուր կըսկիծ
 Սիրա՛ յանջատեալ սիրեցելըն ի թախիծ.
 Արբունք ծաղկելք քըսեալ դիսակս ի ցուրտ
 վէմ՝
 Ողբան ըլլյոյս իւրեանց սլացեալ տարադէմ.
 Եւ նորահարմն այրիսացեալ՝ երկրասկիշ
 Արտեւանամքք զարձանագրին սըրբէ նիշ,
 Որ լոկ զանուն անջնջ պահէ զըծակցին,
 Որովցանկայրն ըզկեանս հորդէլ դըժուտրին:
 Եւ դու ի զուր, մանկիկ մեկնակ եւ տրտում,
 Յորմէ զանուն եղբօր հատ մահն ապառում,
 Զընկեր իսազուդ, եւ ըզհացկեդ ընտանի
 ի զուր ողբուլք յամնէլ առնես երդմընի:
 Եւ մինչ յաւուր առնից պարեն պատանիք,
 Յնցին կուսանիք մեռեալք, ոչ եւս գեղանիք.
 Ոչ եւս կայթէ թէթէւն եւ հեղ դարշապար,

Զի խոչընդուան ընկիւճեաց զայն՝ հովտին քար.
 Ոչ եւս հընչեն շըթունք խօսնակը զերդ հընձոց,
 Յերագ լեզուս քիմք կըցեցան յարմատոց.
 Զհամբաւ մահու հիւրընկալին՝ յԵգիպտոս
 Տանի ծիծառն ի ծակ ըըրդանցըն բորբոս.
 Բայց, ո՛հ, ըզնոր դարնան՝ դարձիւն՝ աւետիս
 Ոչ եւս հեղցէ յանարձագանդ լըսէլիս:...
 Ոչ դադարէ անձեռն նուաքէլ յարտասուաց,
 Մինչ ոչ յառնեն որդիքն ի քնյոն թանձրա.
 մած:...

Այլ սըրբեսցին աչք, ահա նշան տէրունեան
 Ա՛ռ դամբանօք հըսկէ ի յոյս յարութեան:
 Օրհնեալ դու յոյս, Ճաճանչ սիրոյ արտաքին,
 Որ եւ ըզլուծ մահուն դործես դիւրագին.
 Զարբարչանն ի յուշ ածեալ զոդւոց դոււծ
 Գամ քան ըզգամ լըւսատօրես ըզկայս մութ.
 Դու եւ զերկրիս նըպաստ ածես մըսիթար,
 Որում մընան հոգիկն հեռուստ սիրաբար:
 Փանզի երկնից դստրիկ անձկոս ու ամօթլեած
 Քրիստոսի հարսըն կոյս եւ մայր մահացուաց,
 Եկեղեցի՝ ողբայ ի դութ մայրական
 Զառադաստի մանկունս հովտին տրտութէ.
 Իբր անզաւակն այն մայր մանկանց սիրայութ
 Իսրայէլի նախն արքայի օրիորդ, [լազ՝
 Զէրգս հրճուելոցն հատեալ յիւրմէ հընձու
 Առ դիակամքէն նստեալ սիրոյն արդասեաց,
 Ընդ գազանաց՝ գիւղերազն գայր ի վէտ,
 Փափուկ աշովլ մանրեալ զանգեց ձիրան ուէտ,
 Մինչեւ երկինք ցոլ դըթութեան իջուցին,
 Եւ արտասուք Ուեսփայ յագեալ լըսէցին:

Հարսին սըրբոյ մըտեալ ի սուդ մանկըտւոյն՝
Տըմբատէսիլս ընարէ զաւուրըս կոծշն,
Յորժամ թոսէ թեւելիա ի մայրիս
Եւ տեռալերծ ծընանին խաղք զուռենիս.
Առաւօսինք աշնան զարթնուն միգամած՝
Որպէս աչկունք առագաստեալք յարտա-
սուաց.

Ի յայտս այգունդանչեն պըզինձք յամրավանդ
Ֆերկնաբերձիկ աշտարակաց արխրականք.
Զայնըն թաղծեալ ծաւալ ի մէդ զօղանջէ,
Մէրթ հեռացեալ յուշիկ, մէրթ յամր յառա-
ջէ:

Ո՞յր զայն լըւեալ մահաղդեցիկ ծանր հընչիւն՝
Ոչ յեւեսցէ ըզնընջեցեալս համարիւն.
Ո՞ւր իցէ առւն կամ ո՞ր դադար մահացուի.
Յոր ոչ նախկին հիւր անկոչ՝ մահ բնակիցի.
Դարպաս կըձեայ ու եղեգնաշէն տաղաւար.
Զիցէն աղատ իւր ձեւ մէլք բըռնաբար:

Ամենամուտ է մահ, այլ յաս յալթէ նամա,
Իսկ ի սիրոյ իսպառ լըւծեալ կորանայ.
Սէր՝ որ փոխէ զբրիստոնէից մահ ի քուն,
Եւ զաշս որբոց ու այրեաց ուղղէ յերինից
առուն:

Յայնսէրն յառեալ եւ յանզերծ հարկն օրհասին,
Աչքիմ յուսով' ի վեր, եւ ձեռք աստ կասին...

ՇՈՒՆՉ ՈՂՋՈՒՆԻ

ԱՌ ՄԱՆԿՈՒՆՍ ՎԱՂՎԱՐ ՆՆՁԵՅԵԱԼՍ

ՈՂՋՈՒՆ գաւնունակ

Ու անդորր անուշակ,
Ո՛վ մանրեալ բողբոջք
Ի սուրբ հովանւոջ
Հովտիս խաչաղարդ,
Ընդ ծիլ եւ սաղարդ,
Եւ քան ըզծաղկունս
Վաղ թափեալք ըզգոյնս.
Ուք արդ քաղցրաքուն
Անդիտակք մահուն,
Խաղաղեալ նընջէք
Զըւարթնոյ հանդէաք.
Ըզդեռափըթիթ
Արձակեալ ժըպիս
Մայրականն ի գիրկ,
Թուլով ըզծոյ գիրդ,
Եւ զանուշահոտ
Զըստեանցն կարօտ,
Յորմէ կաթն եւ սէր
Շիթ մարդըրտայեռ
Կարմրիկ շըթներցից
Տեղաբ փոյթ լնդ փոյթ,
Ըզհօր քաղցր համբոյր,
Զեղբայր եւ ըլքոյր

Համակեալ ի լաց.
 Երբ հրեշտակ կենաց
 ի ջահ ձեր փայլուն
 Եղթամբն երերուն՝
 Միանդամ փըչեաց
 Եւ զաշսըն ծածկեաց.
 Կենացդ արեւակ
 Ծըմեալ անուշակ
 ի զուարթնոյն ի թեւ
 Եւ սլացաւ թեթեւ.
 Հեղիկ աղաւնի
 ի դրախան Ագենի
 ի կենաց ծառոյն
 Արկանել մընչիւն,
 Մինչեւ ի խոնարհ
 Յերկրիս ճանապարհ,
 Յոր ի պահ նըսէմ
 Գան արտասուաճէմ
 Մարբ ձեր անձկալիք,
 Ըզմիւթն անուշիկ
 Զոր յանձկակարօտ
 կենսասոն յանօթ
 Թողէքդ ի նոսին,
 Սփուել կա՛զդին,
 Զանմեռ մրտենէօք
 Եւ զազք զզք ծաղկօք
 Որ ծածկեալ ըզմէմն
 Ըզմթալծանաց գէմս
 Ամբեալ ծաղոււ,
 Փոխանակ մահու

Անդ զանմահութեան
 Գերարփիական
 Ցուցանեն տիպար՝
 Աչացս ապիկար.
 Եւ ըզմէզ՝ հանգոյն
 Թիթռանց ոսկեգոյն՝
 Ընդ մահացուա հող
 Հաղիւգետնասող,
 Հերձոտեալ ըզբանտ
 Հոգւոց պարաւանդ՝
 Թափեալ ի մայրն իւր
 Զարագախամուր
 Հոլյուդ պարուտակ,
 Եւ լեալ ըսպիտակք,
 Յազատ լցմն ի վէր
 Հրձուաբար Ճախրելո
 Այն ինչ մահացուք
 Գըրեալ յերկրի դուք,
 Յաւերժ ընդ անմահս
 Ժառանդելով դահս.
 Վաղամեռ մանկունք,
 Հանդերուք զուարթունք
 ի սիւդ հովածու
 Խաջին կենսատու
 ի ցոլ սրտաբուխ
 Եւ հառաչս յայս սուզ:

Հ Ա Ռ Ա Զ Ս Մ Ի

Ի ԾՈՎԱԴԻՏԱԿ ՏԱՊՈԽ ՇԱԴՈՊՐԻՄՆԱՅ

Բնրետոնեանքարակոշկոճուփք յորձանաց ծուլածուկ,

Ովկմըըյօն եւ ձիմնալարս ալիք յաւերժշառացուկք,

Որ յանհանդիսա յովկիականս ահեղամուունչ հառաջանս

Բիւրաբերանժամէ իժամ զարթուցանէքարձագանս՝

Ի խորափոր խարակս եւ խիթըս դարափանց Այն-Մալոյ,

Ընդ սոսկալի գոշմանդ մրցմանց փանդոնահարձայն տալոյ.

Արդզի տապաննըն տիրասպաս առեալ զաւանդիւր

Զանձուկ որմոցն ունայնութիւնից անուամբն հանրալուր,

Զեռանդնաշարժ մինչարձակէք վակժոյժ խուժանդ ալեւէտ

Կյոյթզկուտառվարելով գէմտապանիդ ծուլադէտ,

Որոտալոյս եւ ինձ կացէք հառաջանացըս պատկառ,

Որ վազլաղեալ ծըլինածայր ընդ մըկանունս հայ բարբառ՝

Գամշյետնոյ Առմօրիկեայց եւ Բրետոնացքաջ վարդին

Զիմ եւ զիմոց մէծ հայրենեաց զողջոն ձօնել ըշլետին.

Եւսկ վարդից եւ Դըրուիդաց հայր՝ հինաւուրցն Ամրաբատ,

Որ մինչ հազար ազգ զանցչառնէ զդաղթականաւն հարազատ,

Եւ ոչ որչափ բազմամըթեր կացցէ զնովաւ ցուրտ բիւրել՝

Անըգդայ նդ այսպան կորուստ՝ նա կարծիցի կալ չոքմել:

Շադոպրիան, համհար չընիկ, ոգի ստեղծիչ սքանչելեաց,

Քեզ՝ յերկնահոււան՝ յար միտքդ հասին՝ եսի ծայրեցըն Մասեաց,

Զոր ոաընկայ նախկին գրեցեր դու նինջաբեր զըւարթնոյն,

Զյաւերթական կադամ հանդիսա իմաստնաւ ձեմ՝ քում դուխոյն.

Յանմահութիւն հերիք հընչեաց համբաւ հըզօր քոյդ անուան,

Էզնոյն համբաւ քեւ ձարարեալ քեղցն գիւտեմ ու ի մահուան:

Օ՞ն, թէ ունկանդ քերդողալուր քաղցր հընչէ միշտ քան քընար՝

Անհաւն ծովու մըլեալ մըուունչ կոհակաշարժն իւր ի լար,

Որոյքազումդույաշխուժից տիս մատուցեր
 լըսելիս,
 Անսանձելեաւ երբ հուրբ ձաղկեալ գնայիր
 օտար ընդ ալիս՝
 Ըզնացեալս աշխարհըքեալ, նորոց ինորն ի
 խընդիր,
 ԶԵլիկնեայ մուսայս ի պրակըս նաչէից ա-
 ծեալ հիս.
 ՄԵրթ մաղձաւոր յեղափոխեալ զանձին քո
 դէմն ի Հունէս,
 ՄԵրթ յերկնընծայ կուսին տարկող եւ վկա-
 յակից յԵւգորէս.
 Ի թափափկ եւ տարաբաղդ մերթ ի վայրա-
 գըն փեսայ՝
 Յանապատի փթթմեցելոյ փափուկ բուսցն
 Ասուայ,
 Եւ մերթ ի սեպ կոհակակոծ կուսաստանին առ-
 ընթեր
 Ընդ Ամելեայ զիթշերտպալը ծովս յուղելով
 լըսանայեռ.
 Յաճախ ապախտ զայրականաւ քով արա-
 բեալ բարբառով
 Ըզնքդեհից վերապատուէր ձայնս, քանզի էր
 քեզ գորով:
 Արդ նոյն եւ ես պանդուխտ կարդամ սիրայոր-
 դոր ընդ ալիս
 Հառաւ մի լուռ մեռեալ զոր մահդյարուցանէ
 ի սըրտիս.
 Մանուկ երեմն եւ ես՝ անհուապ՝ որոճայի զքո
 յին կերս,

Մինչ քաղցրանայր ինձ դարձադարձ ըզհրա-
 շագիծդ առնել գիրս.
 Յայնժամ ընդ խանդ քո եւ ընդ սիրա եւ ընդ
 իմաստք սիրացեալ՝
 Զայս հառաջանս երկնեցի, այսքան ամս թա-
 քուն յիս եւ մնայլ,
 Որ այժմըս թունդ առեալ վաղեալ, Շադո-
 պրիան, դառնայ քեզ՝
 Թաւալելով ընդ քո եւ իմ ախորժ ծըփանցն
 ասպարէզ:
 Են էին երազայց եւ իմ քերդուածքնազե-
 լեք. —
 Եւ ոյր չեցեն եռանդնալից մըտաց՝ ոսկեակ ա-
 պառնիք. —
 Բայց չեւ ի կեսլեալ հասակի՝ ահա բոլոր վե-
 րացաւ.
 Ճըշմարտութիւն՝ ատեայ զըլնորս, ցորչափ
 կուտի ամաց խաւ.
 Այլ տակաւին ընդ արեւմուտըս հասակին ոս-
 կեթյը՝
 Աչք կաթոդին ձըկաին խնդրել ըզվառիվառ
 թեւոց սոյր,
 Մինչեւ անկեալ ակօսաբեկ դաշտաց այտից
 վարդաձոյլ
 Եւ ցիր ընդցիր խուսեն գըլսոյն հովանախաք
 գեղահոյլ.
 Լոդայ ն' անդարձ մահկանացուացըս վիճա-
 կեալ ըզգալուն,
 Անդարձ, աւանդ, եւ յեղանակին այն աշխուժից
 իւր սիրուն:

ԱՅԼ քեղբաղդմեծ, քերդող ծնանել, նոյն կեալ
 եւ նոյն առնուլ քուն,
 Զերկին կազմել ի կայս, զերկիր յարձան, լա-
 վու՞ զժով անհուն.
 Ցորչափ ծոյն այն ծըփանուտ շարժի զեռայ
 ինքնայց՝
 Ողջունեսցի տապանդ ի քէն ձեռակերտեալ
 քալայց՝
 Եւզուարձասց հոգիդ յիշեալ զքերդողակա-
 նըն կենցաղ՝
 Քան ըզմբսոր քաղաքական՝ որ լոկ էած քեղ
 զըմբաղ:
 Ուգաւազանքեղ Մինովայ, ոչ լիկորգեան տը-
 ւաւ բաստ,
 ԱՅԼ գահցք գերափառիցըն քաջերդուաց ի
 յերաստ,
 Քեղ՝ ո՛վ մեծ, որ գիտացեր զաղատադնաց բան
 յահուր
 ի ներդաշնակ արկեալ ի լուծ՝ մրցել ընդ
 լարս փափկալուր.
 Զի ոչ կերտեալ կիպար եւ ոչ աղեքըզիբառ ո-
 լորեն,
 Զափ եւ կըշիռ քերից տաղից չըմոդէ զունին
 երդօրէն,
 Թէ ոչ սիրտ ի մասն իշեալ անշունչ նիւթոց
 տայ ոդի,
 Սիրտ որ ստեղծու, սիրտ որ ըզդայ, սիրտ որ
 խօսի ուղղակի:
 Քեղ որ զաւեւն հրախանդ ազգիդ մուծեր ի
 նոր ճեմարան՝

Ծուփիք ծովափին եւ քեղ տըւան քընարանիդ
 որորան,
 Իբր անլուսից քոց սիրելեաց, յոնիսկանն եր-
 դահօր,
 Եւ Մորուենայն ողբերդակի զՓինգալ, զՈսկար
 եւ կադմոր.
 Բարբառք Վարդիդ ծովածաւալք երկնաթը-
 ռիչք եւ չերմին
 Ցանմարդաձայն յանթըանադատ յամայութեան
 անդ խորին,
 Ցորչափ կըսոււն կարկառակոյտք ընդ լցիծ տա-
 րելին ասպարէղ՝
 Ցամեհամուլ շաշման միջոյ ելցեն ահեղք սիրա-
 կէղ.
 Խանդակոծեալըն համբակաց ի ստեղծաբան ծով
 անծայր՝
 Շադոպիթա՛ն, անշարժ չերիմդ իցէ լապտեր բո-
 ցածայր,
 Նաւաց փոխան՝ անդ մըրցականս եւ խորտա-
 կեալըս քընարս,
 Անդ անըսպատ քերդոլութիւն ձեմեցուսցէ զծո-
 վամարս:
 Օ՛ն, անդր ընդ բիւր հարեալ ընդ քար եւ ընդ
 կոհակ սարսաւասէր
 Երթիցէ եւ այս հառաչ գերեզմանիդ առ ըն-
 թեր,
 Հանապազօր ընդ ծովածին հրոսակս հարուլ
 բեկանել,
 Հանապազօր եւ յարուցեալ ըզնոյն նուադաց
 առնուլ թել:

Այսպէս գուշ կեաս. այսպէս լուծցին վրէժք
մանկութեանս խաբանցուկ,
Որ յամէնայն բարեացն՝ այսդոյնս ինձ եթող
ձայնս հառաչուկ:

1848

ՏԱՊԱՆԱԳԻՐ

ՄԿՐՏԻՉ ՄՈՒԿԱՅՆ ԵՐԱՄԵԱՆ

Որ ի վեմիս նըշնար թառամ
է Մկրտիչ մանկանս Երամ.
Եւթնեւաամն ամծնողաց իմ յոյս
Առ ծնօղն հանուրց գարձայ ի լցու:
Լաց որ զիս լան դէտ արձանիս,
Եւ աչք ի վեր՝ տուր Երանիս:

ՈՂԲՔ

Ի ՄԱՀ ԱՐՀԻ ՀՕՐ Ս. Ս.

Ծանր է սրտի նդ սովորն երթալ ուղ յառաջ
Եւ ոչ ի մեղմն համարձակի քնար յաւաչ,
Խաւարարդել յորժամ չիշնէ հոգի՝ զակն.
Յաննիւթ յուսոյն կառուցանել յարեգակն:
Ժամէ գաղթել յանաշխարհիկ ծովափունս,
Յորոց զանխուլ գիշերախառն անդամունս,
Հնչէ հեղիկ ընդ գուռն հոգւոյ ձայն թագուն
իբր հեղեղաց հեռաւորաց խոր վանդիւն,
Մինչդեռ ալիքն յանդարձակն իւրեանց
Դաւել ձոդնին զիս ի շաւիդս ահաւորս. [խորս
Սարսեալ ի յայնց որոց ընդ հուպ եղեց կուլ
Ժամանակին հողմով վարեալ անդր անդուլ,
Արդ քառաթեւ ցուպ ընդ անծութ անդապինդ
Հայիմ սիրով յորձանասպոյտ յալս ի թինդ:
ՈՂ ծով յամայր, անհետազօտ մահացուաց
Անջրպետաւ փոքու անօսրըս կենաց,
Ընդ որ, ասա, գարանակալ քր կայան լզայն,
Զերկարածուփ նաւն երկնաչու տարար
Յորում հանդէէր յոյսն իմեւսէր, սէր անքոյթ,
Յորմէ վրիպել անդամ չկարծէր այսպէս փոյթ.
Ե՞լ արդ եւ նս կոհակակոծդ ընդ ըերան
Եւխարըսխեացյանկրինաչուն հանդրըւան: ..
Ո՛չ, հայր իմ, ո՛չ, զատա՞ր գու, չե՞ս այլ ի մէնջ,
Եւ ծարաւեալ սրտիցս ոչ Էւս հարցի տենչ.

Ջայն հատ, արա պատասխանիկ, թէ մեռա՞ր,
Յանդարձականըն սիրելեաց անկեալ շար.
Ասա... , ոչ, մի ասեր, եւ զի՞ ասիցես
Որ մոռացօնս առնէ վըշտացըս պէսպէս: ...
Ա՛չ, պատերազմն է ահաւոր ի սրտիս,
Կէսըն սիրոյ կէսըն ցաւոց խոր վերիս.
Թէպէս ի բեւր ես անկանիմ քաղցր հընար
Սակայն ամէնն է խար սրտի վայրապար.
Ըգգար, գիտեմ զի ցանկալիդ չունի՞ Հայր,
Որդիութեանս արեւակն էջ քեւ ի մայր.
Յաներկեւանի թէւոց զսկեալ ի հովուեդ
Կորուսի զլտակն իմէւ մարմանդ ծաղկաւէտ.
Կորուսի զլերմն հոգիդ հոգւսու հովմնի,
Կորուսի զկեանս լամն իմմաշէալ թանկագնի.
Դու զիս յափանց կորզէալ նանիր կենցալցս
Սուրբ սրբէման զըգէցուցեր զերկնից յոյս,
Դու եւադրօշմն ինձ կընքով տեառն Յիսուսի
Հզմոքրսոգի խաշին բարձեր բեռն յուսի.
Դու զգեգեւեալ եւ զուրացող գարշապարս
Յանըստերիւրըն կաւուցեր ճանապարհս.
Դու ինձ զանհասն յերկնից հեղեր օծութիւն,
Ըստորաքարշ մըտաց յեւեալ թէւ սրադոյն.
Դու զիմ բեռինս կըշուեալ սրտիդ ի նըժքար՝
Եւ չասացեր երբեք՝ թէ ծանր եւ գըժուար.
Եւ մինչ ի հուսկ յետին յօդուած բերանցդ
Որ համարձակ չըթարդմանէր զիղձս հոգւսց,
Կիսահագագ իսկ կարդացեր, Նէւնդեամկ...
Զի՞ կայ քո, երթ հանգիր ինդա ինձ որդեակ.
Եւ ես անկայ յայնհամ ի գիրկդ երերուն
Օրհնութիւն ինձ գոչեցի, օրհնութիւն.

«Օրհնեալ», եւ քո բարբառեցան գութք սըր-
ախն
Եւ օրհնեցայ ի քէն յօրհնիս, ո՞հ, յետին: ...
Խաւարեցաւ ժամն, եղեն սիրոք ոստաքանց,
Եւ թափեցան հրձուանք հանգոյնըս ծաղկանց.
Մտերիմք մտերմաց գիպէալ անտեպ գընային
Իբր ի մըթին գիշեր յանկարծ ցոլք հրային,
Ոչ ոք իշխէր զաքս իւր ձըգել աչաց դէմ,
Մի մատընտու թաքուն կըրից գոլ դժխեմ.
Իւրաքանչիւր նստեալ ընդ յոյս զահ կըռէր
Սրտահատաչ զարոսոն երկնից ցուցանէր:
Թիթեղնաթեւք ի բոց յուսոյն մաշէցան,
Մաշեալ սրտից մեր Աստուած, լըր օգնական.
Հայր ես հանուրց, սիրես զհայցուած վասըն
հօր
Զիցէ անցումն բաժակիս հնարաւոր: [բազդ,
Ա. Ա. Էր վՃռեալ. ո՞հ Հայր, վՃռեալ. քէւ մեր
Եւ այնքանեաց ըլզէց արար Տէրն ապահուտ...
Եւ ես տեսի զքեւզ լըմնագոյն իմ աչօք
Օրհասակից հայրագորովս անձկանօք,
Եւ ընդ պահակ մահճացդ անցեալ միտքիմյիս՝
Տեսին ըլզէւզ անպարտ յատեանըս հեռիս:
Տեսի զքեւզ ահ ընդ ահ գիմեքըս տըխուր
Մի առ մի զըունչդ համարելով թաքթաքուր.
Մինչ մանկըտւոյդ կուտեալ ըլզէւզ գութ եւ
սէր
Կեանս ի կենաց իւրոց ձնեւ լող լինէր.
Ըզակատուգ ոմըն սրբէր քիրարն զով,
Ոմն համբուրիւ չեւուցանեւ ձըգնելով,
Գնացուցանեւ այլ ոմն այնու զզարկդ հնարէր,

Ոմն ընդ գրանդիդ աչաց զարեւդ որոնէր:
 Անդ եւ ես, ա՛ն, որոնէի զթունդ սրտիդ
 Որ եւ զիմսյա չըզգայի բնաւ ճշմարիտ:
 Եւ քո շնչեալ երիցս ըզհետ նշոցն այլ
 Ըզունչ չորրորդ արձակեցեր լուսափայլ...
 Կոռութիւն... ծանեայ, ծանօթութիւն դը-
 ժընդակ,
 Հօրդ իմյ մայրինձ անդ պահեսուլոկ դիակի...
 Մըծըմբագոյն իջեալ ըստուեր շուրջ ըզքեւ
 Վարագուրեացըլտենչալինսուրը զարեւ...
 Արդ ոչ եւս ակն ի գէմքդ արկից աէրունի
 Յոր իջանէր առհաւատաշեայն ինձ երկնի
 Ոչ լուսըլուսց գորովալից զայն բարբառ [գայլ].
 Որ միշտ որդեակ իմ, որդեակ, ողջ լեռ, կար-
 Ոչ եւս հեղղե՛քին զուարթութեն այն աւէշկ
 Հանուրց սրտի ցաւոց երագրն բժիշկ.
 Ո՞չ, եւ վանդիւն մի չըմնաց Հայր՝ ի ձայնէդ՝
 Որ զայնքան զիմէհէզամլզուկ բաւնայր խէթ:
 Եւ իւառնեմ արդ անձկութեանս մըխիթար,
 Առ ո՞երթեալ դըտից սփոփանս եւ դադար.
 Ո՞հանդուսց զանձն՝ որում դառն է հանդիսաւ,
 Բզիօր տեղի՞ ո՞ւցուսցէ յորդւոյ սիրտ:
 Ո՞հարդասցէ այսուհետեւ մեզ՝ որդեակ,
 Ո՞զեւասուն նըկատեսցէ յիս համբակ.
 Ո՞հարկառէ զաջ որ գըդուեաց զիս մանուկ,
 Զոր յետ հաստին գիտեմ հաստող եւ նե-
 ցուկ.
 Ո՞ի մանրիկ բեռանց զթիւունս մեր թափեալ
 Ըզանապարհ խաչին ցուցցէ հեշտափայլ.
 Եւ ո՞ծաղկունըս սփառացէ նոդ այն քննիւու

Սէփականեալ անձին ըզիսոյն եւ ըզփուշ:
 Եւ ինդասցէ յայսմէտաէ սիրտս այս տըզայ
 Թէ ունի Հայր՝ ընդ որ զախարհ գին չըտայ:
 Կորեան կորեան որդիութիւնս եւ մեռաւ.
 Սէաւ ինձ ածէք քոյլ եղելոյս հայրազրաւ:
 Գիտեմ երկնը չնորհէն յաջորդ Սուքիայ,
 Մըխիթարեան սուրբ գահ այրի ոչ մընայ,
 Այլ որդեկին հիգոյ կայցէ բնաւ հայր այլ
 Որ հովանի տիեզդ հասակին իցէ լեւալ:
 Արդ եսլալով գէրեզմանին յեց ի ծայր [հայր]:
 Զբաղցն իմանկեալ զաստին իմ ինգրեմ յիմըս
 Սակայն ըզմէս սրգալ ըզհայր՝ որ յերկինս,
 Յէրը ըզկրմաւս հոսել վըտակըս դառինս.
 Ո՞չ քեղտօնել մանաւանդ, սիրտանկ է զբաղդ
 Որ զհայր յանանց փօխեաց ի կեանս եւ յան-
 անս.
 Հինդ եւ տամն ամմեռելութեանն եկն աւարտ
 Դանահակոշկոճ եթոյլ ըզբանտ չունչն աղատ.
 Թէրահաւատ զի՞ դեռ հայիս անձկայրեաց՝
 իցէ քաղցրիկ դիմօք թէ այսր առնէ զարձ:
 Այն տօնել ըզքեղ Հայր պարտ եւ արժան.
 Շատ վըտացար, հանդիք ընդ Տէառն անբար-
 Մի մի եւս դարի ցաւալի կենցալս այս, [ժան].
 Զի մի զոկես կրկն զորդիսդ եւ ըզհայս.
 Զորս ի յերկրի յերկին կըրեա զնոյնս ի ծոց
 Եւ զառկայծեալ ըորբոքեա զմեր սրտից բոց.
 Յուցեալ մեզ Հայրքեղ եւ Նախնոյն մերնըման,
 Որ գէթ պատկերդ կենդանասցի սիրական,
 Մինչեւ չքնաղքան ցորթուղաք քեղ հասցուք:...
 Ո՞չ զի՞չըկան այժմէն ինձ թէւք վերնաչուք:...

Ի Ա Յ Ց Ե

Ո՞չ, թէ ի վայրս անդ յարազուարձըն խընդից
Գուցէ վառելջահ տըրտմախաւըն խանդից,
Բարձ, զոււարժնւն, զիմ սիրտ յանկեանց տա-
պանիս՝

Զանկեալբուրվառս զեղուն ի զմուռընցաւոց,
Շարժեա ի թելս յոււսոյ, սիրոյն հարլըրոց,
Ծըրիւոցին սուգբ ի կայծակունս ծիրանիս:...
Ո՞չ, ահ, քանի՞ դաւնէ, Աստուած, որբութիւն,
Թէ եւ ի մահ հանապաղ յայս ալքնիմբ տուն.
Հեծեն հիմունք հոգւոց՝ ընդ հայր այսգունակ,
Երկնաւորին շօշափական հայելի.
Յորմէ հրձուալք ի սիրաս ազգեալ լիուլի
Գերակայիցըն զուգակիրբ կարծէաբ: [Գին՝
Խսկ դու գանձուց հոգւոյն հաստուած որբատա-
Մըրիթարսյ տանս եւ Հայոց ձեր անիբն.
Ա՞ յսպէս երադուի մէնջ սլացեալ թողուս
զուրկ.

Զեւ բոլորեալ երկանցդ անմահ մի պըսակ,
Բարձդ անհամբըյը, ահա ստիպիմբնոր տեսակ,
Սեւասարաս հիւսել ողըրս, անկամ՝ տուրբ:
Օ՛ր բալձալի, եւ գո՞ւ եղեր ապաժամ. ...¹
Յաւիտենից՝ մահ չըստացաւ բարեկամ:
Աքօղի.քընար, քստմասարսուռ կտրին լսրբ,
Եւ.քաւութեանց բաժակիցլըցան արտասուօք,

1 Ցաւուք տօնականի անուան իւրոյ հանգեաւ ի տէր:

Բարեկենդան մաղթանկս եղեն անոլոց.
Ո՛Վերկնից կամբ, քանի՞ հիգացս էք գըժուարբ:
Եւ տեսաք, ահ, եւ ընկձեցաք դառն ի տես.
Զայս առաջնին հայր մեր չարար մեղ երես.
Երբ բոլորեալ զեւրեաւ ի գոլ սիրտ ի կուրծ
Զանդիտէաք հայել յերկինս եւ յիրար,
Զարկ եւ զացէունուն դիտելով անդադար,
Թէ դարձցի չունչն իսահմանէն մազապուրծ:
Բացեալ կային առ նոլաւ մեր իսկ շիրմիք
Եւ նըւալեալ թափէին իզճք մըտերիմիք.
Բարձր էր ի մէնջ երկինց վըճիւն անաչառ.
Այնքան օրհամբ սըրահց առ մին այն օրհաս
Ու զօրեցին, ոչ այն ձրգունք եւ ըսպաս
Դարձուցանել զաւիւնն ի կէտիւր պայծառ:...
Ո՛Վ Հայր, ովք կառք եւ երիվարք մեր հուր բոց
Ընդ աէրունի շաւիլ շարժիչըդ հոգւոց,
Գու վերանաս, եւ ձապազին սիրացս յերկիր.
Հիմ երագես հայր... էրկի՞նք.քո են երկինք,
Վարուցդ անբիծձանասակարհք բաց են վերինք.
Եւ զի՞ գործեն այսպան օրդեակիք վըշտակիր:
Ո՞ տեսց յայսմ հետէ ի մեղ զորդիս իւր,
Լզմէւսասունս, ըզդործս, արդիւնս ինամոց
բիւր.
Ո՞ սըրբէսց զաչս՝ որ սըրբէլ չառնուն յանձն.
Ո՞ յամզաման դէմն ջահէսցէ զայն ժըպիտ՝
Որով զամէն վըշտաց ի մէնջ լուծեալ խիթ՝
Թէ թէ լըղեան իսկ գործէիր մեզ զանձանց:
Երջանկութիւն զոր յորդէցէր՝ յորդէ զաւու
Բազմապատիկ ելոցս ի քէն հայրազբաւս.
Լզէն խօսին ըզեէն առնեն աղդ համայն,

Յաւիլ կենացս յոր քեւմըտաք եւ ուսմանց ,
ջանից եռանդն՝ յոր արկեր գու իսկ ըլլանձ ,
Յարկե իմաստից՝ յաջոյդ օրհնեալք աստուա-
ծեան :

Լացէք եղբարք, լացէք մանկունք զանզոյդն հայր,
Որ զսկեղէն նախնեաց գարու եցոյց ծայր .
Որ զանմահիցն հարազատ գիւտ գիտութեան
Մեղեւ հանուրց Հայկաղանց ետքիւրահուալ,
Եւ զանդին տառս յամանակէն ալեծուափ
Թափեալ ջնջեաց եւ պերճագոյնս իւլյու հան :
Ինքն ի հովտէս երկանց արդ անց տարադէմ
Յարժանաւորն անձին հանդիսատ ի յնդէմ .
Պարա իսկ հանդչէլ տաժանելոյն վասըն մեր ,
Որ ընդ խաչին իւրումկապեացնաս յորունս,
Եւ յիւրն ըլմեր ցաւըս հիւսեաց զինչ ծալ-
կունս .
Ցերկնից միշտ սեամս յածէր, առ գութ աստ
յամէր :

Հանդիր օծեալ գըլուխ, հանդիր արդ յամայր,
Հոլաթեւեալ հոդւովդ եւ անդդոլ մեղհայր .
Ահա փոխեմք ի քաղըր ըզդառն արտասուս
Յօժարատդոյնք յայսմ հետէ աչք ի յերկինս՝
Ուր յաւելար գանձ մեր՝ ի դանձս առաջինս ,
Խաւոնեալ սիրովդ յիսկագոյն սէր մեր Յիսուս :

Ա. Ռ Վ Ր Ո Յ Ր

Ի Մ Ա Հ Ո Ւ Ե Ղ Բ Օ Ր Ն

Աչք իմ հոսանս երկնեն հեղիկ արտասուաց ,
Տրորի սրախիս յարեան ձաւպալ ամօթխած ,
Եւ ի կարմիր թաղանթ ձըգի վարագոյր
Հզսեաւ գիմքոս՝ ով սիրեցեալդ յոգի Վրոյր ,
Եւ ի յամպոց ստուերականաց թաղծութեց
Փայլատակունք սրգիւս ցայտեն ի թափանց
Երբքարա պարզեալ գէմքո կանգնիմսիրտ
առսիրտ ,
Սստուած վրկոյ ի վեր , եւ վէմն անխըլիրտ ,
Ընդ ոյր բեռամբ կալ անըզգոյ ոչ է հնար՝
Յորժամ զմարմնոյ կըցորդն հոգւոյ լայ եղ-
բայր .

Այլ բեկանել մանաւանդ էր ինձ զեղեգն
Ըզմւսայիս թագուցանել արտօսոր հէգ .
Որ զայնքանեաւ զանց արարեալ պատեհիւ՝
ի տիրականս յածի թեւօքն եւ սրտիւ .
Սակայն թէ սիրտ նցն հրամայէ զայս ի սէր
Մի տըմարդի մի անողորմ զիս գըրեր ,
Արտասուակցորդ թէ հեղաբար ի սրտէ
Ըզմուն մրմունջ լարս ողբական քեզ ուխտէ ,
Եւ ի մածեալ քաղցըր սըրտին քո ի վէրս
Երբ անըզգոյշ ու անժամմժպիհի ձըգել ձեռս :
Ոչ ոչ լազնս կեղերջականս է ինձ պէտ
Սիրեցելոյդ աղեւելքամիթ հոգեպոււէտ ,
6*

Որ զակն հոգւց յամենեցուն կշռեալ յստ
 Հեղիկ նաւես ըլծճըփանօք կենցաղսյս . [ան
 Այլ օդք մրրկին, եղերք ծածկին, հողմք դո-
 նաւհանդատին անհետ լինի նեղ բերան .
 Հայիս ըլքեւ, եւ մի առ մի, — ո՞չ իշխամ
 Ըզսրտաբեկն յիշել արկած եւ դժխեմ, —
 Քո սիրելիք մի առ մի գնան ի թագուստ,
 Կամ թէ սակաւ գիտեսնշնարսինչ հեռուստ .
 Հաւատարիմ դու կաս ի յստն անմեկին
 Թէպէտ ոգի եւ սիրտքաղի կաթոգին .
 Այլ յարտասուսացն իսկ ի գըրդիու՝ սրագյն
 եւս
 Ակն ի բարձունըս կարկառի՝ յոյսն յանտես,
 Որասէ զինքնիսկ յարութիւն կեանք եւ յստ,
 Եւկեալ յինքեան որոց յաստեաց ետունիոյս.
 Զի առօրեայ ըլքեստ մարմինն էր հոգւց
 ի շնչմանէ մերկացեալ դոյզն ի հողմն
 իբր ի ծավկէ թէրթ թէրթ ելքարք մեր թափին
 Եւ յերթ նոցուն սուր ձանապարհ մեր շա-
 մին .
 Եւ այնչափ հեաք թըւին ի հետրս մահուն
 Որչափ սըրտի վէրք յաւագինք եւ սիրուն . .
 Սակայն ասս, Վրոյր, ո՞չ յայնժամի հոգին
 Անմահութեան նոր իմըն հիւսք անկանին
 Յորժամքեցեալ մահու զժանօթս առ ի մէնջ
 Յաբքայութեան թռուցանէ կէտ բազմատենչ .
 Եւ սիրո՞ ո՞չ յայնժամիբր գունս մերպարիկ
 Միով կապով եւեթ յերկիր մածուցիկ
 Խունինչնցնցման ակընկալեալ կայ պատրաստ
 Վերասլանալ ի յերկնաձեմն յառագաստ :

Մի մի արտօսր արուգ եւ սուր ձօնեսցին,
 Որոց ի տէր երանութեամբ նընթեցին .
 Զի 'բազմալիքտ կենաց հովտէս եղեալ դէմ
 Աւ նըպատակն հասին յազատն ի Սալէմ . .
 Ո՛վ Սալէմ սէր սրտի, Սալէմ հոգւոց կէտ,
 Սալէմ, ջնջան ցոլցյ աչաց անձկաւէտ .
 Ե՞րբ սիրելիք թողեալ զկայան այս տըխուր
 Ըզսրելինն ի քեզ դացուք ընդհանուր,
 Եւ ի կենդրոն բնաւիցա հասցուք յինքն յԱս-
 տուած
 Որ միմի կրէ զորդեական յայն կողմն աստեղաց,
 Մինչ լալական եղարքն ահիւ ասն համբոյր
 Ձեռաց՝ որ զլահ գործէ կենաց հըլուքոյր:
 Այլ դու հերկէ համբուրեցեր զաջն հըզօր
 Որ զարտասուսդ էհան ի թաթ շնորհաւոր,
 Երբ ընդ բնութեան գործեալ զշաւատքըդ
 յօժար
 Ըզսյս եւ սէր զսդ կշռեցեր ի նըժար,
 Արդքեղ Յիսուս՝ զորի յեղարցոցդ իսորեաց
 Յնորհեսցէ յուխտ բազմագյն սիրելեաց,
 Սինչեւ հնացեալ կապոց մարմնայդ ընդ հոգին
 Փոխմամբ՝ եւ ոչ մահու բացցէ քեզ զերկին:

Ի Մ Ա Հ Յ Տ Ի Ւ ԶԵ Ա Ն

Անդէր չլցէ լոռութիւն՝ ՞Տէր, ի գոյժ ողբոց բաւ-
ւական.

Ըզմէ իսօիքնար աղեքեկ ի սեւաստուել վիմի
սնար.

Ըզմէ սիրա հեղձամըլչուկ պահանջիցի հառա-
չանս:

Գեղածաւալ ի սահմանաց յանպարագիծն ի
յուսոյ՝

Ըզմէ հն եւ մեծ՝ յորքոյդ փայլէր վըսէ մական
մեծութիւն,

Դառըն պարտք Ադամայ, յանկարծօրէն վէր-
առնուլ,

Զայնքաննեաց զուխտ եւ ըզմէր սըրտիցթողլով
ամայի,

Եւ նըպատակ կանդնել աչաց ըզմէմ տըխուր՝
քո էր Տէր:

Ապշութիւնք հոգիահրաշք փոխանակեն ըղ-
կիրս մեր.

Ցիշատակ անմահութեանն զոր աստնիւթեաց
անդ ագաւ,

Եւ մահուն՝ յորմէ զերծեալ ինքն՝ ըզմանօթս
իւր արգել,

Նոր կառուցանեն, նոր ինձ բանան աշխարհ
նոր:

Ոչ եւս բնութիւն ծիծաղաձեմ, մարդադե-
ալնք եւ խաղք սուրբք,

Ոչ եւս ի ճախիր օդապարիկ լուսագընաց գըն-
դից պարք.

Երկիր փոխսեալ յանմարդաձայն ամսյագոյն
անապատ,

Եւ երկինք ոլորտացէալ խաւարագեստ օթս-
ցաւ.

Գամբան ամենասպառ արձանանայ ի միջի,
Եւ սայրասուրք գերանդւոյն յար շըրջածուն
արբաննեակ'

Ակնկորեալ յանգութ բազկին յանփոխա-
նակս յայս հարուած,

Ի պատուանդան փշել շիրմին խոկայ զժանիս
կենախուղ,

Ոչ զոքմեծին այն կորըստեան դըտեալ առիթ՝
բաց յիւրմեն.

Եւ հնազանդէն անմահ բազգին՝ դառըն թըլւի
զայս նըւագ.

Ի վէր չիշնէ գլուխ ամբառնալ առ հոյլս հո-
գեացն անմահից.

Թէպէտ հրէշտակք այլ եւ նոքա աղէկիզին ի
մեր գութք,

Կիսախըգիկ շուշանափայլ թէւօքն ի կախ վըա-
նաձեւ

Ըզտապանակ՝ որ զպահարան առաքինւոյն պա-
հէ զհող.

Եւ հիացեալք ընդ լաւութիւնսըն վեհիմաստ
եւ հարուստ,

Ոչ այնպէս մեք յերկիրի զնա մեծ՝ որպէս նո-
քա գրեն յերկինս:

Ոչ ի հովտաց հոտաւորաց զառաւոտինը ծաղ-
կանց

Կամ ի մայրից մենաւորաց մեռելստիւդ մանուշ
 շակ,
 Ի իւրնկաբերլերանց բարձեալբերել զըմուռն
 հւշտալի.
 Սպիտակածղի մատն ի յերեր պըսակահիւսք
 վէհազղին՝
 Զեղջերց վիմին մահասեղան կախել դրասանդ
 տրտմայուշ.
 Ոչ հւեղամուռնէ հընչել մընչիւնս աղաւնեկաց
 ատարակաց
 Կեղերլական արտուննջ տենչից վարուժնեկին
 որսագաււ,
 Ոչ ցօղագին ակունս, ոչ ծոցըսձապաղել կաթ-
 նաբուխս,
 Իւրաբանցիւր՝ ըզաւութիւն զոր յոյժ ի նմա
 սիրացաւ՝
 Բոցափայշ անդ գըրեալ ի ծիր՝ եւ ելանէ առ
 հոգին:
 Այլիշբմէն սպիտակափառշեշտեալ սիւնակա-
 դամնդ
 Արիական սըրախն գուշակ ու անախտականըն
 հոգւոյ,
 Զանբաւութիւն տարփից մըտաց գեղասիրի
 թռուցանէ:
 Իսկ գու վեհ, որ ի զարմանս ամանակաց կառու-
 ցար,
 Որ ի գերեւ ըզփորձն հանցես զի նմանու-
 թիւնքո ճըգնեալ,
 Ոչ ինչ կրսեր փառքք բարեօք թագաղարդեցն
 հոյակասպ,

Աննըկուն սըրախւ, մըտաք լայնատարածըդ-
 թեւոց
 Մուասցիս ժամանակաւ ի ծանօթից քոց ի
 մէնջ:
 Ըզբեղ Յակովը, վըսեմագոյնդ վըսեմափոյլ ի
 տոհմիդ
 Որ ըզկորանըս դիւցաղանց թորգումականկանդ-
 նէր տան,
 Ըզբեղ՝ որ փառո ի հայրենեան եւ յընտանին
 յաւելեր,
 Մուասցո՞ք արդեօք՝ զի մի յիշատակաւըդ հա-
 լմիք,
 Թէ յիշեսցուք, եւ թալացեալք ողի զոգւովա-
 ծիցեմք:
 Վըսեմութիւնանդուդականօժիաերկնիցքեղ
 բաժին,
 Վըսեմութիւնդ այդ՝ հրամայէ եւ մեղ կեալ
 եւ յիշել,
 Զի մեծութեամբըդ մեծասցո՞ք, եւ նըւա
 զեալք՝ մի մեսցուք:
 Ի սիւն փառացդ երկնակառոյց որ առաջիս մեր
 կանգնեալ
 Ահա նկատեմք անդ զյոդ անուանդ տարբեալ
 զհոգւցդ ու զըլութիւն
 Ըզկայկայեալն ի քաղցր երկեղ եւ իսուրբսէր
 հաստողին.
 Անդընախանձընքն հաւատոյ՝ որում կացե-
 րոն թիկունք
 Զհարսին սըրբոյ կուսից ծնօտից զաղու ըն-
 քեալ մարդարիտ,

Վարատելոց՝ ասպզնջական ճարտարակետեալ
 նըմին ծոց,
 Որով բարձր ի գլուխ պանծայ եկեղեցիս Հայ-
 աստան:
 Անդ նըկատեմք ազգակեցոց եւ ազգասէր հը-
 նարս առատ,
 Անդ ըզմարտար եւ հնարագէտ ըզմարագոց
 խորհրդոց
 Իցիւ թէ լսոլաց միշտ ողջագուրեալ ըզնոսին:
 Անդ նուիրական հաւատարիմ սպաստրկու-
 թեանդ ըզմաստակ'
 Յոր այլադենն իսկ ժողովուրդ եւ անկասկած
 եւ յօժար
 Սըրբազնի մերոյս կրօնի ողջմշտութեան կայր
 պատկառ,
 Եւ ըզբոյդ մոռացեալ՝ զիւր տեսանէր փառս
 աձեցեալ:
 Նովաւ արուեստք յաջողեին նորոց դիպեալ
 դիւրութեանց,
 Նովաւ Ռոպայ փոխաբերեալ կրկին հանձար
 զարդարիւր,
 Գիտութիւնք երագէին ի միտս համբակ' յա-
 րահետ,
 Խանդք վառէին, լեզուդաւնայր յականակիս
 իւր ի հուն,
 Խմաստամէր պանծայր, քերդողն անմահանայր
 զոյդ նըմին.
 Նովաւ պարզեալ ի ձընձոց էջքսպիտակաջինք
 երկիթերթիք՝¹

¹ Գործարանք թղթոյ:

Զիեղձըս ոըրտից, զմիտըս գիտնոց տառատը-
 պէալ ծնանէին.
 Նովաւ կընիք արքունականն անուան ի տիպ
 վայելուչ՝¹
 Համշյագոցն ընթանային ձեռացի ձեռս յառ-
 եւսուր,
 Նոր իմ հրապարակալ մըթերից դալ համար-
 ձակ ի Քաղաք:
 Անդ նըկատեմք ըզմեծութիւն հոգիազգեացքո
 դիմիդ,
 Իբարձր յունից կամար՝ զոգիդ վերաբերձիկ
 ծանուցեալ,
 Եւ ելայն վըզըս լուսոյդ՝ ըզնուրբ սրախիդ ըզդա-
 ցուած.
 Ըզպարզ ձակատ զանծին զանգէտ խորշութեաս
 կընձըռոյ,
 Ում մեծարանս հրամայէին սիրաք աեսողացի
 նէբուստ.
 Ժըպիտ մանր՝ այլ անժըլատ բարեկտմաց մըխի-
 թար,
 Եւ անամպրոպ թըբաց շանթիք անուզըայից
 հարթուցիէ.
 Անդ եւ ըզմիթոտ ադամանդեայ ի հարուածոց
 կէնցաղիս,
 Որ չետ տեղի յերեսնամեայ վիշտ, արհմակիք
 մահացուաց.
 Ու ոնսութիւնք օձանապուկ ըզդահոյիւք դադ-
 տաշուրջ,

¹ Երբաձնը գրամք

Ոչ ժանտ համբաւ քսութեանց, զրկմանց, հաւ
լածանաց եւ մահուան,
Եւ ոչ շողեալ սուսեր՝ յագ կէս արեամբ կի-
սոյն ծարաւի,
Որ մահագոյժ ի մահահոտ զընդանին խորչ
կարկառեալ
Ընդ խաւար խարիսափելով խընդրէրը զգլուխ
վեհագնին,
Մինչ ցուրտ աչք մերկանայր նազանջ յորմէ
մահ իսկ ըրտեաւ.
Ոչ բեկաւ ոչ կործանեցաւ սիրտ հըզօրին, այլ
ըլդաց:
Ըզքաշլազգած զայն նըկատեմք վեր քան ըզբը-
նաւս՝ ըզսիրտ մեծ,
Որ առ աղէտս իւր ապառաժ այլոց թըւէր
բամբակեայ.
Անդ, ո՞հ աղէտք, ո՞հ մորմոք, դուք դէրանու-
թիւն ձեր տեսլիք,
Վըշտահար կըցնրդք կենաց, անձեռընհասք ի
վայելս.
Եւ դուք՝ փոքրիկ նըմանութիւնք նըմին՝ ավեք
քաղցուենիք,
Զուարթածաղիկ մանըր մանկունք, օրիորդիկք
հեղանազք՝
Որոց յետմօրդըստեանց՝ սընունդ քաղցրիկէր
սէր ծընողին,
Զհայրէնի ծոցոյն գըգուանս, զհամբօյր ըմբ-
թանց, զազս աղու,
Սիրուն որբուկք, ո՞ւր յայսմհետէ գըտանի-
ցէք՝ բաց յերկնէ:

Եւ դուք համսյն քորիք եւ եղբարք, եղբօրոր-
դեակք քեռորդիք,
Ուրք ի քաջին ապաստանեալք յամբարձուղէշ
հովանի՛
Կեանս հեշտագոյն համարէիք վարել՛նա կեալ
իսկ նովաւ:
Սպասահարո՛ւք վեհին, լերուք վեհս, հարէք
լացմ' այլ վըսեմս,
Սիրտն այն երկնիւք եւելթ պակաս էր, արդ
լրցաւ լիացաւ.
Թեթեւութեան երկրիսչէր մարթ տանել ըզ-
նա յնքան փառօք՝
Զոր դուք եւ աղդն եւ թագաւորք հանդեր-
ձէին յելեւելս.
Զըրկեցայք, ո սիրելք, այլ կորուսէք ոչ զթա-
կովք.
Կենդանի է նա ի սիրտ, ի միտս, յատեանս, ի
տաճարս,
Կենդան' ի դոգս աղքատաց, յերախտապարտ
բիւր անձինս,
Եւ ի քէզ մանաւանդ, տուն Մըլսիթարայ,
կեայ Յակովք,
Որ պատուեցար յետին նըմա գոլ ձեմարան
հաճութեան:
Որ քան զամէն սիրելս նախ արբեր զբաժակ
դառնութեանն,
Եւ նախ ըսպաս հարկանելով յուղարկաւոր
մեծ հոգւցին,
Յորչափ ըզնոյն հոգի յեթերնի վեր դիտես ընդ
անմահու'

Սեամն վերելց նորա զքոյդ յարկ գիտելով
միշտ պանծասցիս:—
Յիշատակ քաղցը եւ տըխուր, անմահացիր.
Հուռ լիցուք:

1847

Ի Մ Ա . Հ

Հ. ԵՂԻԱՅԻ Թ. ՈՎՄԱՃԱՆ

Յերկրէս դնացից՝ ոյր եւ օթք անցք են միայն՝
Անցեր դնացեր, Հայրդ Եղիաս, լըռելեայն,
Ի յաւիտեանց ժամագրութիւնս անդր ի վեր.
Յանկալի կայք, այլ անջատմանն ազդու վեր.
ԳերյՈլիւմպեայ ժագացքացը արդվար հայր յաւ
յիս,
Որ զՈլիւմպեայ երգիս հաներդ ի Մասիս.
Եւ առ սըրբով որ քեզ ծածկոյթ է վիճովն.
Ըզչոմերովն, Հերոնիմովն եւ Քերովն.
Քեզ բոլորեալս յերկրիս յուսոյ յիշատակ
Եւ արամեան տասից պայծառ մըրցանակ.
Այլ Աստուած ակն արկեալմերժես դու զեր
կիր,
Համակա ի հուր կառս հոմանուանդ ել թըռիք:
Թըռիք, եւ զհետ թօթափելով կայծակունս՝
Յամաքեց զորակացեալ ցողն յաշկունս.
Կամ պատառեալ աստուածակիր մաշկեկաւ.
Անցո՛նդ արտօսր ըզեղեւեալ յոյսն անձկաւ:

1848

Ի ՊԱՏԿԵՐԻ ԵՄՄԱՅ
ԾՈՂԿԱԾԱՍԱԿ ԴԱՏԵՐ Ա. ԱՂՅՈՒՈՒՐՈՅ

Խօսեաց, գիմակ տարփալի՝
Աչաց, մըտաց եւ սրտի.
Էլ՛ թէ զուարթուն՝ զհոլաթեւս
Աքողեալ ի մէնջ եւ ծածկես.
Թէ մահացու՝ հիմ զերկիր
Մերժեալ բըրօք բոցակիր՝
Եւշտ ընդ շաւիլ եթերիս
Զհետ անմահից գեգերիս:
Երկրածընունդ զքեղ հազիւ
Վշկայեն տիտքդ այդ աղնիւ,
Այգուց ամպոյն պէս թեթեւ
Աքողեալ զհոդւոյդ ստորբ արեւ.
Իսկ շողք փայլմանցդ այդ, Եմմայ,
Որ յարեւուդ Եգեմայ՝
Յանձինս հարեալ մեր թափանց
Յականոլանց լուսապանձ,
Որոց իսյայը բարձր ի գէս՝
Սիրաքս վեհից ըղձաւէտ,
Նոքաշերկայն, աւալ մեզ,
Յուսացուցին քո վայելս:...
Հընդեկ ծոլին ցը Հանդրին
Ծաւալացան աչք քոյին,
Եցոյց երկրիս չորս ոլորտ
Հզփափկութիւն իւր բոլոր,

Եւ ոչ գըտաւ ի խոնարհ
 Բարձու սըրախդ այդ դադար.
 Ոսկեծըլի երկնաձեմ
 Խընդրեցին թեւքդ՝ ոդ վըսեմ,
 Վակժոյժ ի սիրա եւ յաշկունս
 Յայլ սէր ուղղեալ ի բարձունս
 Յանկարծ զուարթնոց լեալ գողօնս
 Յերկնահանդէս մուծար տօնս:
 Հասակ փափկիկ իրանիդ
 Նըման ծաղկին դեռւգըթիթ
 Անկեալ ի դաշտը հընձոց՝
 Նա եւ զմահուն պլթնեաց ծոց.
 Եւ ի ճաճանչ շնորհաշուք
 Յանմահ հոգւոյդ խուսափուկ
 Բոլոր փայլէր սըխրալի
 Յարթնութեան քուն սիրալի:
 Աչք՝ կէս առեալ վարագոյր
 Թըւէր զնընել զհոգին իւր,
 Եւ ըզըքնալն իւր աման
 Զկամէր թողուլ լըմն ունայն.
 Յասպարիզին երկբացիկ
 Դեռ խաղային բացիւրփիկ
 Բարեաւ մընայքն եւ համբոյրք,
 Ո՛վ, զի՞քաղցունք զի՞ աըխուրք.
 Եւ յերեսացն ոսկեգոյն
 Կաթէր ժըպիտ մի հոգւոյն.
 Թէրթք նըսնենեացն անուշակ
 Հարեալք ի գոյն մանուշակ՝
 Զանանց դարնանըն նորուստ
 Յուշ ածէին ի հեռուստ:

Մահ երջանիկ մահդ Եմմայ,
 Կըս օրիորդ Սաղեմայ.
 Մահ ծանրակիր մեզ անկաւ
 Քաղցրիկ տեսոյդ կեալ անձկաւ:
 Սակայն ի գիրկ թէ ոչ եւս՝
 Սիրով գըթոյն էջ ի թեւս.
 Ո՛հ, էջ սըրախց յօթեւանս
 Մըշտապաշտօն ի սեղանս,
 Ուր յիշատակքո մաքուր
 Բուրէ զըզձիցըս զըմուռ.
 Էջ առ ամէն՝ որ ըղքեղ
 Լացին գըթով աղեկէջ,
 Եւ որ ի վէմդ եւ յեթեր
 Յար փոփոխեն զսիրտ ու աշեր:

Ի ԶԵՐԱՍՏՈՒՆԵՑ

Ո Ր Ք Ո Չ Ե Խ Ս Ե Ն

Ընդ միգամած քօղով երկնից դաշկագոյն
 Ընդ որ հազեւ չեկնի վատեալ արշալցոյն,
 Ի սաւառնել ցըրտասարսուռ աշնայնոյն
 Յանհովանի միայնութեան երեկոյս,
 Յազդել հովզն ի գիմիս,
 Ո՛չ, ո՞ր քստմունք ի սրտիս
 Եւ միշատակք զարթնուն յիս.
 Յոր անցանեմա՝ անցին ծալիունք քան զիս վաղ,
 Խորշոմերսուն թողեալ եւ մերկ ձանապարհ՝
 Յորոյ յանհիւնս հովմասվարեալ աշաւաղ
 Կըմախք գարնան՝ կազան գըլոր եւ գալար,
 Մինչեւ յանել որոգայթ
 Տարուքերեալ գայթ ի գայթ
 Լուցցին ի ցուրտ ի հովդ այդ:
 Փոխան եղիկի ցօլց՝ զդամ պալ եղեմունս,
 Ընդ հովանեաց դաշարի՝ ստուեր հոլանի,
 Կահուոլ թերթից փոխան՝ դժիմի ի շըթունս,
 Ընդ առ ի կեանս վերելց՝ էջք տասկանի...
 Ո՛չ, ո՞ր կայտառ գարնան բոյս.
 Ո՞ր մայիսին կարմիր լոյս.
 Ո՞ր իմ սահից կենաց յոյս...
 Հստուերաշուք աւուրց իմոց նուալելցոյս
 Մայրակարմիր լուսակարեալ առաւօս,

Եւ անըստոյգս երեկոյի՝ զնոսա լոյս,
 Եւ քնարանիս կարծէի ճրագ ընդ աղօտ.
 Ու ահա նմանեալ փայլական
 Շողեալ շելեալ եւ պացան,
 Եւ այլ ոչ եւըս գտանան:
 Ո՛չ, ոչ եւս, ո՛չ, ոչ եւս. իմանստ ապառում...
 Այլ քան յինէն ոմիր եւ խոլ սոսափիւն.
 Յիմ ձեւնընդելս ալշեկիզեալ ես ջեռում,
 Եւ բըռնագոյն ըզգամնոքք բաբախիւն.
 Արդ ըզգամ իմ ըշնոսին,
 Արդ քաջ գիտեմ զիս նոցին,
 Արդ սիրելս սրտագին:
 Քաղցր արդարեւ, եւ քանի՛ քաղցր էր ինձ, Տէր,
 Ըզդէմն՝ զոր ես իսկ անըմանս՝ մարզեցի
 Անըլծութեամբ նախատըպիթ գոլ պատկեր,
 Եւ զառ ի քէն ձգեալ գիծս անդ մատնացի՝
 Հայել գիտել սիրանաւ,
 Առ նոյնս ու առ քեզ յար գտանաւ,
 Ըզմութս ի լոյս մերկանաւ.
 Քաղցր ինձ ըզգաստ հոգւով՝ հաւան ըծակից
 Խոհէմացեալ բարգաւաճել իրանանց,
 Արիական կորով լսնաց լսյնալիճ,
 Վարդք երեսաց եւ տեղք աչաց կայծականց,
 Խաղալ կայտուել ողջասուն
 Երիտասարդըն գասուն՝
 Յոր ներեցերդ նոցուն:
 Քաղցր ինձ իմոցըն պատահել անագան,
 Զերկոտա գիտել համբակն՝ անահ բարեկամ,
 Յեշել զիմ քիրան ինչ եւ զնորին ցող ական,
 Եւ յերկոցուն խայրիս հրձուեալ միակամ՝

Հօր հանդունակ առ որդի
 Մի հաղ եւս տալ կաթոգի
 Ողջն՝ յերկրի պանդըխաի:
Այսու յուսով լեալ ժամնդիրը ի հրաժեշտ...
 Եւ փութացաւ լայնաբերան գերեզման.
 Հետախաղաղ հարթեաց դհասակըն պար-
 կեշտ,
 Եւ ի վերայն նըստաւ անլոյծ մահարձան.
 Ոչ առ ժըմիտ լոկ դիմաց,
 Նա եւ զացաւ յարտասուաց.
 Կափոյց ի ծոցն իւր անբաց:
 Յամենայնէ զոր տեսի՞ ոչ ինչ մընայ,
 Եւ որ դիտէր զիս խայտակն աչք նորալոյս՝
 Յոր յշաք կայտառք եւ խինդ խալայր յա-
 րակայ,
 Քան ըզդիշերն իսկ անէակ անց ետ խոյս.
 Խոյս ետ փայլակն անորոտ
 Դեռ ի կենացն առաւօտ,
 Թողեալ անդիւտ ինձ կարօտ:...
Ո՛չ, երբ զլարբան յիշեմ ու Ակեկն իմ մանուկ,
 Առատալոյս աշկունք, շրթունք ճոխաբանք,
 Բզէեզդ Հաւուկ, եւ ըղիուժիկ խարտիշուկ:
 Սեաւսի սըրտիս բանան լիկս հուր հառաջանք.
 Եւ ճարակեալ ինքնատապ
 Ծախիմ ծըխիմ՝ ի խուճապ,
 Ու ի բաց վազեմ հապըշտապ:
Բոյց վերաւոր սիրտ ի հեռուստ թափանցիկ
 Ընդ բովանդակ անցեալ հանդէս կենցալոյս,
 Ջանխուլ վիմքըն ճամպաղեալ պինդ սաստիկ՝
 Եւ յարհաւարաց անդամ մահու թափէ յոյս,

Պաշտէ զտեղին սիրորակ
 Յոր սեւեռի պընդափակ
 Յաւերժութեանն յիշատակ:
Յաւերժութիւն ու անմահութիւն, սուրբ ի-
 մաստ,
 [սուս.
 Դու զցաւս ցընդէս դու լուծանէս զարտա-
 Ռէւս հիւծելնըշխարս մանկանց ինդրեմաստ
Այլ գերագոյնս ոմանս անձինս երկնաչուս՝
 Զունելով բիծ մի մըրուր,
 Շողալ փայէլ սուրբ մաքուր
 Քան զարեւ յամսս յիս արխուր:
 Քանիս արդեօք, ովկ սիրելիք, դուք ծալունս
 Արձակիցէք արդ ի կայից վերնապար՝
 Առ ցաւս, յորոց կամքք կարթեալ ի տուռունս
 Տեսանկցէք ըզկենակիցս ապիկար,
 Որք աղփակից իւրեանց գէտ
 Եւ ձեր բասափդ անհանդէտ,
 Տակաւին լան ըզձեր հէտ:
 Քանի՛ արդեօք երջանիկ դուք՝ զի մեռայք
 Ըզքալցրաթօյն կենացս առեալ լոկ ճաշակ,
 Եւ ընդ յորձանս անդնդախորս յոր անկայք՝
 Թւեթեւակի թռուցեալ զառոյդըդ նաւակ,
 Յափնէ ի յափն յայն հասէք՝
 Յոր ալէկոծք Ճըդնիմք մեք
 Խիթալով գոլ նաւաբեկիք:
Ջի՛ սքանչելի՝ կորզել ըզսիրս վալ կանուխ
 Ի փառամոլ եւ յընչատենըն խայծէ.
 Փակէլ ըզմուսս առ մեղկութեան օձ կակուզ,
 Զերծուցանել յերկար հոդոց կասկածէ՝
 Որ դարանեալ զարամուր

Ազերածեցեալ կեանս ամուռ
 Կըրծեալ կոխէ առաթուր:
 Այնքան չարեաց փոխան՝ զոր ծանր է կըրել
 Եւ ծանրագոյն տաղըն կըրել առ սիրտ այլ,
 Զիցե՞ն նըւաղ չարէք, կամ լաւ եւ վայել
 Չանպարտ կէնաց թողուր մի բիծ տիրափայլ,
 Մը յիշատակ սեւորակ,
 Չառկայծ մոնիրոյն պահպանակ՝
 Ազերել զմանն այն երադ:
 Դադարէցէք դառնահոսան արտասուր,
 Բոյ սիրակայծ ի կոյս շերմէ տան նըշխարք.
 Խսարոյկը սըրտի նուռալելց՝ օն վտուեսցուր,
 Օ՞ն անդը աչաց ազաղէլոց քաղցր ամբարք.
 Օ՞ն անդը սասելզը ու արեգունք,
 Օ՞ն անդը ձօնք եւ ծալկունք,
 Օ՞ն անդը համայն իմ սիրունք:
 Քաջալերեաց գողոր եւ գողդոջ յիշատակ
 Որ հոգեխառն յածիս յերկիր եւ յերկին.
 Դանդալելցյս քայլք քեււ սլնդին համարձակը
 Ընդ գրչուռ հետո՝ յոր վարդ թափեն ցողադին
 իբր ի պատկաց կիսայեռ՝
 իմ ձեռասունք վաղամեռ,
 Մըշտամանուկը սրախս ծեր:
 Ո՞չ, ես չասեմ ըզձեղ ծալկունս վաղանցուկ՝
 Դիրքոլս կէնաց դիւրախորտակն ուրաց,
 Այլցոլաթուրմն յայգու քաղէալփունջ փա-
 փուկ,
 Եւ անշօշակի ի ծոց ծածկեալ մօր սիրոյ,
 Զի կուսափայլ անթառամ
 Յարիցէք յօրն յամերամ
 Աստուածութեան համասպրամ:

Ի բՈՒՒԺԻԿՆ
 Վ Ա Ղ Ա Մ' Ե Ռ Ի Կ
 Ի գարնայնում պահուց խաղաղ նորացյս
 Յառաւոտուցն ապրիկէ
 Նորափլթիթ կէնաց վեարդքացը է յոյս.
 Բուժիկն, զի՞քել ըշտապէլ:
 Զի՞քել խոնջեալ ի խուն շըրջան ծաղկածիր՝
 Ամիոփիել զոտս յանկարծու,
 Հայել ընդոստ ի վեր, խոաել զերկրի ձիր,
 Թմբըրել թմբիրըս մահու:
 Ա՛չ, հատա սիրտ հուժկան իղձ ի բարձունս.
 Վաշը ինձ խարսեալ արեւուն.
 Նոր այգածինս ետես, գիտաց նոր գարունս:
 Բարեաւ մընայ մանկութիւն:
 Ընդէլր հայկը յառերեւոյթն այն պատկեր,
 Եւ հիմ ի շունչն այն բեկբեկ.
 Քանի՞ վըսեամ բարբառի սիրտ անեսկեր,
 Ի հուսկին ի հեղն ի հեկեկ:
 Ո՞չ տէսանէք զանանց տուընջեանն արփէնի
 Ջահեալ յանոյչն յայն աչկունս.
 Նա ուխտագիր ընդ լաւագոյնըս լինի,
 Ո՞չ լըսէք հեղ յայն շըրթունս:
 Ո՞վ զի՞ մեղդառն այդ քաղցըր քուն քո Բուժիկ,
 Որ լոկ անսասդ առ Ցիսուս.
 Քանի՞ մեղ ծանր են թիւք հոգւոյդ անուշիկ՝
 Որ ոչ եբարձ սեւալ մըրուրս:

Ո՞վ գեղեցիկ սիրոյն հաստուած գեղանի .
 Նախանձաբեկք քըսդ բաստի
 Բիւրքեղ բուժիկ, կարդամք անժամ երանի,
 Քեղ երանիս հաւաստի .
 Այլ ընդ հրեղէն հասալանաց ձանապարհ
 Ելանէ զքէն մերըս բան .
 Յօղատարափ քո յուշն ի սիրտս առապար
 Ցայտէ գունակ կայծական :
 Քանի՛ խարոյկ ի խորս սրտից կիզու քեւ ...
 Մառացաւ ծուխ մեր յեթերս .
 Առ մա՞հ մաղթել [?՝ առ հրաժարեալ քո արեւ,
 Անդիտանամք մեք զառնելս :
 Լըսե՞ս, եղարք զեղբայրդ և հարք զքեղ որդեակ՝
 Կարդամք առ կոչ մեր հըլու .
 Մի՞քան զԱհակ լըսես անզեն դու զենլեակ՝
 Իջանէ սուրն, եւ կան դու .
 Կաս դու անթրունդ, աչք սիրտ մարզեալ ընդ
 Ի խըտեկիդ ցաւակոյտ . [Երկին
 Շուրջ շողայ իստս կտրոց կենացդ այդ անդին .
 Խոժոռուիմք մեք, քո չէ փոյթ :
 Դարձիր աղէ, որդեակ սիրուն, տես ի մեզ.
 Եհաս յուսոյն ժամադիր .
 Հալածեցան հարթեցան բուքք ցրտադէզ,
 Նորոդ շընչեաց շունչ յերկիր .
 Եհաս դարուն, գըգուէ զմարմանդ մեր եւ ծառս,
 Մազկէ խընձոր եւ մամիս .
 Ուռք արտասուեն եւ ուռենեաց կազմի վարս .
 Սարեակ սիրով կըզերդի .
 Շողան այերք, իջանէ ցող հանդարտիկ,
 Բոյըր եւ դալար արձակի .

Համայնդարձեալի կարգնանկեալգայ ծաղկի .
 Մէջ մէն իուժիկ չըծաղկի ...
 Լուծան եւ թուխ կնշիռք ի ժայռս ապալեր,
 Կըռուի կանաչ ի գոս գէս .
 Զարթնուն բնութիւնք թմբրեալք յանլցյս ի
 ստուեր ...
 Բուժիկ, միայն դու նընջես :
 Դո՞ւ մեղ միայն եւ վաղանցուկն եւ չըքնաղ
 Իցն ծաղվիկն այն ծաղկանց,
 Ցայդու փթըթէլքերկրէլքաւել վաղընդ վաղ
 Եւ յերիկուն անկ եւ անց :
 Ա՛հ, Բուժիկ, ոչ յարիցես այլ դու բնաւ .
 Զարձակիցն կենաց բոյր .
 Եւ ըզիսամրեալ եւ զանկելովս դիմաւ
 Ոչ հարցի զուարթ քո համբայր :
 Եւ յորժամ սիրտ յամենայնէ անապատ,
 Անձկաւ սիրսդ ծըփելով
 Ի զուրկոծեալ բախիցի նդ վայր յուսահատ,
 Ո՞վ լըցուսցէ կըսորն այն ծով :
 Ա՛հ, Եկ բացիր, Բուժիկ, բացիր մեր ծաղկի ...
 Այլ մէ, ոհ, մի՛ նդ վայր յերկիր .
 Բացիր փթըթեաց նորաբողբոջ նուրբ ծըզիկ .
 Յօդեալ ի տունկն իսկակիր : ...
 Ահա փթըթեալ Բուժիկ ի շունչ նազելի .
 Թըմբիրք մարմնոյն լըւծանին .
 Մերկանան կեանկն հանգոյն ամպոյ ապրելի .
 Օդք նըլքագոյնք ծածանին .
 Ջուարթունք գարուն գործեն Բուժկանդ իմհա .
 Սարեալ ի սէր փեսային , [մեստ
 Վառել վարել ի վարդաթեւս հարսնազդեստ

ի յառագաստ երկնային . . .
 Ա՛ն, սըրտահար ական թօթափդ այդ հուսկ մեզ
 Զիարդ փայլէ գերարդին
 Լուսով, յոր ինք համբուն կերտեալ սըրբակէղ
 Երկնանամ, աչք մեր նուտաղին:
 Կարմիր հոգեակ, քանի՛ ձեպիս բարձր ի մէնջ
 Ընդ ձանապարհոս ձերմակ.
 Դարձիր հայեաց, զակընկառուցքս ի քո տենչ
 Տես, յոր լըքեր խոր եմակ. [խաղ,
 Հայեաց յուրուու՞՝ յորմէ զբարձեալդ յուղեմք
 Իբր յանջըրդով հետո առուաց.
 Հայեաց յոր մեզ թողեր նըշխարբըդ իսաղաղ,
 Ճարակ անյագս արտասուաց:
 Տես յարտասուս զոր յանարաօսը աշքդ անբաց
 Հեղեալ՝ կընքեմք խաչտիակ.
 Տես, եւ դու զշուսի ի մեզ ու իսա զհեռագիաց
 Նըշըլս հոգւոյդ՝ հար անքակ! . . .
 Իսկ դու՝ որ մասն ի լանջ հարեալ ներդաշնակ
 Կոչես, Յիսուս, ըդուզայս.
 Բնկալ եւ դու զդառն ոդւոյս մասն անուշակ,
 Եւ քաղցրացն զոր մընայ:

ՊԱՏԱՆԵԱԿ ՎԱՂԱՄԵՌԻԿ

ԱՌ ԸՆԿԵՐՈՒԿԻՑՍՆ

Յաստուածաճեմ ի գրանդեաց
 Եօթնարփենիս խորանի
 Ողջըն Եղբարցդ անձկալեաց
 Պանդըխաելցագ ի մարմի.
 Յորում՝ նընջեալ իմ ի յոյս,
 Յանկարծ լուծաւոզ հոգւոյս,
 Զարթեայ զուարթուն, եւ եմ լոյս:
 Ո՛, քանի՛ քաղցր անուշակ
 Անմահութեանս այս վայել:
 Քանի՛ բարեկ գերունակ
 Յաշացս յեաին ի քթըթել.
 Թէ գոյր հընար ըզգալ, ձեզ.
 Մի մի յերկրէդ արհամարհ
 Ճեպէր լոնդ իմ ձանապարհ:
 Այլ շաստին կամք իմաստուն
 Անձնիւր գըծեաց զիւրըն ժամ,
 Կեալ վաստակել ժիր զուարթուն,
 Եւ ակն ունեկ անսասան,
 Մինչև հասցէ հուսկ սահման.
 Եւ հասցէ ոչ անագան:
 Ուրախ լերուք արդ ընդ իս'
 Ուր ի սարեւդ այդ հաղորդ
 Կենաց կըրից եւ սըրտիս
 Ու այժմու բաստիս էք յանկորդ.

Ուրամին լեռուք ընդ եղասր
Որ առ Աստուած է այսօր .
Ուրախ լեռուք ընդ Գրիգոր ։^{1:}

Պարուբեացի վարագպար

Սեւեալ սըգոյ սենեկին ,
Ուր մանիշակ մահուն թոյը
Էօծ ըզդէմա իմ նախկին .
Ուր զայք արփեացս անարատ
Մածեան ի մութ անփարատ
Ճեմեացի լցոյ զուարթառատ :

Մի ոք զայլու եւ զանուշ
Լզհոզաբոյսն իմդիմակ'
Այլափոխիկ ածցէ յուշ ,
Ծմրեալ ծաղկին նըմանակ .
Մի զմեռնատանջ կոչկոձանս ,
Լզիուշ ցաւոց ընդ իրանս ,
Տըլայ տիոց տըլատանս .

Մանիճ մանիճ զցդ թիթռան
Որ զծաղկամքըդ քըծնին ,
Մանիջիք զեմ կերպարան՝
Լստ պարուտակ պատենին ,
Ցորում պըրկեալ զինք կամաւ ,
Լզնուրբն հինոյր ձեւ տակաւ ,
Մինչեւ ի լցոյ թեւացաւ :

Ի նոյնդունակ իմն ի սոսուեր
Պիրկ անդամօք մինչ այդրէն՝
Զաղիփ առեալ յամը յերեր
Տատանէր միտք համօրէն ,

¹ Գրիգոր Եսայեան , վեշտասանամենի ՚ի Բարիդ ,
յաւուր տօնի Յարութեան Փրկչն , ՚ի 20 ապրիլ , 1862 :

Եւ լցոյ եւ ձայն , շունչ ինքնին
Գամ գամ նուաղէալ լըռէին ,
Դըլայր բոլորըս մարմին .

Ահա հոգիս այլայլի ,

Ընդ ըսբանչանս եւ ընդ ահ ,
Ու ահա բարբառ փարելի ,
Որ յերեկոյն այն ի պահ
Կընքեալ դըրամըք մուտ եկաց
Ի խումբ թաղծեանն համբակաց ,
Եւ զարութեւն իւր կարդաց ,

Նոյն ինձ ձայնէր հիահրաշ .

« Խաղաղութիւն ընդ հոգւոյդ ,
Գրիգոր , մանուկ իմ մատղաշ .
Ես եմ Յիսուս . արի , փոյթ .

Երժամք , թըսկիրանդր յերկին ».
Եւ անուշակ ընդ բանին՝
Հոգիս եթող ըզմարմին ,

Իբր ըզպատեան պատառուն

Թիթեռնացեալըն ժիժի ,
Իբր ըզվանդակ՝ ձագն հաւուն՝
Որ զերծ ի ծիլըս ժամի .

ի հող պանդուխտ նընջէն՝ արդ
Զհասարակաց քունն անթարթ ,
Մինչեւ զարթնու ձեօք զըւարթ .

Մըթար մըրուր մէք կենաց՝

Իբր հովանի անց յինէն ,
Անցին տարափք լըլկանաց՝
Յամոյր անոյշք ինձ աստէն

Զամենայն ինչթ ու արտասուս՝
Եհատ ջընչեաց տէր Յիսուս ,
Որոյ աստ չիք ինաւ ի յուս :

Թափեալ ըզբեռն իմ փոքրիկ,
 Զանհրամեշտն այդր ըզլաստակ,
 Տըւան անձառք ինձ բարիք,
 Ընդ մանկըտւոյն մաքրունակ,
 Եւ ձեղ՝ Փրկչնն մեր ի լու՝
 Ընդ Պահպանչացըդ դասու
 Կալ բարեխօս ինկածու,
 Արդ, օն, եղարք իմ սիրուն,
 Գարնանային երանդօք
 Հեւսեալ զհասակս անկանդուն'
 Դիք ըշձաղիկս ընդ ծաղկօք.
 Ու անտուսա մարզեալ հեղանուէր
 Մանրացողիկ աչս ի վեր՝
 Ողջ կացըկք յիմ յուշ յիմ սէր:
 Ընդ այդս այդուցն ահեկան,
 Յեւսեալ նարօտ առ նարօտ'
 Ի մնար վիմս մենական
 Բուրեսցէ զձեր յիս կարօտ.
 Յինէն՝ աստղունք ձեղ նըշան,
 Վառք վարդից շալք ի շուշան,
 Գնդունք թերթից շեթք ժըժան.
 Երեկորին հողմալու,
 Սանդուղք սիրոյ եւ լալեաց,
 Ընդ հառաջանս խուսափու
 Եւ ընդ ժըպիտ ամսթլեած,
 Միծուանց դալար դայլայլեկ,
 Եւ արձագանդ հեռաձիք՝
 Կեռացս երկուց խաղպատիկք:
 Ուր ոք ի ձէնջ սուրբ սըրտիւ
 Խորհի բաղձայ եւ ըզգայ,

Անդ զյդ եւ ես ցայդ եւ տիւ.
 Անդ եւ Յիսուս յարակայ:
 Կեցըք ամնէք իմ ըզգոյշ.
 Գըտցուք զիրեար վաղ կամ յշ...
 Այս' ինձ սէր, ձեղ յոյս անոյշ:

ՄԻՀՐԱՅ

Յ Ա Յ Գ Ա Խ Ո Հ Ք

Ի ՏԱՊԱՆ ՄԱՆԿԱՆ ՄՈՒՍԶԻՆ

Ա.

Կիսով սըրտիս առ ըզքընար քո տըխուր,
 Երթ մանկութիւն, յամանակին անել կուր.
 Առաւօսուց զըւարթ այլ զի՞նչ պէտք անձին
 Որոյ սահեալ զըսանք կենացն եւ անցին.
 Չիսրդ զաղիս կայտառ տիոց լարէ յերգ
 Ոյրչեք նըւադ՝ բայց տրտմութեանլոկ եղերք.
 Որ՝ մինչ ի գրախտ յուսայ ձեմէր յոսկեծիւղ,
 Եւ բարդաւաճ սիրտն իբրեւ մուրտ նորըն-
 ձիւղ,
 Ցանկոխ աւերս անկաւ մահուն սեւադէմ,
 Ի քոս չիրմաց՝ դրոշմել համբոյր յեղբօր վէմ:
 Մահ՝ որ յայդուն կենաց յանկարծ ձեպ'ի մայր՝
 Տարաւ զՄիհրան՝ ի խաւարին իւր իվայր...
 Տարայք եւ զիսուր վէրք սըրտին իմ խամրած,
 Ի յանդաճնունս իսպաղական գիշերաց՝
 Նըստիլ ի սուգ, յեղանակել ինձ աւամ,
 Ի սիրտ համբակ եւ ի քընար աղաւալ:
 Ո՛չ, ցողեցէք ցողեցէք դաւն արտասուգ,
 Ցականողացս ի ծոյց, շաւիլ արտասուգ.

Բնդ եղեման՝ զոր հեղաշունչ յօդ թեթեւ
 Յոստոցն ի վայր կաթէ նոմի անտերեւ...
 Եկիող մահուն հարեալ յեղայր սիրամնունդ
 Դեռ որոտայ ի լանջս համակ սըրտաթունդ.
 Եռայ արիւն չերմ յերակոնս ասկըստամբ,
 Մելամաղձին ծաւալացեալ ի նուրբ ամբ...
 Վահք եւ եղուկք կոծց շընչցս սըրտակէզ
 Յաւաջեցին թըսւեան, Միհրան իմ, առ քեզ.
 Յաւոյ զըմուռն անոյշ առ քեզ բաղմահոճ՝
 Կենդանական ծընէ սըրտիս խընկանոց.
 Եւ աստեղաց ու արեգական անկարոտ՝
 Լապտեր սիրոյ՝ առնէ զընիրմաւդ առաւոտ:...

Բ

Հաւուն բարբառ ի ծովափանց զարթոյց վիս
 ի զարհուրանը հասարակ գիշերիս.
 Զայն սահանաց ալեաց խորուստ հեծելոյ,
 Ըղմկանամբք ձեմք եւ շաշիւն հարաւոյ.
 Ի խոր խարակս հընչել ձայից ըզմիւն վուս,
 Զայն յանձանօթ ալիսարհէ հաս իմ հոգւոյս.
 Եւ ի ձայնէն հատեալ ձայն նոր և զգայուն
 Խոռվեաց ելից սըդով սիրով զիս համբուն:...
 Ծանրաբեռնեալ սըդով ի ժամըս լըսին
 Ելի գլնալ յերկըստ ըստուեր տաճարին,
 Ուր սօսաւիւնք հընչեն ձայրից բաղեղանց:
 Յաւիտենից քընարան հարց եւ թոռանց:
 Խաւարանայր աճէր պատէր թուին գիշեր
 Ըղնոհական միայնութեամբ սըրբանուէր.

Անդ հողակոյտ փոքրեկ կանգնեալ առ ժամացին՝
Հովանանայ նոդ սուրբնըշանաւն նիշ յապայն.
Որ խոնարհեալ քաւէ հանդիստ նընծեռց,
Եւ ամբարձեալ ազդէ զկայանս զըւարթնոց:
Ո՛չ, խոնջ ճակատս յայն խաչ սիրէ խոնարհել,
Զերմ արտասուօք ընդ հողոյ զէերըս խամնել,
Եւ կալ ի սնար շիրմին՝ արձան ընչառոր,
Հուր բոց յերկնից ժըտել կենաց ի խայժ նոր
Իրը ըզաւեսողն յօթեւանին Սարեփթայ՝
Ազդէլ մարմնոյն, որ անդ ի խոր ի քուն կայ...
Սակայն թէ քաղցը են կեանք, քաղցրիկ չէ եւ լաց
ի վաղամեռ եւ սըրբասան սէր եղբարց.
Թող երգեսէց Հոմեր ըզդոս նահատակ,
ԶԱստղիկ գոգցէ մոլար սիրոյն արբանեակ.
Գողոտր եւ վըսեմ ինձ միայն մահ Ամբրոսեայ.
Նա ինքն առիթ երգոյս իցէ եւ մուսա:

Հեղդ ինձ հոգեակ, գու զսիրտ ուղղեալ եւ լսլիս.
Եւ թէ աշխոյժ աստեղ շնորհեալ վառել յիս,
Բամբիռն հարցէ լուսնակս հայկիւն ոսկեթէլ,
Երդ ոգեշարժ սիւգ սիրելոյ ինձ ազդել.
Ըշշրաչէիցն ի վայր ցոյեալ բըբաց թօն՝
ի սպիտակ քոց նըշնարաց սուրբ սիրեդոն:

Գ

Օրհնեալ աւուրն այն անձկալւոյ լոյս եւ ժամ՝
Որ առաջին մեղ ցուցար տես անթառամ.
Երբ զըւարթունք ըզզըւարթունդ ի կըզլիս
Հանդրին գոգոյն շըրջեցուցեալ ընդ ալիս,

Վէհին ցուցմամբ ձօն հասուցին անարատ,
իբրէւ փեսայ ի հեղութեան առադաստ.
ի զուր Վոսփոր սիրակարկաջ վէտ ի վէտ
Բողոք բառնայր եւ թալանայր մեղկաղէտ.
Ընդէր պանդուխտ վարի սիրուն իմ կարափ,
Ոյր ցանկացան ձայնին ափունքս այս ի տարփ:
Իբրէւ ցօլց քաղցը է հանգչել ի դալսր,
Անմահին գութք ի մանկալտի հեղ խոնարհ,
Նոքա եւեթ դիմացըն ջինջ հայելի,
Սնոտուս եւեթ ձայնին դարձուած լրսէլի.
Առ գութ՝ չներէ աշխարհական երանդոց
Խառնել ի տիպալն տարփալիս զըւարթնոց.
Յամաբաթէւ նաւու հանգէտ ի հանգիստ
Յաշխարհական ծովուս հողմոց թափեալ
ի նաւակայս հասուցանէ մենակեաց, [խիստ,
Ուր խաղաղիկ տաստանին նաւք անկամած.
Տեսեալ ըզլյոս կանթեղակիրն յաշտարակ
Որ կանոնաց ուրբոց են խրատք անվըրիպակ:
Ո՛վ ժպրհութեան վլաին. Եւ անդր խակ յաճախ
Գայ զարամուր նըհանդ ծովուն փիփրերախ,
Որ յեղեմին խսկ ի պարտէղ լըրբեցաւ՝
Օծեալ լեղեաւ զեղուն ծնողացս առ ի դաւ.
Որ խոստանայ մեզ եւ ծորէ մահագեղ,
Հէդ մահացուաց պաճուճապատ ժամատեղ.
Ծիծաղախիտ վառեալ զալիս նենդաւոր
Կենցաղասէր մարդկան հրաւէր անդր ի խոր,
Թիակապուտ յանկարժ չեալ նաւն եւ անշունչ
Հետախաղալ ի խոր հեւսայ խեռաշունչ:
Փառք և հաճոյք քան ծուխ թեթև անհաստատ
Գանձ փարելի կարծին մարդոյ անհաւատ.

Վիշտք արտաքոյ վիշտք ինեբքուստդարանին ,
Կոյր մահացուն կայ յինքնակատ ի լարին :
Զիմ՝ խաբուսիկն այն ըսպատրէ զգօն մանուկ ,
Միշտ ընդ ծցփանմն հայի աչօք երկեղուկ .
Ծով աշխարհիս , ասէ , վայելք քոյին քեզ .
Կերպատարակին ըշծերպ թաքուն սիրե մշտել .
Սիրեմ զմակոյկս յոտըս կապել նըշանին՝
Զոր տէր Յիսուս կանդնեաց ի մէջ անդընդին :
Ծովին յաշաղկոտ յառնէր ալեօքն հողմակոծ ,
Ճակատ ի թեւ խացին՝ եւ ձեռք իւր ի ծոց
Թըլւէր Միհրան ի բեմնաւուն ի թըլմէիր .
Ծովըն գոռայր , եւ նա նընճէր անյարիր ...
Բացցէ աչկունս յանմահութիւն և ի սէր
Ո՛չ , երանի՞ որ զայս նընջեաց քուն ի Տէր :
Յանմահութիւն բացցէ աչկունս և ի սէր :

Դ

Ո՛Շ . սիրելւոյ թէ սիրելն է միւս ես ,
Ցետ սիրելւոյդ՝ յիշատակաւ լոկ կեցցես .
Զիք այլուր , չիք , բայց ի սըրտիդ գիտել զայն՝
Թէ ողջախոհ գունակ հաւուն կաս միայն : ...
Աստուածատունկ սարդին նըման յԱհերմն
Տեսի աճել ըլնա ի դար երկնայօն ,
Եւ էր փափուկ իրը արշալցս ցողադին ,
Եւ էր զըւարձ զայդ այդաստեղն եթերին .
Զեփիւո զըւարթ խալայր թէ թեւ ընդ բողբոշ ,
Քալցրախօսնակ քան զալբերաց զով խոխոշ .
Անմել , նախանձ երեւալ ըզսուրբ հրեշտակի ,
Յորոց թըլւէր մին պանդըխտեալ յլիւրն հոգի :

Խանդայր ընդ բաղդն իւր ինսամակալ զըւաւ .
թուն ,
Պաշտամանօրէն թեւապարեալ իւր սանուն ,
Յորժամ յիշէն էջ ի մարմիկ սուրբ հոգին ,
Նախ քան ծնողաց որդեգրելով ի յերկին :
Օրհնեսցի վայ՝ զոր հընչեցին նուրբ ըըթթունք ,
Օրհնեսցի հիմ՝ զոր առին զցյգէն արեգունք ,
Գանդուրքն եւ յունկ հեզանազիկ շիկորակ
Եւ ցոլ աշացն ըսփիւռ յայտին կարմրորակ .
Ո՛Շ , օրհնեսցի օր յորումնախ ըզիսուս
Թոթովախօս կրկնէր Միհրան մօրն ի յուս :
Քանիցս արկէլ զուարթնոյն քուն քաղցր ըդ
նովաւ՝

Ընդիւր յերկին բերէր զոդին շուրջ կարգաւ ,
ի մէն Սըրբոց մինչ ի վերին պատրժգամ
Յուցեալ ըզծէրն եւ ըզկուսան Մարիամ .
«Տէս աստ , սիրուն սանիկ , կայտառ ըզմանկախ ,
Յիսուս առնու զսոսա յերկրէ յիւր խայրի .
Եւ թէ երբէք ցամնու նդ աշխարհ զոր գը-
նեաց ,

Ցերգս ալէլուս ասեն սոքա , Մի , հաշտեաց .
Յիշեալ զի մեք զարիւն թողաք եւ զարեւ ,
Եւ ի նընճէլս համբուրեցաք զիսացիդ թեւ :
Սիրուն սանիկ , ընդ Սիոմիկ աղաւնիս
Եւ գու ընտիր լաւութեամբ գաս եւ խառ-
նիս » :

Այսպէս ի թարմ տիոց Միհրան ընդ երկնից
Կըրթէր կըրեւ գաշն եւ թեւ անդր ամբիծ :
Ելլիւք ամաց բողոքնեցաւ սիրունակ ,
Եւ գագաթանն հերաց անաւ սուրբ պըսակ .

ի տատրակաց թեքայիդայ ձեւ մուծաւ,
Եւ Ամբոսիկ զըւարձ անուն կոչեցաւ:
Քանի՛ յակախոս ժողովս ընդ նա հիանայր՝
ի տաճարին քաղցրերէրէրով միջդեռ կայր.
Մինչ ցոլ սիրոյ որպէս ձագուն ի կըտոց
ինքնին Յիսուս ջամբէր յառատ իւր գանձուց:
Արք զօրացաւ, ծանեաւ զի քաղցր է յշշմէր,
ինքնին ի նոյն խընդիր սլանալ իշմ լիներ:...
Սիրոյ թէ գոն յանցանք՝ թըսիչքն են միայն՝
Զի զգիրկ մտերմաց յաճախ թողու նա ունայն.
Սակայն սիրոյն ոչ, անձին մեղ լինել ցուրտ:
Աղէ սիրեաց, թըսիր, գըտցես քէղ յագուրդ:

Ե

Ոչ առիւծու տըւաւ սլանալ յօդս յահուր
Ոչ սրավարել կիալ նդ աւազ տապահուր,
Եւ ոչ արծւոյ յախս մրցիլ կապուտակ:
Անձնիւր յիւրում ասպարիզին նահատակ:
Ինձ որ ի ծովնաւեմ դառինց թաղծանաց, [նաց.
Նաւահանգիստք ո՞ր, բայց դադարք դամբա-
ձախրել յայերս՝ տէնչ է հոգւոյս եւ խընդալ,
Այլ ընդ երկիր տոռամբ սըգոյ հարկիմ կալ:
Այն ինչ դառնայ յիրեկորին մեղմ հողմիկ՝
Յեղանակի սիրտ իմ ի սրինդ ողորմիկ.
Լըեն կարդալ, ըղբեզ ողբալ, Ամբոսեակ,
Յարուսեկէ մինչեւ ի նոր արուսեակ.
Յօրէ՝ յոր զաքս առեր ու առ լցոյ կափուցար՝
Լըուութիւն մեծ ձառէ զքէն լրկ սիրաբար.

Ես գովուղի մենիկ եկեալ ի տապանդ՝
Լալով ի բաց վարեմ զտերեւս ցիր աստ անդ,
Եւ զԱրակնեայ թէ լսոր զիսացիւդ անկեալ քօլ
Տարտար մատամքս առեալ՝ համբոյր տամ 'ի
Անդ սօսավիթւն հողմին ի խիզք բաղեղաց դող:
Նոր արամութիւնս ի սիրտ ածէ, ցող՝ աչաց,
Մինչեւ ցաւոց խորասուզեալ ի յատակ՝
Հզքաղցրուե յայնմ չետէ զքալ ինձ ձաշակ:...
Ե՛կ, նուրբը թամիծ, յոդիս, յաջկունս իմ
հանդիր,
Քեւ ծարբեսցի մաշեալ բըբացս աղօս ծիր.
Ընդ սիրտ արևուր բանաս պայծառ ասմարէշ,
Որպէս վըտակ՝ ընդ քարտանձաւ՝ փրփրագէշ.
Քեւ կէս սըրտի մարդոյ մնանի յայսմ հոլսի:
Ուր ցայդական ցնորից հանդէտ իմնդի ցլնդի:
Ա՛չ, ընդարեցս հատաւ ժըպիան ի գիմաց
Երբ զօձաջամք պաղոյն ձաշակ մարդն ըզդաց.
Չըւաւականք, արտալածիկք յարեգդէմ
Հզլացը ինդիցն հարցանէին միշա՝ զերէմ.
Զեդէմ, ուր վարդք անկան յԵւայ ծիծաղկուտ,
Զեդէմ՝ հովեան ի շունչ զուարթնոց ինկաւ
Հոտ:

Ի ծրարըս սուրբ խաչին՝ պարկեշտ ի հանդոյց՝
Հզբանակս գրախտին Յիսուս եդ թաքոյց :...
Խաչին ի տես, Միհրան, քանիս խայտայիր,
Հզփըշաղարդն որոնելով Տեաւանըդ ծիր:
Փափուկ ներբանքս, ասէ, լեցին քստմա-
փուշ,
Զի ուղեկցել Յիսուսին՝ է ինձ անուշ.
Բոսոր բեւեռքն իցեն եւ իմ սանդալեկ,
5

Գանդուր հերացսիցէ շուք՝ թաղ տատասկիկ։
Վէքըն սիրոյ՝ յանձն իմ հարցին ծիրանիք
Մինչեւ մեռայց յանմահութեաննորին գիրկ։
Որպէս սոլոխ ընդ օդու անցեր դու ընդ խաչ.
ի ծայրս անցիդ՝ զիմոււս գըտեր ընդ առաջ։

Զ

Զիք դաշտրեաց առանց ցոլց պարարել,
Ոչ անձաշակ շընչաւորաց է ապրիւ.
Եւ ոչ հոգւոյ՝ առանց սիրոյ կեալ երեք.
Եւթէ Աստուած սէրչէ՝ քան զայն չփոք հէգ։
Ոչ կիրս ուրեք իմացաւ սիրոտ՝ մեծ քան սէր,
Եւ ոչ քընար երդոց առիթ գեր ի վեր։
Սէր քցին՝ Տէր՝ եւ ի քնարիս իջցէ թէլ,
Սէր՝ որ մարդց գեր քան ըզմարդ տայց ձկանէլ
Սիրով ամուլ դաշտք՝ ծաղկաբեր ծիծաղին,
Հասկաց հանգոյն անդորր անդունդք ծածա-
նին։
Սիրով խորչոմք զգենուն զաստիս մանկութե,
Պատուար կանգնէ զլանջ իւր փափկիկ՝ գիրդ
կուսան։
Սուրբ սիրոյ հրատ՝ ի սիրս մատաղ թէ զառի
Ո՞ր տեսարան ըքնաղ քան զայն ի յերկրի.
Աստուած ինքնին տարփ ընդ նըմին խառնէ
զցդ,
Զեն բաւական անմահութեան իւր գահոյք.
Ե՛կ, աղաւնեակդ իս, ձայնէ, եկ, գեղեցիկ,
Եդեմ դրախտին քեզ ընձիւղին վարդենիք։

Սուրբ կապարձիցն ըզնա թիրախն իւր կանգնէ։
Զիքեղ Միհրան, առե՞ր եւ դու զիքըն յերկնէ։
Ահա հանգոյն աըմեղծ թըրթը գեանասող՝
Զինքեամբ մածեալ յիւրին բըլից կաշկանդող,
Յերանաւէտ ճըգնի փոխել կեանս զանձն իւր
Յողջոյն ծաղկանց վերճեմելով ընդ զեկիւու.
Այսպէս փութայ անձամբ յանձնէն թըռա-
նել,
Առ սէրն անչափ չափոյ սիրով մեռանել։
Որպէս ողկոյզ պայծառ յոսկին ըմբանակ
Թոքըն ճմէն սըրտին կարմիր ըզծովակ.
Երկցս անդէն տատանի ծոցըն փափուկ,
Երկցս ոսսնու յերակաց ուխ խուսափուկ.
Զայնըն քաղցրիկ ճընչեալ ընդ ելս ըստրդան՝
Յալապաստրին փող բեկրեկի անապան.
Եւ սըրտաբախ կուրճք լայնելով ծըրարին,
Շունչք համառօտք անհասք շրթանց մեռա-
նին։
Ո՛չ, աղեխարշ ձայն, ո՛չ, հեծումն ողորմուկ
Յունին իմիկակեալ առ ի զբօսանս հընչք դուք.
Հանգոյն մնչմանց քաղցրախառնից տատրակի
Որ յամայիս լայց զառադաստն ամայի։
Ինձ երդարան սիրսն է շափիդ կարմրալար,
Զոր մատն հարութիւնն, ոչ ախտ վայրապար.
Եւ զիւտ ձայնին ըլսիրան աղու ինքն ի վեր
Գամբ քան ըզդամ անդը ամբառնայ՝ ի յեթեր.
Հոգւոյն ի դէտ՝ երկինք թըւի նդ ցաւն ան-
փոյթ.
Փաղցրիկ է ձայն մընչմանցն, ոյլ ո՞ր ինձ օդոււտ,
Զի պակասիս մաշխ, Միհրան, յափոյ յափ,

Կուրծքըդ ցածնուն և համբառնան հապըւ-
տապ.

Այսք ամփոփին որպէս կեղեւ նըռնենեաց,
Եւ մանկութեան ծորեն ծիծազք ծիրանեաց:
Սուրբ ակնարկիդ ի միգամած սիրտս անկաւ,
Որպէս նըռչյլ մի սոլոսկեալ ի յանձաւ.
Տեսի յանկիւնս աշացք երկու արտասուս,
ի ճակատուդ՝ մըթարս ամպոց արբամածուս:
Ո՛չ, թէ չէ մեղք, անէ՛ծք 'ի ժամըն մըթուր՝
Յոր կարծ մահուր մերկեաց ըլքօղըն տըխուր,
Եւ ծուփ ի ծուփ տեսի զծոլուդ ծիրանի
Ընդ մարդարտեայ խիճըս փրկուր վարդենի...
Յաւէ՛ ցաւէ՛ ինձ ցաւս անբաւ անդարման,
Ո՞ որ ջերմիկ արեամբ թանասդ ըզբէրան.
Ընդ այդ՝ խոժոռ թըւին եւ յօնք անմահից,
Փեարովք սըրբովք սըրբէն ըզդէմն բոցալից.
Եւ բոլոքէն ներգէրդ ինքնին գեռափթիւթ
Ընդ ապաժամ վասնումն հիւթոյն կենսա-
ռիթ...:

Այլ նա խոռվի ոչ, եւ չեղիկս հայեցեալ
Բոլորս վարդի զշեթօղն գըրէ կարմրափայլ:
Խառնէ սիրով յաւեկչի մանկանցն ի բեդղէմ
ի մայրենի ստեանց թառոցելոց երկնաձեմ:
Այո, Միհրան, այո, ահա էջ զուարթուն
Զասկեծըլի մատն հարեալ յայդ ջերմն արիւն.
Համբերողաց դրոշմեաց զանունդ ի յերամ
Եւ փթըթեցան ծալկունք փառաց անթառամ:

Է

Զինչ ծիծառնուկ կալնոյն խոցեալ յանըդդյշ,
Զի իւր արժան չիք ողբերգուի ձայն անսյշ,
Երթեալ զոլի սաղարթախիտ ի բոյն իւր,
Զըդէլ զաջօքըն թաղծանաց վարագյոր,
Հեշտ եւ արխուր քան զիւր զամեն եղանակ
Երթէ զիախուստ արեւակին քաղցրունակ.
Բեկաւ քընար Ապոլովին օդապուաց,
Զիք որ զաստելոս հիացուսցէ գիշէրաց.
Փափիկ գըլուս Փիլոմելոյ յուլըն կոր
Փող կըձափայլ կըտցին՝ ի ծոց վիրաւոր,
Թեւք իւր ամփոփ իւր ըզնաւու խարըսխեալ
Եւ աչքն աղու ի ստուեր մահու քօլարկեալ:
Աս եւ Միհրան գիտաց՝ երկիր չէ այլ իւր,
Ցիշեաց ըզգութ ծնողաց, զէղբայր եւ ըզգոյր.
Մաշեալ սըրախն թարգման առեալլուռ քար-
տէս,

Գորով լնիդ տառասն յերիւրէր մեծապէս.
Զեռք ի յընթաց կասին, ջընջէն արտասուրք
Բզդիծ գաստաց, գէմբանկանին քաղցրասուդ.
և Խաղաղութիւն Փրկչին, ասէ, սիրելիք.
Նա զիւրն եւ զձեր ի ձէնջ կոչէ զԱմբերոսիկ.
Մեկնիմ գընամ սիրովս ի ձէնջ անբաժան,
Յանաի կենաց բարեխօսեմ անվախճան,
Ժըրացարուք զիս ընծայել կամովին,
Եւ վասն հոգւոյս յունկըն մալթել Ցիսու-
ռին ո:

Այսպէս աստեացս անյուշ, անտեացն ի խընդիր,
Կըրկին մահունց ձաշակս առնուլ տենչայիր,
Զերծ ի յընքց հոգոյ, յերաց, յընտանեաց,
Ոյրընտանիք՝ նըքէին, դանձք գործք բարեաց.
Մանկիկ բարուք զոււարթնոց, տըխեղծ ապի-
կար

Սարսեցուցեր ըզդեւ, զմարմին եւ զաշխարհ:
Ո՞հ, զի՞ գորով յայնժամ ցուցար, Ամբոսսեակ,
Երբ ի մահանդէտ իրբեւ հեղիկ նոր Սահակ
Ուխտ կըռեցեր ընդ սիրելւոյդ Յիսուսի,
Եւ յորդեգիրս յաւելար մօր մեր Կուսի.
Փո սուրբ հրեշտակ՝ մատնիկ ի շուրթն հիա-
սպանչ

Յարփւոյն պարզէր ըզպաղթանակ գրօշդ ի խաչ-
Մափ ըզդափի հարեալ ի վեր զիղձդ ուղղէր,
Զողջակիղիդ ծաւալելով ծուխ յեթեր:

Կենցաղասէր դու, զի՞ գործես ի մահուն.
Զանդամըս հին հնարիս տածել գրասուն,
Ալէ յանձին լեր. հող՝ ուստի եւ հաստար
Անդուլ կարգայ զբեզ ինոյն գիրկ խստավար:
Տես, քանի՞ ականակուռ գագաթունք
Յազդ օրհասին՝ եղին անփառք եւ ցանծունք.
Դանեան զաշխարհ ցընորք անուրջ ցայդա-
կան,

Հատին ըզպս մնութի, նոդ երկինս կապէցան.
Ամփոփեցին ըզպիրա յախտից ընտանի,
Հարցանելով զանձուկ շաւել աէրունի.
Թողեալ ըզվարդ՝ վազվազեցին ընդ տատասկ,
Հզպատուանդտան խաչին գրեցին ի պըսակ.
Խարազնազդէստք՝ իբր ի բէ հեղ փափկացան

Եւ ի մոխիր՝ քան ի հեշտոց քըքմացան.
Լուռ աստեղաց ի տիւտ անցեալք յաշխարհէս՝
Ընդ Քրիստոսի թեւապարեն արդ յեթելս:

Ը

Եւ դու, Հաւատք, զըւարձացիր Երկնընծայ,
Զանյաղթ գրօշուդ պարզուած զմահճաւ Սիհ.
րանայ՝

Տես թըռուցեալ յամուր յուսոյ առասան,
Սիրոյն ի շունչ գոգաւորեալ անսասան:::

Զարտօսը ընդ իւղ զանդեալ անմահ ապըրսամ

Անդ՝ հայր զորդւոյն կնքէ զմարմինըն թարշամ.
Անմուտքարի փայլէն գրունք զգայութեանց,
Բարւոյն եւելթլեալ վանատուբք հեզասանձ:::

Իբր պանազտ առաւատուց արշալոյս
Անձկաւ մընայ զարեգական ըմպել լոյս,

Կայ եւ Միհրան կասուցեալ զաշս առ Յիսուս,
Երբ խառնէսցի նդնա՝ յաղցաւոր կենցաղոյս.

Զեղերց կախեալ մահձին՝ երգէ Զպուն պէս
Պանդուխտ շընով ըզհայրենեացն հանդէս::

« Հոգիմ՝ առ քեզ անձկայ թեւել սիրասւը,
Տէր Յիսուս, մի զիս զԱմբոսիկ քո թողուր »:

Ու, ոչ թողու, գայ այցելու ի սըրտին,
Կընքել զիսսասումն օթեվանացըն վերին:

Զի՞նչ յայնժամնուազ քան զըրեշտակ էր
Միհրան,

Բայց զի շընէիր ընդ իս ըզսիւդ օդահան:
Ահա նա ձեռք ի լանջ փարեալ ողջախոհ:

Աչք ցողագին, շուրթն ի ծիծաղ եւ սիրտգոհ::

Արդ ես ընդքեղ ի դատ մատչեմ, ով Աստուած,
 Մի զեմ մերժեր աղերս սըրափ խոր ցաւած.
 Անդարձ է մահ, այլ գու նորին սանձակալ,
 Տես յիշեւ քսդ Ամբոսիոս տագնապէալ.
 Յաշոն մաքուր անկանի լոյս ընդ խաւար,
 Յիսոն գոյէն շըրթունքն եւ կան անբարբառ:
 Ո՞չ գու ետուր մարդկան ըլշունչ տէրունի,
 Անդիծն ընդէր փութուն ի քեղ դայ խաւանի.
 Արդարք ի քեղ միտ կեան, կեցցէ Ամբոսիկ,
 Խնայեա ով Տէր, գեւաբոլը ջայդ ծաղիկ.
 Կեցցէ... կեցցէս, ընդքոմեւայց ես, Միհրան:
 Զի մահացուաց իցենքո կեամիք մեծ խրախճան.
 Ըզքեղ կոչեն ու խոս սիրելէաց, ոչ ըլսես,
 Ծէրն եւ տըլայքեղ գորովի միտապէս. [կունս,
 բաց բաց, Միհրան ի կեանս յամայր բաց զաշ-
 Ռալլ արձակեա եւ մըխիթար ի շըրթունս...
 Բանայ յուսով, եւ խնդրէ զտուն անմահից,
 Ուր կէս սըրտին սպասէ կիսայն սիրալցէ:
 Ո՞չ սէր, թէ քո փոքր էր բորբոք ի Միհրան
 Ն' անշուշտ վարէր այսօր կենաց ըզպայման:
 Այլ ըզմէ բնաւ զըրկել զերկինս յ' իւրայոց,
 Հզմէ անյատք թողոււլ ըզսուր սիրայ բոց.
 Պատեսային կամք քո, Տէր, ընկալ զոր կամիս,
 Իցէ թէ զոյդ եւ զար աըխուր քընարիս.
 Մի նըւագել զաշխարելին զայն գըրուագ,
 Հզտարփալին ի մայն գըծեալ ըզդիմակ.
 Մի զմանկական մարմայն կազմած գեղեցիկ
 Հետախալաց ծածկեալի յուրա մօրին ի գերէ...
 Այլ մի, մըզձկեալ սըրտիկ, գուժեաց և համ-
 բէր,
 Հանդէս մահու նոր զգեցուսցէ քաջալեր:

Ընդ սամնդղաձեւ անիւս արդ խոնջ դառնային
 Ժամէ չորրորդ լցու եւ մութ մըրցէր ի յեր-
 կին.
 Միհրան վարեալ խաղայր մահուն յասպարէս,
 Զօրհասականըն կըրէի տագնապ ես.
 Նս խոնարհեալ զգըլուին ի թունդ իւր լան-
 ջաց,
 Ի կենսացափն անօթ՝ ի զարկ՝ ըզձեռն ած.
 Մանեաւ՝ զի ժամմեծին հասեալ կայլ աւուր,
 Անդիծ հոգին յայնմէտէ զէլս հայցէր իւր:
 Ո՞չ, հառաջանըն խոր հանէր ի սըրտէն կէն:
 Եւ օժանդակ մալթէր յիւր քաղցր հրեշտա-
 Հանդոյն գառին պատեալ լարիւ ընդ ծառոց
 Ու զրելով այլ շըրջըրջէլ յանկողնոյ, լցես,
 « Հայր, մընչէր, հայր, ի խըտեկէն զիս հան-
 Եւ յախուակն այն զիս ով հայր, հանդուս-
 ցես.
 Շունչ իմթասէ... փախէլ սըրտիկս երերուն...
 Ո՞չ ո՞չ, օդնեա, զինըւափմ ես համբուն »...
 Ճերմակ բաղուկն ի բարձըկնեարն անկեալ թոյլ,
 Ճակատն ի թէւ՝ սըրտել խարտեալ վարսից
 հոյլ,
 Հեղեկ հեղիկ հազ ընդ շըրթունս ի վէր գայր,
 Հազ՝ որ երեմն ի լանջն հընչէր հեկեկայր:
 Փութայր գեմէր հրեշտակն ի սիրտ իւր սանուն
 Նըստուցանէր ըզնուփս ի շընչըն սիրուն.
 Իրբէւ ըզեսր ծաղկանց իւրմէր ի թէրթից

Ըղջօրութիւնս հոգւոյն յամանն իմաստից.
Քիրան ըզյօնիւք մարդարախիտ պատեցաւ
Եւ շուրջգալի բոլոր աշխարհը ցուցաւ:
Իրեւ ըզբոց առկայժ ձրադի տաճարին
Ընդ մէջ ըզբանց ըզբնչէր շունչըն վերջին.
Աչքն եւ ըզբթունք ի ձիգն յետին յանկացան
Առ մեջ հրամակալ տալ Յիսուս հըլու բան.
Ժըպիտ փոքրիկ երեւ կայծակն ել յաշկունս
Եջ զերեսօքըն շուրջ հանգեաւ ի ըզբունս.
Եւ համբուրել ջանան ըզբթունքն ըզհոգին
Մինչ ի նոցունց զերծ նա սլանայրընդ երկին:
Զեւըզնիւթոյն կըտրեալաննիւթն ըզհանդոյց,
Նըրթունք շափիլ եւ տչք զըմրուիստ ի կա-
փոյց
Կրկին ըացան ի հուսկ հայեաց ու ի համբոյր...
Զոյգ մի զուարթնոց յայնժամ յայերս երեւ-
իւր.
Զուգից հանդոյն ջինջ աղաւնեաց թեւ ի թեւ
Ընդ օդ եւ լյո ճախր առելոց յամպթէթեւ...
Թըլիր համբէյր գու առ թռուցեալըն Միհրան,
Բիւրդեայ աչացն եւ ըզբանց գոլփակարան...

Փ

Ոչ թուխ ամպրոպէ՝ յորոց շանթիք տեղացին,
Ոչ թըլուցեալն յալեղանէ սուր փրեին,
Այնպէս զանօթ իւրեանց թողուն լոկ թա-
փուր,
Որպէս ի թիռ քո՛ Միհրան, սիրտ իմացիսուր:

Ահա խաւար, թախիծ, լըսին ու ահեղ ժամ.
Յանկիւնս սրահից անկուն կանթեղք լըսե-
րամ
Նըշյլ գիջին ըզցուրտ որմովքն հարկանեն,
Խըրեւ յետին յոյս չըւտափ առ սըրտէն.
Անժյժ վազեալ յիմոց չըրթանց հառաջանք՝
Ի սիրտ անդրէն զիւրեանց լըսեն զարձա-
դաննէ...
Լուր... աւանիկ ողորմ նշխարք Միհրանայ...
Ո՛չ, թէ յանկարծ շունչիմենէր առ նըմա...
Իբրու քաղաք պատեալ յերկիւղ յեղակարծ՝
Աստ ամենայն լըսէ արեան անցուգարձ:
Տիպ քրովպէից տապանակին թեւասքո՞լ
Զոյդ մոմեղէն զմարմնովկանգնեալ առկայծող՝
Թըւին պատգամք ի սըրտեկէն գաբրիայ՝
Զյաւիտենից պատմել եւ զսուրբն Եղեմայ.
Այլդէմք պայցամատ կան անշարժունք զինչքիւ-
րեղ,
Եւ ոչ չըրթունք բանին ի բան քաղցրազեղ:
Անցեալ անսից մտադոյն, տէս հիսաքանչ,
Յոր՝ ահ ի բաց եւ սէր կոչէ զիս յառաջ...
Միհրան.. եղբայր.. հաւեցաւ սիրտս աղէկէզ.
Ա՛հ, հանգիստ յաւիտենից առցէ զբէզ.
Եւ մի յերկինից ցանուս՝ թէ գամ ցուրտ չըր-
թամբ լըմբ.

Ցուրտ նըշխարացդ ասել զյետինն այն ողը
Ո՛վ գու ի կեանս ինձ՝ առաւօտ միշտ զըւարթ,
Եւ ի մահուդ արդ երեկոյ հեղ հանդարտ:
Գրչաւ ոսկեաւ յըստուերս ախորժ խառնեալ
Հյու՝

Թըւի զայս գէմն ինքնին գըծեալ տէր Յիսուս։
 Խարթշագեղ ի վարս՝ գըլուին ըսպիտակ
 Իբրեւ շուշան անկեալ ի հասկ գեղնորակ։
 Երեսք գոգեալ լուսնայ անըցս են մահիկ,
 Փակ կապուտակ զաշկունս ամպէ գեղեցիկ։
 Շըրթունքն օծեալ մահուշակի մելսնաւ՝
 Կարծես Յիսուս մընչեն անշունչ հագագաւ։
 Զեռն ըզէնոք զշդ աղաւնեաց թեւակից
 Որ ի Սաղէմ ընծայէին ձօն ամբիծ։
 Ո՛վ, զիարդ պարզ Ճակատուն սուրբ գաւաթիկ
 Ուր եւ ոչ մի հոգ անձկութեան ած կընիք։...
 Միհրան... լըսէ ժիր ժամացցց կենաց քոյ։
 Որ քաղցր ի ճախիչ լարեալ հընչէր ընդ
 զրտարթնոց։
 Եւ կարմրաթելն անշարժ սըրտիդ ճօճանակ՝
 Ոչ եւս բաղմէ զանհջաց կամսր ներդաշնակ։
 Այլ փըլոսկրի մատն ի գոգ գիրգ քո գըրկին։
 Հոգետաւիլ փանդեռնահար Յիսուսին։
 Երդէ թէ ես նընծեմ եւ սիրաս արթուն կայ։...
 Ո՛վ քուն զուարթուն, ով արթնութիւն Միհրանայ։...

ԺԱ

Հողմն հընչէր, եւ կոծէին ոստք գափնեաց,
 Եւ մըունչէր Հանդրին հըռոսք բիւր ալեաց,
 Եւ համօրէն հծըծեալ հեծէր բընութիւն։
 Համատարած ասլոս եւ մէք բալագոյն։
 Եւ ձայն ահեղ՝ որպէս շանմից ամպոց կուռ

Գայր գոռալով, եւ այն ամէն կայր ի լուռ։
 Եւ գուէր Հող էիր, ի հող եւ գարձնիս։...
 Եւ աշխարհազարդ ի չու յանկարծ գըտի զիս։
 Քող գիշերոյ գգահաւորակըն պատէր,
 Լըռութիւն համըր կարապէտ, սուդ ընկեր,
 Եւ երկրապիշ ընթացակիցք անդրտավարք
 Ի միրո եւ յուս բարձեալ զանցոյս մահուն
 կառք։
 Անդ առկայժեալ ջահից խոնաւ Ճարճատիւն,
 Խորախորհուրդ մըրմունջք գանդաղ ծերու-
 նոցն։
 Անդ գերարտաօսր անմեղ մանկանց աշխարան,
 Եւ սեւամաղձ ի պատանեաց լուսարան։
 Եւ ահաւոր քան լըռութեանն ըզսարսափ՝
 Զարհուրագոչ երգոյնվանդիւն սըրտաթափ...
 Փոքըն միւս եւս անձնանըւէր զոհից միա
 Անկանէի նդ կաոք, զի մութ էջ յիմ բիբեր։
 Այլ ի բարձման արխականի քոյզն բաց՝
 Յաղամըլդէ անտէ Միհրան լըս ծագեաց։
 Անբիծ դիմք ի գագաղին կայր ի քուն
 Յերդ հրաժեշտին մեծի յեղեարց համասուն։
 Խանդայր ընդ մահ թոռին՝ կըթոտ ծերունի.
 Յուսայր մանուկի թէ կայ եղբայրն յարթմընի։
 Ի քաւարան վէհին ածեալ օրհնեցին։
 Աչք անքըթիթ ի նա, եւ ուս մատուցին.
 Տըխահանդէսք եւ խընդամիտք ի գամբան
 Յալթանակաւ տանէին զիմըս Միհրան։
 Ո՛վ յաղթանակ քաջի՝ ոյր չկը ինչ կասկած,
 Ուր մահ ինքնին ըլդէրանդին հար փըրեաց։
 Ի թինդս ոտից զըրաւորաց աէրունի՝

Տարածէին դավինիք դողդոջ հովանի .
 Եւ զօրութեանց Տեառն ի վերուստ բարձեալ
 վաւտ ,
 Արծուիք լուսոյ՝ զսուրբ գիտելով մարմնոյ
 դաշտ ,
 Ոք անդ երբեմն ի կենսառիթ վէմն յեց՝
 Ըզարութեան երկրի տային զաւէտ մեծ :
 Փող պարտութեան մահու որոս առ որոս
 ի մեր հանդէս՝ զերկնից խըմբէր չոք ողորտ .
 Մինչեւ բացաւ հանդիսարան տապանին ,
 Եւ չէր որ ոչ գիտէր ըզլոյս Յիսուսին : . . .
 Ա՛հ , ոչ բընաւ այնպէս շըքեղ ինձ Միհրան
 Որպէս ի յէլս իւրօւմ յանելն ի դամբան .
 Երբ ըզթիկունս մատաղքեայս տայր ի հող ,
 Յողորմի հուսկ ժամուն եւ իմ խանդից գորլ .
 Աշխարելի՛ ժամ , ոչ մահուն քաղցուենի ,
 Ա.յլ թաքըստեան տեսոյ գիմացն արիենի :
 Մըշտագիշեր աչօք , ձեռօքն ի կըրծին՝
 Զանդորրութիւն կենացն ունէր անմեկին .
 Մահու կենաց թըւէր նըկար զուգահրաշ ,
 Եւ հողմ կայտառ քըրբէր ըզլարսըն խար-
 տեաշ ,
 Ցոր ոչ անկաւ մանիշակաց փունջ ընդ վարդ ,
 Գեռափըթիթ ինքն էր ծաղիկ հոգեզարդ :
 Կայր հոլանեալ դաշտիկն այտից տարփալի
 Անթըսութեան հոգւոյն յետին հայելի ,
 Եւ տակաւին փայլ մի թըւէր անդ շողալ ,
 Եւ զապաժոյժ զայն անջատումըն մեծ լալ : . .
 Ո՛հ , իշանէ կընիք բաղդին Ա.դամայ ...
 Ա՛հ , հիմծածկէք զանդին աւանդ Միհրանայ ...

Խառն ընդ հովան ի գէմն ի ծոց նազէնին՝
 Ա.յդպէս գիմեք իզէք եւ համբոյքիմ յետին .
 Ապաժամանս արտասուզք բուռն առեալ հիու՝
 Զիա՞րդ թանան զապառում ցուրտ զայս եր-
 կիր ...
 Աւաղ զինեւ ... հանգիր գու ա՞չ , խոնջ տատրակ
 ի ցօլս օրհնից փրկէնի՝ հանգիր յայդ տընակ .
 Ծուփ կենցաղցոյս ըզքեւ փականսարկ յամայր ,
 Ա.յլ բանալեօք սըրտի բացցիս տչաց յար .
 Յերեկախառն արփւոյն չըւել ծովասոյզ
 Եւ ի սփուել յէրկին ջահցից բիւրալոյս ,
 Ա.չք աստեղաց արտասուակաթ լըսաալիք
 իսկեւիսկ լսն իսկեւիսկ կան քեզ յակձիռ .
 Յորժամ յառնեն ի ծով ալիք բարձրածուփ
 Եւ սօսափիւնք հողմոց փարին ի թաւ թուփ .
 Մինչ լըսութիւն եւ քուն կապեն լար ամուռ՝
 Նընեցուցեալ ըզքունչու անշըւնչ յարամուր ,
 Մինչ արբատութիւն եւ սէր միայն արթուն
 կան ,
 Նորիմք եկից քեզ յայց յուշիկ որդահան .
 Եւ գու թափիւաց գամ մի զայդ՝ քուն սեւո-
 րակ ,
 Տեսցուք մի ժամ , հանդիպեսցուք սիրունակ :

ԺԲ

Աերսի տապան զարթիր , զարթօն եւ զաժխոյժ .
 Զականողեաց մըթերեալ ցօլ ապաժոյժ՝
 Բա՛րձ ընդ կապարձ քունդ քընար սեւասքօլ ,

Համը ըղյեափին նետ գրթութեան եւ անդ թող:
 Օ՞ն, շեւ արևեալ լարից գտ անէծս երդ մնակուռ
 Հիւսեա բեկրեկ ի թելս ըզձայն քա տըխուր,
 Տըխուր եւ քալցր իրը ըզլուսնոյդ պյտ մահիկ,
 Որ յամպոց ծալ կըրկին գիմք բացինըփիկ
 Զերկաբանչւր զարթուցանէ յիշատակ,
 Զպայժառ կենաց եւ զէեղ մահուդ Ամբոր-
 սեմի: [բայր]
 Ո՞չ, մեծ վաստակք եւ ցաւք են յիս, ո՞ւ եղ-
 Թըւի թէ ոչ խօնչէր սիրտ յար թէ զքեղ
 լայր: [միկ]
 Այլ քաղցուենիդ դու շընչեաց հեղ լիս հող-
 Անսանձ վըշտաց չափ եւ կըրկց գընել նիդ...
 Յօրէ յօրում կափուցեր զաջս առ ի մէնջ,
 Ո՞չ, Ամբոսեակ, եւ լուսոյ յիսբարձաւունչ.
 Սեաւ, է զըրուխտ երկրի եւ կայծ եթերին,
 Յորմէ զմահու դոյժ սիրելւոյդ իմ հարին.
 Ա՞չ, ասէի, ո՞ւ այր աւուրս բազմաբիւր
 Առ քեւ նըստել լըսիկ աչօք գառնազիւր:
 Գիտացի, ինչ մի անդարձ ել ի սըրաէս,
 Ցերկինս ու ի հող բաժանեցաւ կէս ի կէս:
 Ծիծազափիտ վասփոր հանդրեան ընդ ալիս՝
 Կապոյշ շըրժամբ անդուլ հարուն քեղ լալիս.
 Քորբդ եւ եղբարբընդ թուխնոնք իիւզան-
 գեայ

Ըզձեմ առեալ ցօլցց ի յեռ մօրգարտեայ,
 Զուր յերդմընի զծոլակն առնեն գեղեցիկ
 Երագասահ նաւուքն ածել յիւրեանց գիրկ.
 Ի տարփ սիրցն արկեալ ըզմահ քո յանցուշ,
 իցէ, ասեն, տեսցուք զեղբայր մեր անոյշ.

Եւ աստ նորոց եկեալ եղբարց քեղ գասակ՝
 Լըսեն սիրով ըղքէն, կապէն թարմ պըսակ:..
 Լըսէն, հանդչնու, խաղաղիս սիրտ աղեկէղ,
 Աստեղը յուսոյ ծագեն եւ գան բոցադէղ.
 Սուրբ են ահա երկինք, ոչ եւս գայ գիշեր
 Կերպարաննել քեղ արհաւիրս տըխրաբէր.
 Նողմըն կայտառ խաղայ ի բոյսքըս քընքուշ,
 Եւ նուրբ ըստուերբ ոչինչ ծածկեն բայց ըզ-
 փուշ.
 Լըսիկ ցօլէջըս ի մարմանդին գալարւո՞յ
 Բանս անուշունս հայցեն եւ զեղ ի յոգւո՞յ:...
 Ո՞չ մանկըտեակք, բոյորեցէք բիւր նարօտ
 ի ծայր խաչն զոր կանդնեցին երերկոտ:
 Յայգուն կենաց առաւտօտեաց նա զմութ մահ,
 Եւ ի սըրտէս բաղում լըւաւ դող եւ ահ.
 Անկեալ ձըդամբ եւ լաւութեամբ լոյս ափետուր
 Յարեգակունս ի վեր թըռեաւ էլ մաքուր:
 Արդ օն եւ մեք զէետ ցանկալւոյն թէւեսցուք.
 Եւ դուք լալիք, հանգերուք, ահ, հանգերուք.
 Սուրակնագոյն թափ ընդ կապցան անցեալ
 տուն՝
 Հանդիպեսցուք կերպարանացն սյն սիրուն.
 Մինչեւի խորս խառնեալ սիրոյն յառագասոս
 Աստուածութեան դէմ յանդիման կալ յե-
 րաստ:..
 Անդ բայր զըմույ, անդ կասիա կուսանաց,
 Շուշնավարդ յատակք որմունք այնց յար-
 կաց.
 Ծաղը եւ ժըպիտ իինդ եւ հըճուամնք անտանօր
 Երանութիւն եւ կեանք եւ սէրնորանոր:..
 9

Ո՛չ, յայդ տեսիլ՝ ոչ ոք ըզմահ արտասուէ,
Այլ զ՞չ բարձումն ի մահացուացըս դասուէ.
Երանեսցէ նա ՚նդ իս իմոյ սիրելոյս
Որոյ ի Տէր նընթեալ՝ Եբաց զաւս ի լոյս.
Փայլակն անկեանք հատեալ զկենացն ասպա-
Ամփոփեցաւ յանմահութեան արեւելս. [ըէս
Մընիթարայ որդւոց աւանդ զինքն եթող,
Բազում՝ յեղբարց, շատ եւս յինչն առեալ՝
ցող:

Մ Խ Ի Թ Ա Ր Ո Ւ Թ Ի Խ Ն

Ա. Ո. Լ Ծ Ա Կ Ի Ց Ն Ա Զ Ր Ի Ա Յ Ե Ա Լ

Մէծ է հոգի քան ըզմարմին,
Եւ քան զերկիր՝ լաւ է երկին:
Իբրև անյայս լեռնէ մ'իշած
Եւ յանձանօթ ծոց մը վաղած,
Հեղեղատի պէս կեանք մարդուս
Վազէ երթայ յաշխարհէս դուրս,
Քարէ ի քար զտրնըւելով
Խառն ու շրփոթ փորձանքներով,
Մինչև թափի պղտոր ու պալ
Յաւիտենից ի ծոց խաղաղ:
Յայնժամ մարմնէն գերուած հոգւոյն
Աչքըն տեսնեն յըստակագոյն,
Թէ այս կենաց հեղեղատին
Ի՞նչ բաներ կան եզեր անդին.
Ի՞նչ նոր աշխարհ զարմանալի՝
Եւ ի՞նչ բարիք չանցանելի,
Որոց և ոչ շուք կամ ստատկէր
Երկրիս վայելքն՝ ըսել կ'արժէր,
Այլ իր ամէն անոյշ զբօսանք
Երազ մ'եղեր են և պատրանք:
Անտարակցս խաղաղութիւն
Աէր ճշմարիտ և հաստատուն՝

Միայն յայն կողմն հեղեղատին
 Միայն գըտուի յաշխարհ վերին:
 Երնեկ հոդւոց՝ որոնք հասան
 ի բուն յաշխարհ բընակութեան,
 Եւ հետ իրենց ըստեղծողին՝
 Յարքայութեան նորա հանդչին.
 Երնեկ հոդւոց՝ որք յաշխարհիս
 Կերպ կերպ վատօք՝ իբրև յալս
 Ծըփուած ծեծուած փորձըւեցան,
 Եւ աղաերէն մաքրըւեցան.
 Որոնք հանդարտ խըզչով մաքուր,
 Սուրբ հաւատաց զինկով ամուր
 Կապուած զինուած և զարդարուած:
 Անվախ յուսով՝ ի Տէր Աստուած,
 Պատրաստ կեցած ի ժամ մահուն
 Եւ փոխեցան յանմահութիւն:
 Նախանձելի է անոնց բախտ,
 Կեանքն երջանիկ, անցաւ, անախտ:
 Անոնց համար՝ ոչ արտասուք
 Եւ ոչ երկայն վայելէ սուդ,
 Այլ սուրբ և չեղ ցաւ սիրելէաց՝
 Որք գետ մընան յերկրիս վըշտաց,
 Թէ երբ անոնց պիտի հասնին՝
 Որոնց կապուած էր սըրտերնին.
 Ե՞րբ այս ճեղքած սիրտ վիրաւոր
 Պիտի գըտնէ զիր կէս կըտոր,
 Զայն՝ որոյ հետ թէ ցաւ թէ սէ՛
 Հզդաց կըրեց շատ տարիներ,
 Եւ հիմ՝ անկարծ իրմէ թըւաւ,
 Թըւաւ գընաց ու այլ չեղարձաւ:....

Ո՛չ մահ, ոչ կեանքն է ցաւալի,
 Այլ բաժանումն անդառնալի:
 Բայց աշխարհիս օրէնք է ալ,
 Մէկմէկ հոս գուլ մէկմէկ երթալ.
 Հարկ է և ճեղ, ով սիրելիք,
 Որ մէկմէկ որչափ սիրուէք,
 Հարկ է գալձեալ թողուլ զիրար
 Մէկն յայս մէկն յայն մընալ աշխարհ:
 Բայց մի խոռովիս մի նեղանաս
 Դուն՝ որ երկրիս վըրայ մընաս,
 Թէ վերուցին առին տարին
 Եւ այլ չբերեն քու սիրելին...
 Ո՛չ, մի այդպէս մի լար անցոյս,
 Նայէ ՚ի վէր յերկնից ՚ի լըս։
 Այդ կապուատակ ամսէն ի վէր
 Ժըպտի սըրտիդ սիրոյն ընկեր.
 Մէջ երկուքիդ ի՞նչ է արդել,
 Բայց թէ երկու աչքի թարթել.
 Կարձ ժամանակ մը՝ որ չուտով
 Եւ անդարդար թեւ թօթուելով
 Կ'առնուտ տանի զքեղ այլ յանդին՝
 Ուր նախ հասաւ քու սիրելին:...
 Որդ, չկ վայլէ հոդալ սըրտալ
 Եւ անձարակ տըրտմիլ ու լալ.
 Հապա նայիլ քաջահաւատ
 Եւ պատրաստել սիրտ անարատ,
 Որ անարդելք՝ երբ ժամըն դայ՝
 Առ ճշմարիտ սէրն իւր երթայ,
 Առ նոյն իրեն սաեղծողն Աստուած:
 Ուր կը ժողվին հոդիք մաքրած:

Եւ աւելի սիրով վառ վառ
 Փան թէ յերկրին խառնին ի սպառ : . . .
 Այսու վառեալ սըրտով և ես,
 Ո՛վ լըծակեցդ իմ սրտակէս,
 Հօս յապահով ծոց Արարչեա
 Մընամ քեզի, ով սիրելիս.
 Յիս վեր նայէ, ով իմ Սոփի,
 Որ այդ տըրտմած սիրտ ըսփոփի : . .
 Թէ կու յիշես այն տարիներ՝
 Զոր անցուցինք յիրարու սէր,
 Կրելով լըռիկ ամէն դիպուած
 Զոր սահմանեց մեզի Աստուած,
 Փարատելով համերութեամբ
 Ամէն տեսակ մըրըրկաց ամբ,
 Յիշէ որ յետ այն ամենուն
 Հարկ էր որ գար փորձանք մահուն.
 Բայց յիշէ զայս, այլ, միշտ յիշէ՝
 Որ չըկայ կեանք մ'որ շատ քըշէ.
 Եւ թէ այս կարճ կեանքէս ետեւ
 Անմահութեան ծաղի արև.
 Եւ բանայ նոր ու մեծ աշխարհ՝
 Ամէն բարեօք լիակատար,
 Որուն՝ ամէն երանելիք
 Փափագէին ու առաքինիք:
 Զայս փափաքէ և դու վայլել
 Եւ ըզիեսայդ նորէն գըտնել
 Հօն կու գըտնես շուտով ինչ որ
 Զի կըրնար տալ կեանքն անցաւոր.
 Ինչ որ բարի է ձշմարիտ
 Հօն, միայն հճն գըտնէ հոդիդ :

Հօն արդ նայէ, ով իմ Սոփի,
 Որ տրտմած սիրտդ այլ ըսփոփի:
 Քեզ՝ և ամէն զաւակներնուս
 Մընիթարմանք ըլլայ Յիսուս,
 Որ ձշմարիտ կեանք է և յայս
 Եւ սեւ սըրտի ծագէ սուրբ լոյս:
 Այսու յուսով ապրիք մընաք
 Մընչև որ գայ ձեր ժամանակ,
 Եւ զամենքնիս այլ ժողովէ
 Ուր որ միայն կեանքն ապահով է,
 Հօս, ուր ստեղծողն Աստուած մեր կայ
 Եւ յաւիտեանս հետ մեր մընայ:

3 Դեկ. 1865

ՏԱՊ ԱՆ ԱԳԻՐՔ

Ա.

Հանգչին հեղիկ թեթեւ նշխարք
Որոց ի կեանս ելով եղբարը՝
Մին քառամեայ, միւս տարեւոր,
իբրու բարեց նախանձաւոր
Հանգետասան յաւուրց չըջան
Զհեա իրերաց յերկրիս շիջան.
Յարեւմըտից՝ յիսկն յարեւելս
Փայլակնաձոյլք դործեալ վերելս,
Ճափրել յանմեղ մանկանցն երամ,
Սիրունքն Երուարդ շիսկար Երամ.
Զորս ի միում աստ տաւպանի՝
Ողբան ծընովք, հաւն եւ հանի:

1869

Բ

Ըղբաղցրութիւն եւ դաւնութիւն հիմնեաց՝
Զոր ոչ երկայն կենօք յերկարըս փորձեաց,
Աղէկիդեալ որդւոյն անձկաւ՝ աստ ելիք
Տիկին Քլիւեան Ճէսէճէանց դուստըր Ֆուլիկ:

14 Մայիս 1866

Գ

Գեորգեայ չիշրմիւզ կին եւ վաղ այրի
Հանապաղ հոգովկը և սիրոյն խայրի
ի խնամ զաւակացն՝ յանոյշ տագնապի՛
Եկեաց եւ հանգեաւ Տիկին Ագապի՛,
Վաթսունեւ հինգամիշերկրի աստպանդուխտ,
Յայս պարուբեալ վէմ յորդւոյն յանըց
ուիս:

8 Օգոստ 1878

Դ

Դուստըր աննըմն, անգին զաւակ ծընողաց,
Ըզմայլելի պատկեր ամէն տեսողաց,
Ըզգաստ պարկեշտըզոյշ անոյշ հեղ կուսան
Փոխագրեցաւ յետ գարնայնյ մետասան՝
ի Հէքիմեան տոհմէ՝ յերկնից բուրաստան
Ոսկէբողը կոկն լուսեակ Շամիխտան,
Համբէրակիր յերկար ցաւոյն ի կըսուտ
Յառեալ ի խաչ ժըպտէր ընդ մահ մօտալուտ.
Արդ ընդ վշտաց զոր աստ կրեցեր երեք ամ.
Եռապատիկ անդ զուարձացիր յամերամ:

(Ծն. 13 ապրիլ 1864. † 27 յանուար 1873.)

Ե

Սուդ մէծ, սէր անբաւաչափ, ով անցորդ,
Ծածկի յայս վէմ, Լուցեակ Զամիկան օրիորդ,

Բիւզանդաբոյս բողբոջ բեկեալ ի կորկիւր.
Փարելի բնոյթ եւ երեւոյթ չնորհաբիւր.
Լըսէ յանվերջ շառաք ալեացս եւ ծըփանս
Ըզմտամուռնէ գորովադին հառաջանս
Համակարիք եղեօրն եւ քեռ սրտադող.
Որբ յաւանդել զնողն ընտանի յօտար հող
Յամէն պայծառ ծաղիկ յամէն արշալցոյ
Զիւրեանց լուցեայ զննեն զոդի եւ զայտ կոյս:

(Մն . յուլ . 1849 . † 14 ապրիլ 1880 :)

Զ

Յաստուածային կառուցեալ սէրզակն հոդւոյս
ի խոտեւջուր յիմ հայրենեացս ետու խոյս
Հայր յրապիտն Պուրիս, ընտրեալ զանձուկ
կեանս
Յանդունդու Հանդրին Մըխիթարայ յանքոյթ
վանս,
Եւ առաքեալ նաւթձնել զաւետըս Փրկչին
Հալածանոք հանդերձ հարի սպաս խաչին.
Յանդըս հոդւոց վաստակեալ ամս երեսուն
կեցեալ եօթնիցը մետասան յերկրիս ըուն,
ի հուսկնորին հանդուցի զնողս յայսմանկեան
Յուսուլ Հաստիս հոդէզարթոյցն յարութե:
Երկըրպագուք աստուածակիր նըշանիս
Ոուրբ ալօթիւք միացարուք ի սմա 'նդ իս:

16 Նոյեմբ 1858

Է

Ի հայրենեացն ժդէ հք յօժաբք յանխուլ կողիս
ի սպաս Փրկչին, Մօրըն կուսիւ Հայ ազգիս,
Ուր միաբան վաստակեցին՝ հանգչին և անդ
Հարդ եւ Եղրարդ Մկիրարեանք յօյս յանվը-
կանդ.

Յարփիանալ մահահալած կենացն աւուր
Նորագիտակ զուգապարել լուսափեատուր:

1873

Ը

Անմանկ մանուկ Յուսիկի Հքիմ աստ ի նինջ
Պատրեալ զերկիր՝ ճախրէ յերկնից ըցս ան-
ջինչ:

1858

Թ

Բնդ զուգանուանս և զուգաբաղդ սըրաթե
Եւ զիս Յովսիկի Նորին ընկալ սուրբ Խաչ ընդ
քե:

Ժ

Լազարովիս տոհմին ըստեղն յետամնաց
Աստ յրբուհի օրիորդ սպասէ նոր կենաց.

(Մն . 1803 . † 1872 .)

ԺԱ.

Հայապատուաստ իտալըւհի հարսըն նոր
Ամեռիկա կայ ծաղկընկէց աստանօր :

ԺԲ

Հաւասա՛, ով Դիտօղ, որ հանդէլ այս աել
Կիս մի բազմանորհ, ըզգօն, քաղզր, անմեղ.
Քիսան եւ երկու տարօք ծաղկազմրդ
Թոռմեցաւ չքնաղըն քան զամէն վարդ.
Գրժութեան շրեշտակն ընդ մահու դահձին
Եօթն ամիս վիշեց վերայ խեղչ մահձին.
Չատ ցաւեր նա կրեց, եւ քան զամէն ցաւ
Զհարազատաց սէր մօր կըսկիծն անբաւ.
Հզդաց որ չիք ճար, սուտ է աստենւոր,
Ախվախ և անլաց խըֆեց դաշքն աղուոր...
Ա՛չ, ի՞նչպէս թըռաւ հեղիկ եւ փափուկ
Տատրակիկ դստրիկ իմ Մարեն — թրագուկ:
Թըռար գու յերկրէս, այլ ոչ ի մօրէդ,
Որոյ սիրա հիւսուած քո սուրբ թեւերէդ,
Թէ չուժեր չուղել ըզքեղ վար բերել,
Ս.յլ կըրնաս գու զնաքեղի վերբերել:
Ս.րդ ուր քու պարկեշտ նշանաբք ամփոփի
Հօն հոգաց իր խորշն այլ՝ մայր քո Մոփի.
Իսկ գու հոգւցդ քոլ հոգա ինձ խորան,
Ո՛չ, գուստր իմանդին... Պատրէ սիրտ, բերան:

21 Յանուար. 1874.

ԲԱՆ Փ ՊԱՆԴԻՍԻ

Մէն միայնակ կամե ես անոք անոքիկ,
Եւ կեալ մեկնակ անընկեր՝ մահ է սաստիկ.
Ոչ կամիմ կեալ միայն, հերձում զիս ինքնին
Ի սըրտաբեկ սուսեր՝ գործիմ ես կրկին.
Երկու երեսք ի թալծագինըս դիմի,
Լարք տիրաձայնիք երկու՝ ի նոյն քընար մի:
Որպէս յունայն յաննաւագնաց ովկէան
Իլեալ հիւսսի թոպէ զալիս անսահման,
Եւ չիք որ անդ ըզբօնուու, չիք որ պակչի,
Ա.յլ ովկէան ընդ ովկէան մարտընչի.
Կամ փոթորիկ թափառական ընդ այերս
Կարկառելով քարակըտուր յապալէրս՝
Ընդ գալարեալ սեւապարոյը լայն շըրթունս
Գոռայցէ նոդէ մապառամից ձայնս անհունս,
Եւ ձայնքն ընդ օդն արձակավայր հընչեցին.
Եւ արձագանքը ըզհետ անդրէն ոչ գարձցին.
Ոչ բարձրաձապկը անդ կըքիցին ծեր կատարք

Օդայածիկ հաւուց տընակք օդապարք.
 Ոչ ի սորոց անդ ասրմացեն ձագք արծուեաց,
 Ուր ոչ գուցէ եւ նըշմարիկ մի կենաց.
 Ոչ մայրենոյ մամուոյ արկեւալ խիղբս անդէն
 Եւ ոչ փոշեակ խըլըրտիցի մերկ վիմէն,
 Այլ վայրապար գուլպարելով հողմոց գոռ
 Հարկանիցին ընդ հուանին չոր կոշկոռ.
 Ասսէս յունայն սըրտիս ու ի լայն ասպարէզ
 Հողմունք կըրից եւեթ հընչին դեղադէզ.
 Եւ չիք քան զնիքն որ կրկնիցէ արձագանդք,
 Յորմէ ելիննահի՝ անդ գառնան եւ հուսկ վանդք.
 Ես իմ լսեմ ձայնիս եւ ոչ խալաղիմ,
 Լեզու կամ ունկն օտար խնդրեմ մըսերիմ.
 Եւ մըտերիմչիք ինձ, ինձ չիք ասս ծանօթ.
 Ո՛հ, պանդուխտ եմ ես յերկիր անծանօթ... .

Բ

Անծանօթից ինձ հանդիսպէալ եւ ասեն, [ցեն: -
 Ողջյն ընդ քեզ պանդուխտ, զիարդ վայրէսի-
 կ'հ, պանդըսսախ մի տայք ողջյն, զի ոչ է.
 Զայն աղջունիդ առ ունկն իմ զօդ լոկ հընչէ.
 Ոչ ինչ գիտեմ ես ըզլայրաց կերպարան,
 Բայց զի օտարիք եւ հայրենեացս աննըման:
 Ողջյն, ո՛հ, այն ողջյն՝ զոր տան սիրելիք.
 Վայր՝ այն եւեթ վայր՝ որ կոչմն հայրենիք.
 Այն ողջյն՝ գեզ է սըրտի՝ ցող զովարար,
 Որ ըզլարտմեալս առնէ ծաղկունս խոկ դալար.
 Խոկ այս ողջյնք՝ այնքան գառինք աստանօր,
 Որ զիշատակ հին ողջունից բերեն նոր.

Բերեն ըզլուշ ողջունատու սիրելեաց,
 Այլ ո՛հ, զվայելս նոցուն ոչ, ոչ զհայրենեաց:
 Ա՛հ պանդըսսախ ողջյն մի տայք, մի ասէք,
 Մի զսիրտյարեան իւր Ծաթաւեալ տապալէք,
 Եթէ չիցէ ըրւառին լուր հայրենի,
 Թող յիշատակն անդամյանցուշ հարկանի:
 Յօտար երկրիմ ո՛չ, չըկամիմ ես ողջյն,
 Մինչեւ լըսեմ զայն յիմ երկրիս երկնագոյն:

Գ

Ի Ղ Զ Ք

Խըրեալ ի խորշ մ'ատլանդական համատարած
 անդընդոց,
 Հազար հրասախ յիմհարենեացս հեռի՝ լինիմ
 ծովակիծ,
 Հողմունք, հողմունք ի ծաղկաձեմըս զիս ա-
 փանց կորդէցին
 Եւյանդալար ի ծըլսամած ի փոշեշունչ վայրս
 արկին.
 Հողմըն հընչէր քերեալ զերկնաւ, թէ Ել-
 բարձւասս է հրամանս,
 Եւ սօսափմամբն հոլաթեւեալ եհան հասոյց
 յայս սահմանս.
 Սահման որ հուսկ եւ անդրագոյն թուլէայ
 թըլւի պանդըսսախիս:
 Յիմ ծանօթիցըս զուրկ ո՞ր շահ թէ ի կեն-
 դրոն կամ երկրիս.

Ու ահա կեամսն ի քաղաքի բազմամարդում
քան զհամայն,
Բիւրը յաջմէ բիւրը եւ յահեկէ, և ես մընամ
մէն միայն.
Սիրտ սիրաբաւ՝ յագամանտիկն իւր դըղըր-
դեալ դըղէկէն՝
Ու դըտահէ իւր իջեւան եւ յարքունիս ոսկե-
ղէն.
Պանդըլստարան է նըմա վայր՝ որչէն իւր վայր
ընդասուն,
Թէսկէտ ի գառ հանեսն վազէ խոնարհ ի կէտն
իւր սիրուն.
Երբ զիւր բընկիկ թողունդ թիկունս՝ մէն քայլ
թըւի մըլոն բիւր,
Երբ յիւր բընկիլն գէմ դընէ՝ քայլ մի հաշուէ
զըլըլոնս իւր.
Իսկ յապառում թէ ի հարկէ ստիպիցի կալ
դընայ,
Աւազ, անդ ոչ եւս չափ, այլ կիլք անբաւք ի
մահ առնու զկայ:
Յայսդոյն կըրից ես ծանրացեալ յովիանու
նըստիմ դուրս,
Բիւրան կընկեալ, եւ չըդիտեմ՝ հառաջանքս
յո՞ր հընչին դուրս.
Աւք իմ ճապաղ յալիս բազումն որ յար սա-
զին առ ինեւ՝
Հանդոյն խամրեալ խոտոց՝ խոսք խոսք գըլ-
խոյս կոծին հողմաթեւ.
Ծով ի վերայ ծովուս մեծի ծաւալեալ սիրալս
կապոյ՝

Ի մաղձայցը թուրի մըկանունս կոծէ զէղերս
շըրջապտոյ։
Կամ յիմ տեղին ասէ երթամ, կամ թէ բերեմ
զիմուն աստ.
Եւ զուր խոնչեալ յինքն ոլորի որպէս ան-
հողմն առագաստ։
Իսկ դու, հողմիկ, երկինահրաման աստուա-
ծաշունչ՝ իբր ասիս
Ե՞րբ յայց ելեալ յամոց պարզից՝ Ե՞րբ միւս
անդամ հընչէս յիս.
Ե՞րբ յանբընուսա կորզեալ վայրաց՝ տանիս ի
քաղցրն իմ բընիկ.
Ե՞րբ հանդիպեալ իմ ծանօթիցս՝ ոչ եւս եղեց
միայնիկ։
Ա՛հ, մի՞ արդեօք տեսից դարձեալ ըզհող եւ ջուր
հայրենին.
Ընթացից ոտն ի հետաքն վարժ, եւ ձեռք ընդ
դուռն իմ հարցին.
Տեսից հետուստը ըզպատուհան երանաւէտս սե-
նեկիս,
Կարկառեցից ձեռն ի ծաղկունս՝ զոր եւ ան-
տուստ դիտէիս.
Տեսից արդեօք հեռուստ յիմ կյս վազլազել
զիմ սիրելիս.
Եւ արտասուք յարտասուս, խինդ առ խինդ
համից յանձկալս ։

Դ

ՊԱՐՏԷԶ Հ ԱՅՐԵՆ Ե ԱՅ

Ուստի այս ձայն քաղցր ու ասկառում.
 Ասէ. Պանդուխա, աւետիս քեզ,
 Գարուն եշաս երկրի մերում,
 Ե՛կ եւ իջուք մեք ի պարտէզ:
 Բղմէ խոռվէք զայր մ'անաշխարհ,
 Եւ հիմ ձայնէք ձայնս ալէկէզ
 Առ բացական անմըսիթար,
 Թէ՛ Էկ իջուք մեք ի պարտէզ:
 Ո՛չ, սըրտառուչ ձայնիդ ի լուր
 Ցիշէցի զլայրս եւ զանցեալ ամս,
 Ցոյց բացական նըստեալ տըխուր՝
 Քամեմ արտօսըր գառնահամս.
 Եւ յիշէցի զբասան երշանիկ՝
 Զոր ձանաչէ վրիպեան եւեթ.
 Եւ յիշէցի զբաղցր իմ գրախտիկ,
 Զամէն ցաւոցըս սեթեւեթ.
 Ո՛չ, երանի՞ որոց ի տան
 Ու ի հայրէնին կան ասպարէզ,
 Ոյք կարկառին ընդ պատուհան,
 Եւ իշանեն յիւրեանց պարտէզ:
 Զի՞նչ քաղցրագոյն, զի՞նչ ցանկալի
 ի՞մ մահացու, գուցէ բնաւ,
 Քան թէ գըտեալ զոք սիրելի՝
 Ասել իջուք մեք ի պարտէզ:

Զիա՞րդ հեշտին է ճանապարհ
 Ու ի գալարս անդըր տանի.
 Զիսաբի երբէք անդ գարշապար
 Եւ բիւր շըրջեալ ոչ տաժանի.
 Անդ ոդք ազատք շընչին ազատ,
 Եւ օշարակ կենսանորոգ
 Արբուցանեն քեզ անընդհատ
 Քոյնատուննկ ծաղկանց բոլորք.
 Դրախտին վայելք, վայելք գրախտին
 Այսաւագիկ կայ քեզ անդէն,
 Բարձեալ եւ ահ մահու տընկին.
 Օձին շաւեղ խըցեալ անդէն:
 Ի հաշու ամպոց անդ քեզ աղբիւր
 Զօնէ բաժակ ընդ երեկոյս
 Մատըռուակել ըզմարդաց հիւր
 Զերփինունակ ծաղկանցըդ բայլու.
 Անդ մայրաբար արկեալ խընամ
 Մերձիս ի ծիլս եւ ի ծաղկունս,
 Իբր յաղաքի մատաղերամ
 Դարմանելով ըզմէն պըտկունս.
 Զոյլն կանգնես յիւրըն նեցուկ՝
 Թէ սարսեցոյց ինչ հոլմ կայտառ,
 Զոյլում սըրբես խիտ տերեւուկ
 Զի տեսցէ նդ այգն արեւ պայծառ:
 Անդ զանազան տիպք եւ հասակք
 Եւ բոյր եւ երփն եւ ձեւք պէսակէս՝
 Զեղեալ ի քեզ հեշտ անուշակ,
 Ըլթաղծագինս ոչ յիշեսցես.
 Յայս քո վայելս ու ի հայրէնեաց
 Զայն ածիցես սիրելոց քում,

Թիշ անց ձըմեռն եւ անձրեւած,
 Ծաղկի բուսաւ յերկրի մերում.
 Հաս ժամանակ յատանելոյ.
 Զայն տատրակի ըռւ եղեւ մեզ,
 Ետուն ըղջոա գընդակք որթյ.
 Ե՛կ եւ իջուք մեք ի պարտէզ:
 Ո՛չ, զի՞ ախորդ զի՞ եւ տըխուր
 Հընչէ հեռուստ հրաւերդ այդ յիս.
 Յիս որ անվայրս եմ թաքթաքուր
 Եւ շուրջ ունիմ ցուրտ ամայիս:
 Ջըմռն աստի չկամի ըըւել
 Եւ յար ամբոխ խըժից օրոյ.
 Ծուխ եւ փոշի աստ յելեւել
 Ունի զնութիւն համակ ի կոծ:
 Երկիր յոր կամ՝ չէ հայրենիք.
 Չըկայ ծաղիկ աստ, չըկայ սէզ.
 Չըկան ընկերք ինձ ցանկալիք
 Ասել իջուք մեք ի պարտէզ.
 Բայց Ե՞ն եւ աստ Ե՞ն ինչ մարմանդք,
 Երեւին իմըն եւ ծաղկունք,
 Այլ երկաթի զնորք կան բանդք,
 Չըրկեալ Ե՞ն աչք, զըրկեալ ոընդունք.
 Եւ ատեցի Ես ըզնոսին.
 Չիմ հայրենեաց վայրին ծաղիկ
 Ընտրեմ սիրով քան զհոյլա անդին
 Չոր աստ գըգուեն դարսապ ջերմիկ.
 Ջիմ հայրենի սօսուն սաղարթ
 Ես մեծարեմ՝ քան սիդանազ
 Ցալապաստրի տընկեալն աստ վարդ,
 Քան մըրտենի՝ գոյն աննըւազ.

Զ'անդ առաթուր կոխեալ տէրէւ
 Յանկամ խամրեալ գըլիսյս իմ հիւս,
 Զաստ ջովացեալս ի լցո ու արեւ
 Զըտանիմ մերձ իսկ ճակատուս:...
 ՈՎ, որք ի տան իմ հայրենւոյ
 Ճեմիք յայգուն կամ ընդ երեկո
 ի ծաղկաձեմն յայն դալարուոյ,
 Ու ասէք՝ իջուք մեք ի պարտէզ,
 Ծիղ մ'ի ծաղկանց տուք իմ գրախտին,
 Հոտուցայց հոտ հայրենի.
 Խունկ հայրենեաց տուք պանդըխտին
 Զի տարաշևարչ մի մեռանի:

Ե

ՎԻՆԴՍՈՐ ԴՂԵԱԿ

Ահա դըղեակն այն ործաքար զիմն ի բըլուր
 Յորմէ հընչէ յալիս հրաման աշխարհալուր...
 Եւ ես անցի ՚նդ ոսկեձեղուն յարկօքն այսօր,
 Տեսի զանքոյթն տպարանից եւ Ճոխ վինդսոր.
 Ըզփարազանց Բրիտանիոյ պատկերս յորմունս
 Մերթ մանկաձեւս, մերթ արքաշուք տեսի
 յարբունս.

Տեսի զդահլեճն՝ ուր բազմեցան յատեան՝ դից
 սկս,

Ուր ցայդական տօնք, ցերեկի վրսեմհանդէս.

Ուր փառք, զաւեշտ, սէր, մահացուց կարծե-
 ցեալ բաստք՝

Կարծեցուցին վայր մի զնոստ յանմահ երաստ.
 Տեսի զչեշտոցս՝ յորումզաշնարհ մոռանային,
 Եւ զարթուցեալք՝ դարձեալըզթագսորոնէին.
 Առ սընարիւքըն կախ տեսի զէնս յաղթաբերս,
 Որք դաշնակիցք ոսկւոյ՝ կալան դէրկրի եղերս...
 Զէռն ի ճակատ հարեալ՝ ի վեհն իվլ տաճար.

Եւ հիացեալ մինչ կայի ՚նդ գործ ձեռին ճար-
 տար,
 [զլ՛նչ այս
 Արկի խոնարհ զաքըս նուաղեալս... բարէ,
 ի կըճասաւ գետնի ու ի խորշըս մերժակայս...
 Շերիմք անշարժք եւ մահարձանք թագաւո-
 րաց,

Որք ի գահոյսն անդ ցուցին՝ ու ասոն ծածկեն
 ըզփառս.

Եւ մինչ որդիքն հըրձուեալք՝ ի սրահս անդ ի
 պար գան,

Սոքա ՚նդ վիմօքս անայցելուք անյարիք կան...
 Այս է ուրեմն եւ ծովու տեարց յերկրի պայ-
 ման.

Խընդալպարելառ վայր մ' ապա դընիլ կոխան.
 Թողուլ այլոց ըզթագ, ըզուք, ըզսէր եւ
 կեանս,

Նըկարիլ յորմն ու անհետ լինել ի լուռ տա-
 պանս... .

Ո՛չ, եւ վինդսոր պանդըխտարան արքայ մարդ-
 կան,

Ես զի՞ կոծիմ, թ' ասոն հայրենիք ումեք չըկան :

9

Ի ՀՈՎՆ ՀՈՎՏԻՆ Հ**

Յիշատակաւ բարեաց աւուրց
 Որք ի կենացըս մաղապուրծ
 Անցեալ գնացին ու այլ չըդառնան,
 Թողեալ լոկ հետըս տըխրութեան,
 Յիշատակաւ իմ սիրելեաց
 Եւ հեռացեալըս հայրենեաց,
 Սիրաըս խոցեալ ի խուն խըլիս՝
 Նըսէր ի սուգ Եւ ի լալիս.
 Ծուխըն մերձ էր, մէգըն շուրջ էր,
 Եւ մըսիթար ինձ ոչ ոք չէր:...
 Յանկարծ հարաւ ընդ պատուհան
 Թիւիկ հողմոյ թափառական.
 Բացի փութովես զավիկիս:...
 Սիրաըս ծըֆաց, ծըֆաց ոդիս.
 Հովն ի հովեն վայրավատին
 Ըղծայր թեւոցն եհար ինքնին,
 Մայրիւ թեւոցն հովն հար սըրտիս
 Ու ի ձեմարան իւր ձըդեաց զիս:
 Օրհնեալ իցէ հովին հովտիս՝
 Որ դիւր դընէ ցաւոց սըրտիս:
 Եւ ցաւք սըրտիս էին բեւր բեւր
 Եւ ոչ ուստեք հըպէր յիս դիւր.
 Փոքըր միւս եւս մոռանայի
 Թէ բնաւ աշխարհ չէ ամայի

Ո՛հ, թէ հովմոյն հասեալ յիս չէր,
 Կարծեմ վասն իմ վըճարեալ էր:...
 Օրհնեալ իցէ հովիկն հովտիս
 Որ կեսնս եբեր իմց սըրտիս:
 Հարեալ հովմն սեաւս երեսաց
 Ի գեղեցիկ յայս վայր էած:...
 Ո՛հ, այս ո՞րքան ժամանակ անց
 Եւ չեր դիսեալ ինձ հոտ բուրմանց.
 Զէի տեսեալ զընութեան դէմն
 Եւ ոչ մարմանդըս ծաղկաձեմս.
 Զըմբոն եւեթ էր շուրջ զինեւ
 Եւ կիսակոյր հայէր արեւ,
 Աւերակ մեծ շուրջըս թըլէր,
 Ու ես ի միջին՝ դէմք կիսաւեր.
 Աւուրբ յաւուրս յաւելուին
 Ցաւք ըլցաւօքըս կուտէին.
 Եւ ծանրացեալ սիրտըս թընդայր
 Եւ տապալէր յերկիր ի վայր:...
 Օրհնեալ իցէ հովիկն հովտիս
 Որ ցուպ էղեւ անկեալ սըրտիս:
 Ահա հովիտս աստ ծաւալի,
 Ահա դաշտակըս ծաղկալի,
 Եւ հորիզոնն ահա ՚նդարձակ
 Որ յուշ առնէ զիմս հայրենեակ:...
 Ահա հայրենիք, այդքան հեռի
 Զիամրդ իսկ կեամ յօտարս երկրի.
 Ահա, էր չունիմ վարագաթեւս
 Դառնալ ի քեզ՝ յօդըս թէթեւս.
 Էր չունիմ աչըս քաջասուր
 Առնել զըլորտս հերձակըտուր,

Ջանց արարեալ շուրջանակի :
 Զըկտիլ պղծնուշ անդր ուղղակի՝
 Ուր իմ տընակ , ուր իմ բընիկ ,
 Անդր՝ յորմէ կամ բայցնիեցիկ .
 Տեսանել գամ մի զսիրելիս ,
 Եւ հաստատել զջելեալ աղս .
 Ըլսիրելիսն իմ տեսանել
 Եւ ապա կեալ կամ մեռանել . . .
 Ա. Հորիզոնս թաքչի յինէն ,
 Արտասուք յաչս իմ գարձ առնեն . . .
 Մի մի , Եկ հողմ իմ անուշիկ
 Եկ սըրբեա զաքսն նըւաղիկ .
 Զէ չէ այս վայր՝ վայր արտասուաց
 Շատ իսկ այլուր ես եկի լաց .
 Եկ Եկ հովիկ հեղահամբոյր
 Բարձ զարտասուացըս վարագոյր .
 Բաց բաց զաղունքս անդրէն ի լցս ,
 Ուրախարար մատո խրախոյս :
 Օրհնեալ իցես հովիկ հովտիս
 Որ սըրբես աչս արտասուալիս :
 Օ՞ն , աչք եւ սիրտ իմ վէրամբարձ
 Բարձող հողմոյդ երգեցից վարձ .
 Ո՞չ , ոչ ես դու շունչ մի նանիր
 Կամ վայրապար օդյ թըրթիռ .
 Ըլքեղ՝ առ սիրտ իմ սուրհանդակ
 Զով զով փըչէ հրաշունչ հրեշտակ .
 Մայր քո առեալ յանձայր ծովէն
 Եւ վերջը ի խոր հովտաց ծոցէն .
 Նաղիս ըրթակը յայերս ի վեր ,
 Ըըշունդ անոյշ է իբրեւ սէր :

Յորժամ ի ծառըս սալարթուն
 Թեւածելով սօսափես դուն ,
 Զըգիտեմ զի՞նչ գայ ինձ անտի
 Որ սիրտս անգուշ վեր վեր թընդի ,
 Յորժամ իթեալ սըփուխ յովիտ՝
 Մաւալի դիետ քո եւ իմ սիրտ .
 Եւ յորժամ շունչդ առհասարակ
 Աղդէ ի ծառ ու ի ջուր ու ի մարդ ,
 Եւ շարժի գաշտն ալեայ նըման
 Եւ շառաշիւնքդ յօդըս ծըփան ,
 Ցայնժամ սփոփ նդ քեղ սիրտս ըսփիւռ ,
 Լինի զդացուած մի կիրքըս բիւր .
 Կէս մահացու եւ կէս անմահ .
 Ես յերջանիկն այն թըւիմ պահ .
 Թէ չէմ յերկինս չէմ եւ յերկրի
 Ա. իբր ի կայս միջավայրի .
 Թըփմ յաւուրս յամս առաջին .
 Ա. եւ հասեալ յեզր ապառնին .
 Ի տեսութիւնս իմըն մըսիմ՝
 Զոր թարգմանել ի բան շունիմ .
 Քանդի յանկարծ լըռէ քո ձայն
 Եւ ես գտանիմ գարձեալ ունայն .
 Ա. գու օրհնեալ հովիկ հովտիս
 Որ գիւր գընես ցաւոց սըրտիս :
 Արդ Եկ հովիկ , միշտ՝ իբր այժմիկ
 Սիրուն սարսմամբ ճօճան թեւիկ ,
 Փարեաց զինեւ ըըլաբուր
 Խօսէաց ըըթամբդ ոլոր ոլոր .
 Խօսէաց , զի կայ քո սուրբ պատգամ ,
 Ու մըտառէմ , այլ պատկառ կամ .

Ո՞չ երկնաշունչ խօսեաց հողմիկ,
 Առ երկրամածու անկեալ սըրտիկ,
 Խօսեաց մի հաղ մի վանդ սըրտիս,
 Ու ահա սըրբի սէւեալ ըսպիս,
 Ըսպիս սըրբի եւ ողջանամ,
 Ու ոչ մեւանիմ եւ տարաժամ:...
 Ահա սըրտիկն իմ առեալ հով
 Թէթէւացաւ լին այն ցաւով.
 Ահա բառնայ գքող սէւասուգ
 Եւ ցամաքին յաջս արտասուք.
 Պանդըխտութիւնս ահա մեղմի
 Եւ գիւրանամ գէթ առ վայր մի:
 Օրհնեալ օրհնեալ հովիկն հովտիս
 Որ հեշտ եբեր ցաւոց սըրտիս.
 Օրհնեալ օրհնեալ հրեշտակն հողմոց
 Որ գիւր փրչեաց սըրտիս ցաւոց.
 Օրհնեալ օրհնեալ գութ Արարչիս
 Որ այց հողմովը արար սըրտիս:

Ի ՍՌԻՒՆՉ ՍՌԼՆԳԻՆ

ՅԱՄԲԻՆԻ տարագիր բառ առաջ
 Դեգերելով սըրգիր,
 Ելի երբեմն ի հովիս
 Խորհըրդակոծ խոռվալտիտ.
 Գարուն սըրտեալ հաւասար
 Մաղկունք յեռեալ ի գալար,
 Հովանային ծառք թանձրոսա
 Եւ ի նոսին հողմն ընդուսա
 Անդ առ սակաւ սակաւիկ,
 Իմ կիբք եղեալ խաղալիկ,
 Նըստեալ ընդ լայն մի ծառով
 Ծըծէի զշովմն զոլ զոլ
 Ու ահա յանկարծ ձայն հընչեաց
 Եւ սիրտս ի նոյն վեր վաղեաց,
 Սակնչ սըրընգի էր որ գայր
 Եւ ի հովտին ջօրանայր.
 Ու առեալ տանէր զիս ընդ իւր
 Զըդեալ բըլոյ ի բըլուր.
 Գերերկեայ իմըն թըւէր,
 Խսպառ ըզիրտս իմ թովէր:
 Հընչէր սըրինգն այն հոյլ հոյլ
 Գելցը զալս իմ թոյլ թոյլ
 Եըրջան յարձակ վայրն առնայր
 Եւ յիս բախէր զիւր պարսըր.

Եւ առ յետին իւր խոնջ վահգ՝
 Յինէն կրկնիւր արձագանդք:
 Երբ նա հակիրք մի հընչէր՝
 Ի սըրտէս ինչ մի թըռչէր.
 Եւ երր փըռչէր մեծոլոր
 Յառ հասարակն ընդ ոլորտ՝
 Խաղ ըստ խաղէ ներդաշնակ
 Զայնս յերիւրեալ գերունակ,
 Եւ յանհաս իմն յելեւէջ
 Կախեալ յերկնի ու երկրի մէջ,
 Իմ սիրտ ոչ եւս էր ի ծոց,
 Այլ ի հովտին թաւալոց.
 Մինչեւ խոնջեալ ինքն համայն
 Ապաստանէր ՚ի սրինդն այն.
 Ի նոյն բազմէր անմեկին
 Եւ շուրջ յածէր ընդ նըմին.
 Ի սրընդին էլս անդր ի ձոր՝
 Սիրտս իջանէր յանդունդ խոր.
 Ի սրընդին ելս անդր ՚ի վեր
 Սիրտ իմ յարփի ժամանէր.
 Իմ սիրտն ի փող այն սրընդին
 Թըռէր զօղեալ գըլխովին.
 Կամ թէ զալրինդն յինքն առեալ
 Գուսան կըրիցն արարեալ.
 Աքանչելագործ այն սրընդաւ
 Սիրտ իմ սըփուէր ընդ բընաւ.
 Հստ բընութիւն անդրավազ
 Ոչ յարթնութիւն ոչ յերաջ՝
 Թըռէր յաշխարհ իմըն նոր,
 Խելաց ծըփումն եւ ցընոր:

Միթէ հրեշտանին այն հովտին
 Աճեալ էր ձայն ի սրընդին.
 Կամ թէ նըլոն տայր շունչ հովտւի՝
 Հլամիրտս առնել կաթոգի.
 Ես ոչ գիտեմ բայց այն հունչ
 Ցիս ներդործէր երկնաշունչ.
 Կիրք՝ քան յանձին հընչողի
 Ցիս ազդէին աւելի:
 Սուխնչն այն սրընդին յոդիս անդ՝
 Իբրեւ ընդ հե շտգահաւանդ՝
 Դարիւ դարիւ հոսէր ուխ
 Փափկափրփուր սիրաբուխ.
 Իմ սիրտն ինքնին գետահետ
 Օժանդակէր զնորայն վէտ.
 Պարզեալ ըզդէմնըն խոժոռ,
 Ծնդ սեաւ կըրիցըն կոչկոռ.
 Վազէր հեղիկ կարկաշուն
 Համատարածն յանդորրուն.
 Խառնիւր յալիս անխըռով
 Բուժէր ըզտապ, լինէր զով.
 Ու առեալ շըրջան հանդարտիկ
 Հանդուցանէր զիւր ծըփիկ:
 Աստուած իմ տէր, զի՞նչ այս հրաշ.
 Ցողէդն ի խուն կիսամաշ
 Շունչ մ'ոլորեալ եւ բեկբեկ,
 Ու ի նըմա մատըն թէքթէք՝
 Շարժէ զոդիս վեր ի վայր
 Սիրահալած եւ անվայր:
 Ո՛հ, թէ ծըզօտ մ'աղաւաղ
 Այգան զինեւ առնէ խաղ,

Եւ ծըղինոյ նման ամուր
 Շուրջ բերէ զսիրտս յընդհանուր,
 Զի՞նչ լինիցի սըրտին այն՝
 Յորժամ զերկին առցէ ձայն:
 Զի՞նչ լինիցի այս սըրտին՝
 Երբ ի հովտի կենցաղիս,
 Ուր պանդըստիմքս յարասուգ,
 Եւ յեզր աշացս արտասուք,
 Երբ թըրիցէ նա ի վեր
 Առ պարաստեալըն քո սէր.
 Եւ լը-իցէ զբոլանդակ
 Յաւիտենիցն ըզնը-ագուտ:
 Օրհնեալ իցես, ով սըրինդ
 Որ յուշ ածեր ինձ զերկինք.
 Քո սուզ ոռւլիկ սըրտահան
 Եղեւ երկնի նձ պատուհան ուստի քայլ
 Տաղաքառ թքքը զգացի
 Ռազմոր ընուց հաւայանան
 Խախոնին սինու զայտառ
 Խայ զամն բարոք զանոն
 Խախոնին մանուշ յահան:
 Համբառ զայր զամաք ու բայր
 Եայդ ուստի զայր զամաք ու բայր
 Համաստի մասն ի մըքքը
 Ամպառ ու զամաք ու բայր
 Համբառ ի մասն մասն ի մը
 Պայր ու զայր բայր ֆախա
 Համբառ ու զամաք ապահ
 Համաստի ու օպահ ու մը
 Պայր ու զայր մասն ի մը

Առ մարդու կայ ու մարդու մարդու
 Ըստ, ու առաջանի զամաք ու բայր
 Բ
 Ի ՊԱՐՀԱՄ ԴՂԵԿԻ
 ԸՆԴՀԻՆՍԻՈՒՐՅ ԿԱՂՆՈՎ
 Անիւ ի զարմ եւ ի սիրտ, - քան զորչեք գուն -
 բարեկամ՝
 Լզեւաւ քողով նըժդէհիս երբեմն արկեալ
 ոսկեծամ,
 Խշանակերպ յօրինեաց յանկարծ ըզկեանս
 իմ խըրթին,
 ի խուն խըլէս ի Պարհամ մուծեալ դըլեակ
 մէծ եւ հին.
 ի վայր սիրուն, ուր բնութեան ձարտարպե-
 տեալ նուրբ գործեաւ,
 Յիշատակ բազմադէմք ձեմին ընտ լայն հովա-
 նեաւ.
 Զէնք գիւցազանց գահըզին՝ ազգեն ըզփառս
 եւ կորանս,
 Եւ հընութիւնն նուիրական ինձ յարդարէր
 ըզահմանս:
 Որպէս կուսան մի հըսկայ սըփսեալ զօթոց
 գիրուտար
 Տարածանէ զգեղանիստ սա գիրս հազար ար-
 տավար,
 Բըլուրք եւ գաշտք եւ հովիտք ի սմա նկեալ
 խառն եւ լըճակք

Գանազանեն ըզգեղցն գեղեցկագոյն եւս ուրակ.
 Աճեն փիձիք ընդ կալնեաց հինաւուրց, շոշք
 թաւոստոնիք,
 Ազլանըստիկ սոխակաց պատգամատելք հովա-
 սունք,
 Են են աստթառք մուսայից եւ քերդողաց դե-
 տարանիք,
 Բանասիրաց հովանիք եւ սիրելեաց ձեմա-
 րանիք.
 Համարձակի է տեղիս ու անբան որդւոց բընու-
 թեան.
 Արօտականք բազմերամք պէս պէս բընեալ ձեմ-
 բընան.
 Սիզաձարակ աստ նախիր հայթհայթէ կաթն
 անուշակ
 Մատըռուակել ի սեղանն առաւօտին հեշտ
 ձաշակ.
 Կայտոէ զուարակն ի մարմանդ՝ շարժեալ ադի
 ապիսեան.
 Ոնձկաւ ըստեանց մայրենեաց գընան դառինք
 հեղաձայն,
 Վագեն պառակիք եղթերուաց աճիւնաճիւղ
 բարձեալ սար,
 Մերձին զուարթունք, հեռանան զարհուրա-
 նաց հաւասար.
 Քեզակարծուց ի խարձէն կանդնէ զականջնա-
 պատակ,
 Եւ յըստուերաց իսկ խեթկեալ լինի 'խըշտին
 փախըստեակ.

Խառն ընդ դասակ քաւունեայց՝ աստ ձարա-
 կին փետրաւորք,
 Ընդ հաւուց ընտանեաց գոն սիրամարդ թա-
 դաւորք.
 Դրախտին եւ իմ հայրենի գետափանց հիւր՝
 փասեան հաւք,
 Ասքք բաւազիւեակիք եւ նազողք արծաթ ա-
 լեաց՝ սէդ կարապք:
 Ընդ աղդ կենդանեացս հայեցեալ՝ նոր ըզ-
 գամ կեանս,
 Եւ նորանորս ինձ ածէ համցյս՝ փոփոխ մէն
 վայրկեանս:
 Ի մէնաւոր գարակիսնըստեալ մէնիկ հաշտա-
 կիր՝
 Յարձակավայրըս խաղաղ հեղիկ շարժեմա-
 չաց ծիր.
 Հովիտ տարած ընդ գարիւս ակօսարեկ անդ-
 կանաչ,
 Մայրք եւ պուրակիք մերձ ընդ մերձ ինձ ելա-
 նեն ընդ առաջ.
 Հարթածաւալագարակ՝ զոր սափրեաց սուր
 գերանդի,
 Եւ ալէձեւ ի զեփիւռ շըքթեալ խարտեաշ
 գէսք անդի.
 Ընդ մէջ ոստոց՝ ծածանին արծաթեգոյն մըկա
 նունք,
 Որպէս անձայն մի կիթառ, թէ 'ւ հանապազ
 թըրթըռունք.
 Իսկ յայն կուսէ սեւակերպ ծառաստանին՝
 չէնն հեռի.

Պէս մահարձանք ի լերինու սըփուեալք՝ աչաց
նըկարի...
Ո՛չ, մարդիկ բազմակիրք խաղանշարժին անդ
անդուլ,
Եւ ճիկ մի ոչ ժամանէ նըկատողիս ինձ զան-
խուլ:
Սարսին զինեւ գաշտամած կաղնոյ կողէրքըս
կայտառ,
Զորով գարուն ինն հարիւր է ՚նդելուզեալ
ձորձ պայծառ.
Զէր ժակաւին ծովակալ Նորմանդին ոտն ե-
դեալ աստ,
Մինչ երթագրաւ ընդաճէր ի հողարմատ ոո-
րին հաստ.
Ազգս երեսուն ետես սա ՚նդաերեւս տապաստ
ի յերկիր,
Եւ տակաւին պանդըխտիս հովանանայ ինքըն
ժիր...
Ա՛չ, պայշաղատ երկրի մարդ, զի՞նչ քանըզեւ զ
անհաստատ.
Փօփոխին ազգք, պետութիւնք, եւ կայ ՚նշարժ
ծառ հաստարմատ.
Հրոսակք հիւսիսոյ հոսին ի մուտս արեւու,
Սընդադիւցն եղեւնեայց՝ լինի ալեաց սահճ-
արկու.
Եւ ծովակոծ մօրավանց մանկունք վարեալ
տարագէմ'
Ի մէջերկրեայն ագարակ ձըդեն արօր յամրա-
ճէմ:
Յայս անդամնւնս ելի ՚լեաւնըն հուպ՝ գիտել
համարձակ:

Ո՛չ, երկնածոր սիւդաբարձանց, ով շուրջ սահ-
մանք ընդարձակք...
Այլ ծն, ծն, զի՞նչ անդր ի վայր... չիցեն ծո-
վու այն ալիք.
Չիցեն եւ յայնկոյս ծովուն՝ իմ հեռացեալ
հայրենիք...
Ա՛չ, ըզծով տեսի ես, եւ ծորեաց սիրտ ծո-
ցիս,
Ծանեայ զիսնըժեհ եւ յիշեցի զհայրենիս:...
Բարեալ մընայք Պարհամայ բարձք եւ բաստք
դուք երջանիկ:
Դառնամ երթամես հանգչել ի հայրենին իմ
խըզիկ:

ԱՌ ԾՈՎ

ի ԴԱՐԵՒԱՆԴԱՅ ԲՐԱՅՑՈՆԻ

Ծով, ծով, ծով, մեծ եւ գեղեցիկ, տաշտ Աստու-
ծոյ եւ պատկեր,
Դուռ որորան իմ մանկութեան, տանս եւ սըր-
տիս միշտ ընկեր.
Այս հընդերեակ լուսինք ըզբեղ ի պանդըխ-
տէս գովացան,
Անտես ալեաց՝ ես յուղեցայ, ալիք յոդիս վե-
րացան.
Ողջն ընդ քեզ՝ զոր դըտանեմ դարձեալ՝ հող-
մշս ձայնակից,
Եւ ընդ երկուցք մէջ ըզբերտս արկանեմ լար
դաշնակից.
Այլ սա խուռվեալ, դու հաշտ եւ հեղ կապու-
տազգեստ զինչ կուսան՝
Քըղանց սփռեալ շարժիս շիկնիս շըքթիս,
համբոյր տաս բըլրան.
Եերտ չերտ շըրթամբ շառաշագեղ մընչես
մոընչես հանապաղ,
Ծըփածընիկ բաղկօք դըրկես թողուս զա-
փունքս անաւաղ.
Եւ ի կակղիկդ իսկ ատամանց տատանախաղ ի
համբոյր՝

Ճըմիկալ ըզկող ճերմակ բըլրիս՝ զալիսդ առ-
նես կաթնաթոյր ¹.
Քո զբօսանիք լոկ, ըսպառնալիք չեն աստ, ալիք՝
ոչ կոհակը,
Գան պէրճողունք, այլ ընդ իմձի հարեալք՝
խուժին ձայնարձակք.
Եւ ձայնն այն պահ ընդ պահ հընչեալ շառաչա-
շուի՝ քաջը է լար՝
Զոր բընութիւն լոկ դաշնակէ, արուեստ չու-
նի նչ հաւասար:...
Ասեամ զարուեստ, ըզբընութիւն սիրեմ, ըզ-
հով եւ ըզծով.
Գամ սըրտահար, նըստիմ յօժաթ, դառնամ
բուժեալ խոցածով.
Ո՛չ, թէ տայիր, Աստուած իմ՝ ինձ նըստելե
դարս այս աւուրս,
Ես սըրտաբոյժ ինոր կենաց մըտանէի խանձա-
բուրս:...
Սակայն սըրտի ոլաքք ոչ կասին սիրտ կըրա-
ծուփ յար տանջի.
Բայց զիւր գունակ իւր տեսեալ զծով գէթ
ամաչէ եւ հանդչի:

1 Քանզի կրաքարուտ է դարեւանդ ծովափին 'ի Բրայ-
տոն :

Ճընճղուկ ճընճղուկ աղջր յա մայս
Ժ պահանջան ամ
այլու , ուստի մայս աղջր աղջր
Ա. Ա. Ճ ն ճ Ն լ Ո Ւ Կ Կ է ո ւ յ ա
Ճընճղուկ ճընճղուկ , որ հանդիպոյ
Նըստեալ միայն ի տանիս ,
ի լուր հաստչն քո եւ իմոյ
Դառն եւ քաղցրիկ ճիկ տանիս .
Ասես , մի տար զիս յորս մարդկան
Կիսոյ գանգի լոկ վաճառ .
Եւ լրեալ Նօրեն գըթական
Հրամայէ կալ քեզ սկատկառ .
Ճընճղուկ ճընճղուկ , ես քեզ ըզգոյշ .
Ու հաղբ լարեմ ոչ դարան .
Ե՛կ , վերացը զՃիւդ ինձ անոյշ .
Ու առ Տէր մաղթեանդ իմ բերան :
Միայն եւ ես կամ ի խըշտիս ,
Եւ որսալ զանձն իմ կամին .
Աստուած տեսցէ զցաւ պանդըխիս ,
Եւ բարձքէ զոխ չարկամին :

Ճընճղուկ աղջր յա մայս աղջր
Ժ պահանջան աղջր աղջր աղջր
Ա. Ա. Ճ ի Շ Ա. Ա. Ն
ա ն ա յ ո ւ ն ա ս ա յ ո ւ ն ա յ ո ւ ն ա յ ո ւ ն
Գարուն գըրանց աւետամնւտ հրեշտակիկ ,
Պանդուխտան ողջոյն տամ քեզ պանդուխտ ծի-
ծառնիկ .
Հրեշտակ ասեմ , թէպէտ եւ սեաւ ես ի գոյն ,
Ա. Ա. պանդըխտի կայցէ քան զայն լուսագոյն .
Մինչ յօրացեալ ի հայրենիսն իմ էի .
Հարեւանցիկ աջօք ընդ քեզ հայէի .
Շըռայլ ունկամբ ես խնդրէի միշտ սոխակ ,
Շըռայլ աջօք միշտ գեղձանիկ եւ թութակ .
Ա. Ք ս ո ր ս ո ւ զ զ մ ե զ ս ա ր դ ա շ ա ց ս ե ւ ս ը ր թ ս ի ս .
Ծիծան , աղնիւ իքը ըզեկ զ չ միք պանդըխտիս :
Զուգաբաղդիկ մեք թափառիկ յերկրի տատ ,
Ես անթեւ , դութեւոք պարզեալ առագաստ
ի հայրենեաց խնդրիր յուզւոյ անհանդիստ .
Ա. Ա. իմ վիճակն քան ըզգոյդ շատ է խիստ :
Դու յարացու՝ յար եւ հնարես հայրենիս ,
Համհարզ գարնան՝ ուր եւ ծաղկի անդ թռա-
նիս .
Զամառ ձըմեռըն դաշնակեալ ի մի լար՝
Դու հանապազ երգես ըզսէրըն դաշար .
Ես յես ընդդէմ ի հարաւոյ առ հիւսիս ,
ի ծաղկաձեմ վայրաց՝ անկեալ յամայիս ,
իբր յարեւելմ՝ յիմ հայրենեացն յառեալ
կոյս՝

Համ առաջի մ եղեալ զդարձիս դանդաղ
յշու:

Արդ դու յիմոց հասեալ վայրաց անձկալեաց,
Ասա ծիծառն, ինչ ողջն իմ հայրենեաց...
Ո՛չ, մի, մ'ասեր, լուսլեր, ըզմիրտիմկըտրես.
Չեմք զուգաբաղդք, զի ես տրտում դու՛րախ
ես.
Իդարձ հողմոց դարձեալ դիմես դու՞նդ հա-
րաւ,
Ես յատլանդեան ափունս՝ հալէմ զաջս անձ-
կաւ:
Իցիւ թեւիկ թացեալ յարտօսր իմ անմոռնչ
կաթէիր կաթ մ' յիմ ադարակն անտերունչ,
Եւ ասէիր. Մաղկունք ծընդեալք, զայս ցող՝
ձեղ
Առաքէ ձեր պանդուխտ մըշակն աղէկէզ:...
Այլ հաս հիւսիս. ծիծառն՝ ել զհետ գարնայնոյն.
Անյոս յերկրէ՝ ես սպասեցից երկնայնոյն:

ՃԲ

Կ Ա. Ր Օ Տ

Պանդուխտ կըրկնակի՝ յիմ հայրենեացն ու ըն-
տանեաց,

Նըրտիմ անհանդիստ յօտարութիւն անձկայ-
րեաց.

Յամենայն բարութեանց կորուսելց վիճակիս՝
Գանբաժ յիշատակն եւեթ ունիմ, խէթ սըր-
տիս.

Ժամ ժամ սիրտս ոստուցեալի տրտմութեան
հարուածոյ՝

Հատանէ հառաւանըս համառօսս այլ ազդոյ.
Ի հունչ հառաւչն ինչ մ'ի սըրտէս մըշեալ վեր՝
Եւ գարձեալ բերի վայր՝ զինչ կափարիչ մա-
հաբեր:

Մերթ լըոէ եւ նեղի, մերթ հառաչէ ու ոչ
հանդչի.

Ճի վիշտ վըտանդին հանապազ յինքըն կափչի.
Խընդրէ յանըզգայս իմըն լինել, կալ ծածուկ,
ինքն յինքեան վիհ յուղէ խորասուղիլ կալ ի
սուգ.

Եւ ահա հաստնէ ի հայրենեաց յիշատակ՝
իբր ի հուր երիվար յերկրէ յերկին սուր-
հանդակ,

Ճօճեալ բոցացայտ մի նիզակ կուր սիրամուխ՝
Զըդէ ի սիրտ անդր, ու անհետ լինի նըն իբրեւ
ծուխ:...

Ո՛չ, ո՞վ պատմեսցէ զյիշատակացըն զայն վէր։
 Փանի խորանոց հալուած սըրտի մահաբէր։։,
 Դուռք՝ որ միշտ յընտանիս կայք ու ի սահման
 հայրենի,
 Զորովք հանապաղ սէր ընկերաց զէղանի,
 Որոց չէ գամ մ'առեալ նըժդեհութեան ըզ-
 ճաշակ,
 Ու ոչ ի քաղցր հըմայից սըրտի եղեալ վը-
 տարակ,
 Զի՞մրդ դուք կըրից հաւատայցէք պանդիսաի,
 Որոյ սիրո դեղեալ պատկանուարան է վըշտի։
 Գիտիցէք՝ զի այն սէր սըրտապատար, սէրն
 ինքնին
 Երբ զատչի՝ սիրելոյն՝ լինի նքըն ժանդ գըլնո-
 վին,
 Մածեալ ըզըրտիւն հաշէ մաշէ եւ կիզու,
 Անբոց եւ անծուխ ըսպառէ զնիւթ կենսա-
 տու։
 Առեան իցէ ձեր զանձկանաց վէրս համառօտ։
 Իցէձերըզգացեալըզկաթոգնեացըն կարտ։։.
 Ո՛չ, կարօտ կարօտ, զի՞նչ բուռն ի մարդուռմքան
 զայս կիրս։
 Կարծեմ անմահից անդամդոյլըզսա՝ ըհաւերս
 Ո՛չ կարօտ. կարօտ մեծ՝ հեղձամըզուկ զիս
 առնէ
 Յափունս բացական, եւ այցելու ինձ ոք չէ։։
 Սնդունդք ատլանդեան՝ ըսպառեցին զաշաց
 ցող։
 Ոչ այնքաննոք՝ ալեօք մաշէլով զեղըս կոթող,
 Որբան ոտք իմ ի ձեմ միայնութեան ու ի վա-
 րանս,

Թու էրբ դայցէ նաւ բառնալզիս յիմհանդը-
 րուանս։
 Բեւեռք առ բեւեռս սահեցուցեալ ընդ սա
 նաւս՝
 Տանին աշխարհաց հեռաւորաց նոր համբաւս։
 Եւ այսքան ժամանակ անց ըզդըլսովս վայրա-
 պար,
 Եւ նաւն իմ բարձիչ չերեւեցաւ պսակհամ-
 բար։։։
 Ո՛չ, քանիցս իզչ եղէ տալ զիս յալիս ինք-
 նանաւ
 Թեւօքս հատանել զհամատարած ծովս ան-
 բաւ,
 Ոչ աստղը դիտել, ոչ ամպ խըտրել ոչ ըզիսոյթ,
 Ըզսիրոյ հետ միայն լուղիւ գընալ փոյթ ընդ
 փոյթ։
 Եւ իզք իմընթեալք՝ կարծեցուցին զիս յայն-
 կյս
 Սնցեալ ընդ ալիս եւ վազվազեալ յիմ տան
 կյս։
 Եւ մինչ գըրկաբաց խառնէի նդ իմսիրելիս,
 Յունեն անդ՝ ունայն եւ ապրաշխարհ գըտի
 զիս։։
 Ո՛չ, ո՞տայր ինձ հընարս գէթ առօրեայ թըռչա-
 նաց,
 Գոնեայ մի օր մի ժամ առնել տանն իմոյ
 այց։
 Ո՞ տայր պահ մի դիտել զսիրելիսն իմ աջօք,
 Եւ զաման նուալեալ լուսոյս լընուլ այն
 տեսօք.

Ո՞ տայր ըզմբկիս մ' իմ մանկը տոյն տե-
սանել,
Եւ զամուլ արտասուքս այս' անդ բերրիս
յարդարել:
Ո՞ տայր մի օր խառնիլ ի պարզունակն այն
երախան,
Եւ ձեմիլ ընդ ձեմովս ի հայրենի պարտիզկան,
Եւ մի՛ յար զերկայն աւուրքս հաշուել զան-
ջատման,
Եւ զերկարգոյնս որք առ կարծեալ դար-
ձըն կան.
Մի՛ զերեն անըստոյդ՝ որ դործէ զօր մի տարի,
Մի՛ զահեղ կասկած՝ միշտ մնալոյ ի տար աշ-
խարհի,
Հառաշանս լոկ առ քաղցր հատանելով հայրե-
նիս,
Եւ զ' ի հուսկ դառն հառաջ անշընչանալըն
սրբահս:...
Ո՞ր շահ հայթհայթել ասս ըզբօսանս խաթուսիկ
Երբ սիրս անըզքսո խընդրէ զանդէնըն լոկիկ.
Ո՞րշահ ինձ մըխիլի բազմախուռն հրապարակ,
Երբ թափուր ի ներքուստ է սա՛նապատաւե-
րակ:
Հանդոյնք ըստուերաց շարժին զինեւ փոքր եւ
մեծ,
Մատչն հեռանան եւ սիրտս անհուսկ կայ
ուանմերձ.
Ոչ ոք կարկառէ զմըտերմութեան աջ ջերմիկ՝
Որ կայծ մ'ի սըրտէն թըլւի յափին թաքուցիկ.
Ոչ ոք արկանէ ի թեւս ըզմեւն այն մանեակ

Որ զկէս ծանրութեան սըրտի բառնալ թըլւ՝
ինքնեակ.
Զունի ոք զայն ծաղը ի մէջ շըրթանցն եւ այտից՝
Որ ձաճանչ ի հոգւոյ թըլւի հատեալ սիրակից.
Զըտայ ոք զայն ողջոյն՝ որ արծարծել թըլւի
զկեանն՝
Երբ այգուցըն հընչեբարեկամացն յերախանս.
Զըկայ ինչ աստանօր հայրենեաց, բայց լոկ
յուշ.
Եւ յիշումըն նորին՝ վլըրս ինձ ածէ քստմնա-
փուշ.
Տօնք տեղայս ազդ առնեն ինձ ըզհանդէսս հայ-
րենեաց,
Եւ տեղի ոչ է իմ անդ ի պարուն ընտանեաց.
Թէ յուրուք տարեկան աստ պաշտեսցի անա-
պակ'
Զարտօսր ես ըմպեմ իբր ի մահու ագարակ,
Թէ իրախունք աստ կազմին՝ ես անձաշակ դառ-
նանամ,
Զիմոյ տանըն յիշեալ զալ եւ հացիկ քաղցրա-
համ.
Թէ գուսան լուծանէ զերկնաձայնիկըննըւագ,
Զըդիտեմ հիմ քաղցրիկ արուեստն՝ ինձ դառն
է համակ.
Թէ ուրախք հարկանին՝ զանցեալս յիշեմ ես
տըլսուրս,
Թէ տըլսուրք՝ չըկամիմ խառնել օտար յիմ
մըրուրս.
Աստեամ զեղանակն եւ ըզմայլիմ նըւագաւ,
Մերժեմ ես զաղիսն, եւ պատեն զիս լարք
անձկաւ:

Թէ ծաղկել ինձ ձօնի՛ կարկառեմ ձեւն եւ
 սարսնում...
 Զիբվարդ չեք շուշան որ աստ չլցէ ինձ արտում:
 Զիբ պարագն երբ յիշեմ՝ աստ ի դրախտէն
 թըսիմ դուրս,
 Եւ ըդձիւք յարաբախ խարխափեմ յիմ տա-
 նըն դուրս:
 Թէ յանկարծ դէմք դիպին նըմանք իմոց սիրե-
 լեաց,
 Ուժգին բաբախմամբ դրդի սիրտ յիւրըն տե-
 ղեաց,
 Կարծէ զինքն յանկարծ յերանութեանն հա-
 սեալ վայր,
 Եւ անձին ըզգացեալ՝ դըտանի չար եւս ան-
 վայր...
 Կարսո լիութեան թըսի նձ ալնակն որ թողի,
 Եւ կաթ մ'ի նմանէն պասելցյս ոչ ողողի:
 Խանութք բաղմանուք լըցեալք բերովք աշ-
 խարհի,
 Եւ ակն իմ անյագ եւ յու մի ինչ գադարի:
 Ի մէջ աղքերաց կամ ծարաւեալ արդարեւ,
 Եւ խաւար է աչացըս միջորեայն իսկ արեւ.
 Թրղեալ զարեգակնի հայրենեաց իմ թիկոնս,
 Կարծեմ յայնմէտէ լինել զիս միշտ յարեւ-
 մնւաս.
 Խըցեալ սիրոյ են խրամք ըզմըրտիւս գարծա-
 գարձ,
 Թէ եւ բիւր հոսին ուրիք՝ դըտանեն մուտս ար-
 գելած:
 Աւաշլ զիս ի խըզլ երբեմն էի թագաւոր,

Յանհուն քաղաքի՛ կամ այժմի բանտեւ յաք-
 սոր.
 Ի գահ սենեկիս զաշխարհ գըլել յողայի,
 Զայն թողեալ՝ թափառիկ եմ միշտ յերկրի
 անկայի.
 Մանկանցս ի միջնի՛ էի ես հայր բաղմորդեակ,
 Այժմ այրի, անծընող եւ անեղբայրու անզա-
 ւակ.
 Առիւծ շըրջէի ես ընդ ծառովք իմ գրախտին,
 Ընտել աեսողաց, որք ի սիրոյս սարսէին.
 Կաշան որսացան եղին ի մեծ զիս վանդակ,
 Ասեն, Առիւծ, քեզ սահման երկիր բովան-
 դակ...
 Զըկամիմ զոլորտն ես երկրի՛ թէ տայքինձ ըզ-
 նցն,
 Զիմ հաշտ բայոցիկն անձկամ, զըստուեր իմ
 մայրոյն.
 Անդ նազեմ եւ պանծամ, անդ մըսընչեմ ան-
 մեղանչ,
 Աստ գայթեալ գեղեւիմ եւ հառաչեմ սըր-
 ատանջ...
 Ալէ, գարձուցեք զիս յիմ բունիկքացական,
 Գարձուցեք ըզպանդուիտ ի սիրելին իւր կա-
 յան.
 Պարձուցեք ըզմիրտս այս ուր հանգըստեանն
 են հընարք,
 Ուր քաղցրիկ պարապմունքն եւ ըզգացմանց
 իւր օճառք...
 Պարձուցեք գարձուցեք ըզմիրտս այս յիւրըն
 տեղի,
 Զի մի չարաչար սորեալ՝ ոչ եւս զետեղի:...

ՃԳ

ԸՆԴԵՐԿԱՐԵԼ

ՊԱՆԴԽՏՈՒԹԵԱՆՍ

Ո՞չ այս ուրբան ժամանակք անցին զինեւ ու ես
կամ դեռ.

Աւուրք ամիսք հետ ըղչետ որպէս հոսանք ա-
լյեւու.

Մշնեալք ի ծոցը ծածուկս ամանակին ծոր-
ծորոյ՝

Զերարելով խըսնելով կուտին ի դաշտս ապառ-
նոյ.

Արձանացեալ ի միջին իրը անդըլորդ ապա-
ռաժ.

Թէաէտ անդուլ ալէկոծ եւ կամ ներկայ միշտ
անշարժ.

Եւ երբ յիշեմ թէ իմ եղս յայնկոյս ալեացն
է որ գան,

Թըւին հոսանքս անըսպառք, ժամին յետին՝ միշտ
բացական.

Մերթ կասկածեմ կառչիլ կալ յալիս ժամուց
իսպալիկ,

Մերթ ջըրատար լինել յետս յիմ հայրենեացն
հեռաձիգ.

Երթալ խըրիլ իրեւ ոստ մ'ի սարատափ ան-
տաւէ.

Զոր հողմն եհարս, ուղև գըլեաց եւգետի մուայ-
լըս վարէ.

Թըւիմեւ մերթ տեսանել ծանծաղացեալ զա-
մանակ,

Եւ զիս ընդ հուն իւր դիմեալ բոկոտն առ ի-
մըս աղնակ.

Այլ անդ կոշկոռք քարավոք դք զինին նդ ա-
ռաջ խութ եւ խոչ.

Մի մի գըլեալ ըզնոսին՝ ձըդեմ ընդ կրունկն
ես անխոնն.

Այլ մեծադյոնք եւս կանգնին ժայռք դըժպը-
հիք ահարկուք.

Եւ անըստոյգն ամանակ՝ քան ըզբընաւ չարա-
չուք՝

Որպէս պարիսպ անտեղի տալի՛ թիկանց կայ
կանդուն.

Եւ որ անտի եւ անդը ինչ՝ ոչ տեսանէ մահա-
ցուն.

Զուր զայրացեալ աչք՝ պիշ հայիմ ընդ որմն
անթափանց,

Եւ երուանդեան կարօտիմ բըբաց՝ հիրձուլ
զորձ քարանց,

Բանալ գէթ խուն պատաւած, գործել գէթ
փոքր հայելի

Ըզհայրենեաց դիտել դէմս եւ ըզծանօթս անձ
կալի.

Սիրով սըրտի զինել զաջս եւ արձակել սուր
փըքին,

Կըտրել զանհունն ամանակ եւ ըզսահմանս բա-
ցագին,

Խաղալ՝ եւ կալ անխաղաց ի սիրելիսն իմ միայն,
 Առնուլ եւ տալ զոր յոդիս մըթերեալ իդք
 յորդ եւ լայն.
 Եթեր աղաւնեակ հեղաձեմ պարել ի սիրսս եւ
 հանգչել,
 Եւ իթեր արծուի որսալ զայնս ի սիրասուր ի
 մադիչ...
 Ո՛չ, երբ յիշեմ անցաւորս ըղթամանակ եւ ըզ-
 ցաւ,
 Դիւրեալ կակլին կեղե սըրտիս. Համառոտին
 կերպս անբաւ.
 Այլ երբ յուղեալ ու ոչ գիտեմթէ ցերը ձը-
 գին այս վըտանքք,
 Յաւքըմ՝ գըժուիք ձեւանան, եւ ժամանակն՝
 յաւիտեանք.
 Սիրտսն ջեւաեալ եւ պայթէ, հուր եռացեալ
 սըրփաէ դուրս.
 Բոցակիզէ զհասարակ ու ոչ գըտանէ ելի
 գուրս.
 Յանձն իւր գարձեալ ճարակի, զննքըն խամրէ
 եւ խարէ,
 Իրեւ հրաձայթ լեռնորկոր գամմիլսս, միշտ
 խաւարէ.
 Բոց բարձրաձալկ օդակոծ կիզուլզերկինսիսկ
 ինիզախ
 Մածեալ ի ծուխ սեաւ սըդոյս՝ հեղմուլ լինի
 յիս գաղախ...
 Զար է զըրկումն. իսկ զըրկել յամենայնէ քա-
 նին.
 Եւ չից մըուրկի բնաւէն՝ երբ չունի միրտ մ'
 ինձ ըմբոն.

Իցէ՞ն սահմանք հեռագոյնք քան սերտ սըրտից
 զատչելոց.
 Ամայեգոյն իցէ՞ վայր քան զայն՝ ուրչիք սիրոց
 ծոց.
 Իցէ՞ աղքատ քան ըզնա՝ որ չունիցի սիրտ ըն-
 կեր՝
 Յոր հեղուցու զըլըրտմութիւն, բաժանեսցի
 զիկնդ եւ սէր.
 Իցէ՞ն ըզգիայք գըժնեգոյնք քան ըզտենչեց
 հրամանուած,
 Ուրք անժամանք յըղձալին՝ զանձամք պատին
 դարձ ի դարձ.
 Իցէ՞ երկար ժամանակ՝ քան ումկարծէլն հա-
 մառօտ,
 Մինչեւ ամիսք անցանեն եւնա մընայդեռ կա-
 րօտ:
 Ոչ սահմանք, ոչ ժամանակք, ոչ չըքութիւն է
 հարուած,
 Պանդըխափ վէր անբոյժ՝ ոչ գըտանել սիրտ
 համազգած.
 Պանդըխտագոյն է այնքան՝ որքան չունի այլ
 կարօտ,
 Ուրքան դիւրիչ հեթեթանք կան նըմին առ ձե-
 ռըն կամ մօտ.
 Ուրքան յաճախ ըզբօսանք եւ բազմախուռն
 հրապարակ,
 Ուրքան հանդէսք բազմափայլք եւ հրճուանաց
 երեւակ.
 Զամենքումբ նա 'կն արկեալ' ոչ գըտանէ հա-
 ճոյ ինչ,

Կարօտակէղ արտասուօք լուծանէ զբնաւն ի
 յոչինչ.
 Եւ ինքն յինքեան թաւալի յամոյութեան
 անեղեր.
 Ամենուրեքշուրջ զեւրեւանարշալցս խորդէ-
 շեր.
 Եւ իբր հողմն իմն եզեմանց անմարդաձայն բե-
 ռեռին
 Հընչէ սարսուռ սառնորակ եւ արձագանդք ոչ
 կրկնին...
 Ահաւորը լըուրութիւն, սակայն չիցէ եւ ինձ ձահ,
 Որ այսքան հուր հառաշեալ եւ ոչ ուստեք լը-
 սեմ՝ ահ.
 Ըզմէ հեղոււլ ի քարտ ցուրտ՝ ըզմէրաջերմն
 հիւթ սըրտին.
 Թէ չերագէ ժամանակըն սահմանեալ պան-
 դընտիս.
 Ա՛հ, առիմէդրիչ մաշեմ եւ սիրտ հաշեմ ի բո-
 զոք,
 Թէ յետ այսքան աղետին՝ չըմատուցաւ ունկն
 ողոք.
 Ոչ լաւ իցէ կալ լըուել մընչել անձայնըս յո-
 դուղ,
 Ամիսիւլ յիս ինքն ըզմուր եւ ըզմաճանչքըս
 դողդող,
 Լինել աղեւոր մի փակեալ՝ որ յար յինքեան
 դըդըչէ
 Ի ծորելցն արտասուաց՝ ոյց մուտ եւ ել յայտ
 ոչ է...
 Խընք իշէք արտասուք բըկեալք յոգւյս ան-
 դընդոց՝

Մինչեւ բացցի հուն աղբերսի ծարաւիս հոսել
 ծոց...
 Եւ դու լըուեան յսուհետեւ սիրտ իմպանդուխտ
 վըշտահար.
 Թէ լալ կամիս լաց լըուիկ եւ բարձրագոյժ մի
 ողբար.
 Կան կան բազում այլ պանդուխտք յերկրի
 որ վայր է դոցին,
 Գուցէ զըրկեալք եւ ցաւածք քան ըզմէղ
 չարք եւս գըտցին:
 Թէ ոչ այսքան անըստոյգն էր թանձր, յոյս
 այսքան նըրեին,
 Մահկանացուաց վիճակ՝ ջան իմն էր անվարձ
 գըլխովին:
 Համբերութիւն՝ գեղ կենացս այս՝ է եւ գին
 ապաւնոյն.
 Սովաւ միսյս կարծին վիշտք եւ մերձենան,
 հիշտք միւսոյն:
 Երջանկութիւն չիք ուրեք, ու ոչ լիութիւն
 իսկ սըրտի.
 Վայրկեան՝ յոր յեղը հասանէ՝ մեծ իմն է նա
 պանդըխտի.
 Այլ որ ըզմէտ նորին պահ՝ խուն մի նըւազ է
 յարդի,
 Ապա որք մի՝ ստ միոջէք՝ նըւազագոյնք ըստ
 կարգի.
 Եւ յետ փոքու մնուանայ զկիրս զոր երբեմըն
 կըրեաց,
 Եւ մոռացմամբն իսկ չըզգայ զվայելս՝ զառիթն
 ըլշանաց:

ԶԵ՞ն արդարեւ անդ դառինք, այլ չեք եւ
 համն անուշակ.
 Թէ եւ քաղցունք որ զիւրեաւ, այլ ոչ վառեն
 հեշտ ճաշակ.
 Սափոր սըրախ ոչ լրցցի երբեք յերկրի ան-
 ապակ,
 Հարկէ գառին կըրել քաղցր, եւ քաղցունել
 գառնունակ:
 Ըգգն իցէ որ զանցեալ վըտանդն յիշէ ի թա-
 րով,
 Եւ ի հասեալ իսկ հըրձուանս՝ որսրէ զմիրտն
 յերերով.
 Որ ի վըտանդըս ներկայս՝ յիշելով զելս ապա-
 գայ,
 Կանխէ զհըրձուանըս հեռիս, արդահատէ
 զիշայ կայ:
 Ո՛չ, ոչ երբեք սիրին այնպէս սիրելիք՝ որսկէս
 անդ՝
 Ուր նըկարէ զըէմա նոցուն նըստեալ ի սուդ
 պարաւանդ.
 Ո՛չ երբեք այնպէս հեղիկ շարժին դիմակք
 ընտվաւ՝
 Զինչ թափառին ի նըժդեհ միտոըն լըսինք
 աեսակաւ.
 ԶԵ՞ն այնպէս ջերմմըտերիմք՝ իբրյանջատման
 ու ի դարձին,
 Այլ ջերմագոյն եւս ծըփին սիրտք հեռա-
 ցեալք եւս մեկին.
 Իբր երկուստեք ամեարձեալք ծովածոցի դէտ
 լապտերք

Ճառագայթեալք բոց առ բոց ընդ կապուտակ
 դաշտն յերեւք...
 Ծով մէծածոց տարածեալ անջատէ զիմ մի-
 րելիս.
 Ոչ տեսանիմես ըզդէմն, այլ ըզդամ սիրտս
 հըրալիս.
 Յերկուցն ափանց՝ յալիս անդըր գաշնակեմք
 զորիս մեր,
 Անտես ու անխօս ընթանայ պատգամառք ի
 մէջ սէր.
 Եւ սէրն այն լուռ, անըզբօս, անխառն եւ
 սուրբ եւս թըրէ,
 Քան մինչ ի նոյն իսկ ափօւնս կէնակիցէպս
 առ երի:...
 Զինչ այս հոսանք հիահրաշք ժամանակի ան-
 ջըպակտ.
 Յորց եզէրս երթամք մէք անտեսք՝ այլ ոչ եւ
 անդէտ.
 Առ նոյն սահման դէմ եղեալ երկաքանչեւր
 յար իսալամք
 Զի յանձկանալ հոսանացն՝ հանդիպեսցուք
 միւս անդամ.
 Կոյր կարապետ՝ այլ անվրէալ՝ հաւատք հորդեն
 մէջ ուղի,
 Լզյոյս բարձեալ ցուտ՝ գընամք առ սէր որ
 ոչ զարտուղի.
 Որչափ յամեմքս՝ հաշուի նա զժամանակին
 տոկոսիս
 Հատուցանել կըրկին քաղցըր զանջատեալ
 սիրելիս:...

Արդ իւ եւիք սիրտ պանդուխտ, իցես պակաս
քան ըզբոյս.
Թէ սիրես դու զարժանի՛ չէ նա նըզգայ քո
սիրոյս.
Բայց զի դու մէն կաս միակ՝ եւ սիրելիքդ
համապարօ.
Այլ եւ ըզմի նոքա, դու վայելէս սէր բազմա-
շար.
Ժուժեա սիրով, եւ յուշքեղ, սէր անցաւ ոչ
ոշնանի.
Թէ ըզգայ սիրտ զիւր թերին՝ նա ոչ երբեք
լընանի.
Համբեր, սիրտ, պահ մի, եւ յուշ՝ զի ես
պանդուխտ եւ երկնից,
Եւ երկնաւորն յիշատակ՝ բուժէ զերկրի բնաւ
թախիծ:

Սաւառնաթեւ սուրհանդակ՝ յարտ ու ի դաշտ
ու ադարակ,
Մակաւասար փարեալ յալիս գետոյս եւ ի
մարդ,
Ո՛չ, քանի՞ բիւրք են դալարեաց զոր գիրկք
քո գըգուեն,
Քանի՞ ծըզկեք կըքեալք ընդքեւ ու ի նոյն վեր
յառնեն.
Դիմակ դաշտիս ծաղկաձեմեալ գարնան ի փը-
թիթ՝
Երբթեալ շարժի նազով նըման այտից հեզ
ժըպիտ.
Կանաչ հուլից կռածշյք գանդուր գանդուր
զիրարեալ
Եւ զուգաշարք ըզէետ հողմոյդ ձըկտին կաց
ու քայլ.
Խոպան խայտան ի խաղաղիկ խաղիմ՝ որով
կեան,
Եւ նըւաղեալ աշացս հրապոյր կանդնին եւ
դարան.
Մինչ բացականս կւ մոռացեալ քան ծիլ մ'ի
բացի մոռաց անձնան մէջ մոդի ու մէջ
Զուրուր յայնցանէն կամ՝ համախումբ ընդ
որըս կացի...

Տունկ տարախել տատանիցիմ անջատ բայց
թեագ՝

Եւ ոչ սստք զոստ, ոչ հովանիս գըտցէ զհո-
վանեակ....

Հողմ՝ որա երթած սատառաթեւ ընդ խաղ եւ
մարմանդ,

Խաղա գընա՛ եւ յերջանիկն յանոցն ի վայր
անդ՝

Ուր սիրելիքն են... սիրելիք, իւ վայրը
զուարթ գործին,

Ու առանց նոցա մերկ անապատ է դրախտ
ծաղկածին:...

Ասանոցա եթէ բաւեմ՝ հուրք են ի սըրտիս.

Ապ' եթէ ոչ անկիր ի ներքս եւ զովացմ զիս:

ԺԵ

ԽԵՓՈՐ ՄԻ ՈՍՏՐԵՒ

Տուն եւ պատեան կորուսելց բընակել:
Դիակասուտ հանգոն շիրմաց կափարի,
Ի յեզր ալեաց ումակէտ խեցեակս ընկեցիկ
Ծով' ու հողմոյ լայի զիմ բաղդ խաղալիկ.
Եթարձ զիս ձեռն՝ իմ պէս թափառ պան-
գըխտին.

Ի ծովափանց կենաց՝ բարձցէ զնա երկն.
Այն որ գիտէ թէ պատենիս խեղեփն մւր,
Ո՛չ, ոչ թողցէ զքեղ աստանօր թաքթա-
քուր:

ԺԶ

ՅԱՌԵԻԾՆ ՎԱԴԵՐԼՈՒ

Պանդուխտ, յահեղ խազմիցս ի դաշտ զի՞
լնդըես.

Բեկո՞րս զինուց ու ազանց, փառաց սը-
դատես.

Գըլուխիք գոռից սպառազինաց նընջէն նդ-
քեւ.

Ուր յաւիտեան ոչ կանգնեսցին առ արեւ.

Պերճանդամէ յայդուն ի յաղթ գիմեալք
աստ

Ընդդիմամարտք բեկան զինչ մայրք դիտա-
պաստ.

Մինչ համախումբ իրիտասարդ Եւրոպայ
Զարանց արւոյն լըւծանէր վրէժ անոպայ.

Այն որ սփռէր տիեզերաց արհաւիրս՝

Աստ ծանեաւ զոյս մարդոյ եւ ձիգն առա-
ւիրս:

Եանց եւ նա, անցին յաղթեալ եւ յաղթողւ...

Ում կայ գէտակն արձանն՝ առիւծս այս
կոթող:

Առեւծ, գոչեա զունայնութիւն մարդոյս
հէտ,

Ես ցող մ'յարիւնկս հեղեալ փախչիմ սըր-
տաբէկ:

ԺԷ

Ի ՄՇՏԱՋՄԵՌՆ ԳԼՈՒԽ
ՍՊԵԼԿԵԱՅ ԼԵՐԻՆ

Քընար լարեմ ի սարսուտ սար սառամանեացս ի Սպէլկէն ։
Մուսայք, մի' զարհուրիք, լըռել երբէք՝
ձեզ մեղք են.
Օրէնք ասօրէնք զիս կաշկանդեցին ի ձեանց
գահ.
Յորում ձընութն մեղձաւոր, եւ հեռագոյն՝
գող եւ ահ.
Օդք եւ գետին համաձուլեալ յոդէպակոյց
եղէման
Յաւերժական կանգնեն կոպար մըտից ըքբնալ ըընութեան...
Ո՛հ, ըընութիւն, ահ, հայրէնիք, ի մոռացօնս եք դուք աստ,
Յանդուգն իսկ յոյս՝ չխեէ խըզել ըզմաղձապատս առագաստ.
Յեղանակք արփայինք ոչ հոլովին աստ դանան,
Զըմութն ծեր ու անմեռ նըստի յամառ ի
պաղ գերեզման.

1 Արլւկէն կամ Սըմուկա լեռան բարձր սահմանահատ ընդ Հելուետիա եւ ընդ իտալիա Աւստրիա:

Վազէ արտօսր յաջ՝ ոյց ոչ ինչ բաց ի բըքոց
երեւին,
Եւ յերկիր անկեալ, աւաղ, եւ հուր կայ-
լակքն իմ սառին.
Զուր՝ բիրք զինեալք ի վուզմայն զաղա-
տութեանըն սահման,
Եւ չըզօրեն քըսան քայլ. ձիւն հուպ, ձիւն
շուրջ, ձիւն ամենայն:
Եւ զի՞նչ յայսքան արհաւերս արկ զիս հեռէ յիմ
բարեաց. —
Մուացութիւն մից գըծի¹ զոր բանութիւն
պահանջեաց.
Ո՛վ նախանձ նախանձ, զաղատն երկիր գու-
մեզ բանտ կարգես,
Եւ անպատկառ ի բըքադէզ լերանց իսկ ծայր՝
լար սըփես.
Ուր չիք զոպա նըկուն, ուր ոչ սուրակն իսկ
անդի՝ յուզէ դիս,
Դու զուզեւոր տարաշխարհիկ կապես քան
կապս յերկաթիս.
Գէթ թէ փոքու իւլիք իսոնարհ կանգնեալ էր
տուն քո ադահ,
ի ձեզ հովտի կամ ի սաորոտ իսկ հըսկայիս
ձիւնագահ,
Զուրկս յընկերաց՝ ըսկոփէի արդեօք տես-
լեամբ բընութեան,
Եւ ոչ զիայտառ կեանս յօրհասին մատնէի
հուպ ի սահման:

1 Խամա զանցագիրն:

Ում ես մեղայ, զի՞ գործեցի չար, ընդէ՛ր
բանտս ահաւոր.
Հայրենեաց հառաջելով հերձաւ հագագն իմ
բոլոր,
Ընդ սառն եւ քար բայի ՚նձ շաւիլ ու ՚նդ
բընութիւն ահաբեկ,
Եւ գուք մարդիկ արմարդիք գուք զեմ հայ-
րենին ինձ փակէ՞ք: ...
Ա՛հ, անէծք ցուրտք քան ըզառոյցս առցեն...
զ՞ո՞ զի՞մ եղբարս.
Քաւ ինձ ըզմարդ անիծանել, անիծեալ կիբք
չարաբարս,
Որ սպարդեալ յաստուածալայր սիրտ մարդ-
կութեան եդին բյն,
Քան ըզմայս եւ վագերս յարդարեալ զայն
խլստագոյն:
ՈՎ արութիւն գու զօրաւիգըն բոլորից
ուղղութեանց,
Կարկառ առ սիրտ զաջդ աննըկուն, զի՞ մի
պաղի յեղեմանց.
Բաղրում սիրով վառեալ է սա եւ քաղցր
յուշով հայրենի,
Ա՛հ, մի՞ գըձձեալ եւ թերթաթակը չեց' ի
ցուրտս այս սահմանի:

Ճ.Ը

Ի Դ Ա.Ր Ա.Փ Ն

ԱԿԱՆՑ Հ ՈՒՆՈՍ ԳԵՏՈՑ

Ի մարդկանէ զըղուեալ՝ կամ առ քեզ բնու-
թիւն, ապաստան,
Ընդ գիւր եւ գար բլբրակիս նըստեալ անոք
բացական.
Աչք բաժանեալ յընդհանուր՝ իընդիւմ սըր-
տիս մընիթար.
Չատ սա ՚նձուկ կըրեաց, ոհ, իսիթամ՝ պայթի
չարաշար: ...
Յանկայր վայրէ չերկընչիս, Ոգի՛, ուր գու-
անդ պարտէկ.
Համա՛ առ ըզմաց քո յերկնէ, Եկ, վազեա՛ ՚նդ
վախս բարձրագէզ,
Կաց թիկնապահ, անլըկանդ վահանդ սըրտիս
հովանի,
Եւ յերիւրեա զձայն ովբոցս յարձակ ցաւոց
զընտանի:
Լուրջ հրաման գրաւ ինձ եգեալ զօգուտ իմոց
սիրելեաց՝
Ի բիւրալան յիմ վայրէն յարեւմըտից ծագ
վարեաց.
Եւ մինչ ժըպտեալ յամբըն բաղդ՝ բանայր
ըզհետս հայրենեաց՝

Եւ ես սիրո լայնէի սիրակարօս ընտանեաց,
 Եւ վերացեալ իբր հեղեղ յորդեալ Հռենուս
 փրփրավորս՝
 Գրլել գրլրել կարծէի ՚նդ ոտիւք զովլոյն
 իսկ զաշխարհս,
 Եւ գեղեցկին Հելուեաեայ տըւեալ ողջոյն
 համուօս՝
 Զիմ եւ զպոգունց փութայի լընուլ զերկայ-
 նըն կարօս,
 Ու այն ինչ զահեղն ըստելիւկ թողեալ սահ-
 ման ի թիկանց՝
 Զիտալականն առնուի հով ջերմագոլ գետա-
 փանց,
 Եհէ՛, կարծեալն այն կոսպար պանդընտու-
 թեանն լեառըն ժաման՝
 Երջանկութեանս ինքնին, ո՞չ, եղեւ նա ՚րձան
 ադամանդ...
 Ոչ նա, զի ծնունդ է բնութեան, թէպէտ եւ
 ցուրտ եւ խոչոր,
 Ա, յլ իլծբիծ մարդատեաց իրաւանց եդ զայն
 խոժոռ.
 Ի մէջ սառին՝ սառնագոյն պատգամ ըլզիրա
 իմ ելոյծ,
 Սեւացաւ ինձ աշխարհս, եւ բազդ ըզդէմս
 իւր կափոյց...
 Դարձուցի զաչս ի մարդոյ, եւ անկաւ յիս
 յուշ սիրելեաց.
 Եւ խոյս առեալ ի շնուի դիմում լերանց եւ
 ալեաց...
 Արդ ի բարձու գահուանդիս կառշիմ կոթող կեն-
 դանի

Զըդէալ աչս յուսահատ ըզբընութեամբ
 վայրենի.
 Զիւնագագաթն ուր լերինք աստի ու անտի
 վերամբարձ
 Յուս քարակոյտ կըրեն պտրս ոստահապալ
 եղեւնեաց.
 Լեառնահովիտք տագնապեալք ձըմեռնա-
 տանջ հիւսիսեաւ՝
 Պօլին ըզնուն դալարիս ընդ եղեւմնուտ հո-
 վանեաւ.
 Հօնն յամրաձեմ թափառիկ ինդրէ զյետինն
 անդ ձարակ,
 Մինչեւ պատեալ համօրէն ի համագոյնն
 ըսպիտակ.
 Տըւարածիկն ի բացեայ նըստի աներդ ու
 անսըրինք
 Վարկպարզի ակնարկեալ. եւ արձագանգք
 կան ըրունք.
 Հաղիւ ծաղիկ մի յայտի իբր աշնայնոյն վեր-
 ջապահ,
 Սակայն եւ նա ոչ տեսցէ զարշալուսոյն վա-
 զուի պահ.
 Մէկնեալ երթեալ է յովտէս սիւդ հարաւոյ
 սըրտաւէտ,
 Եւ գուսանէն օդայինք ըըւեն դընան զիւր
 ըզհետ.
 Կողէքը ամայիք ցըրտասարսուռ ձարձատին՝
 Մոյարերամ հաւուց լեալ պատուանդանիկ
 ինչ յետին.
 Սեւատարած լոկ ագռաւ բառնայ կառաչ
 տիրարար,

Օրհասսական բընութեան մոհահրաւէր փո-
 ղահար .
 Արեւ գանդաղ երեւեալ ընդ ծագ լէրին
 բալսդէմ .
 Զափէ զշըրջանն համառօտ թանդուղելով
 տրտմաննմ .
 Եւ ամպք յաճախ յաչալկոտք՝ հառագայ-
 թիցն արկեալ ցանց
 Նըշաւակեն մերկութեամբ ըզճակատ հօրըն
 հրապաննձ :
 Տեսեալ ըլստուերմն ցըրախն հաւն ընտանի
 անպատկառ .
 Ի դիտէն ձայն ածէ սուր, նըշան բըքսյ ամպա-
 վար :
 Իսկ ես մեկնակ նըստիմ դէտ մահաստրուու-
 թընութեան ,
 Եւ ցուրտ նորին ձալկակոծ ազդի յիրանս
 իմ համայն .
 Ու ահա գալարք եւ ոսինք կապուաք ծառոց
 հոլմհալած՝
 Վայր մի զոտիւքըս քերեալ՝ երթան ի սոր
 միգամած .
 Տերեւ մ' արուգ եւ անպէտ, այլ սիրտս ի
 նա գորովի .
 Ճակատս յարմունկըն պըշնում՝ մինչեւ ան-
 հետ չերեւի .
 Ու ոչ անարտօսր՝ արկեալ զաքս այլուր՝ խըն-
 դրեմ ինչ ըզքօս ,
 Եւ ըսփոփանս ինձ միակ հառաչաձայնս է
 չունոսու . . .

Զի՞ ողբաս . գետ, զանջատեալ առուակքո՛ ար-
 դէն անցարիթի՛
 Հանդոյնս աչսց բըլքականց պազս եւ ճապակս
 ու անխըլլիրա .
 Մինչ ինքդ յերկուց լեառնաստր դահից կըտ-
 րեալ հուն ոլըլտոր՝
 Վախէ ի վախ վազես դաս գըլիս յանդունդս
 ահաւոր .
 Սիրտ ի թունդ շունչ ի բերան՝ ես կըռուեալ
 յեզըր վախին՝
 Ի վիճն հայիմ կարկածուն՝ ուր ծուրքդ եռան
 եւ պուլին ,
 Մերթ ընդ պարեխըս բախեալ եւ փրփրա-
 ցեալ անհահանջ ,
 Որպէս վլշապ մ' անարդիլ սողալ զեռաւքա-
 չալանջ ,
 Մերթ տարածին ի ծըմակս եւ անկանին ի
 ծործորս ,
 Մերթ ի խոխոմս անձկացեալ մինչեւ մի վազ
 առ հաւորս ,
 Մերթ լոյնալիր՝ լուծ առեալ բազմակամար
 կամըրջաց ,
 Կաւուց զոլով ճանապարհ, եւ լիր ամուր
 քաղաքաց :
 Այլ յետ բնաւին՝ զի՞ լինիս, յաղթեալ ժայ-
 ուից եւ լէրանց
 Ադարակի սպաս հարեալ ու առիթ շնից
 մեծագանձ ,
 Հազար փարսսախ քարշելով ըզմըկանունս
 Ժիր եւ շունջ ,

Ջեւեալ սահմանս աշխարհաց եւ ժամանեալ
յերկրի ունջ,
Ո՛չ, ի ծովն որկրաժէտ անկեալ թափիս
հիքաբար,
Եւ քաղցր ալեակը ի դառինս յուղեալ վատ-
նին վայրապար:
Այս բաղդ Հռենու, զոյր գիտեմ ի մէջ կըր-
ճիցս որորան,
Ու աչօք մըտացս որոնեմ ըզհուսկ զանդարձ
ծածկարան:...
Ո.յլ, ո՛չ, իմաստ աչաւոր՝ զոր ազդես՝ գե՛տ յա-
րավար,
Զիցըն ընթացք սահանաց՝ իմոց կենացըս
տիպար.
Յետ ընդ կըրից այսքանեաց վարելց զմիրտ
իմ ընդ վախ,
Յետ մըրցելց ՚նդ այնքանեաց տարերց ժայ-
ռից ոդեքախ,
Յետ բիւրս հեզիկ մընչանաց եւ սակաւուց
որոսմանց,
Յորժամ ամացս ալէհոս ազատական բացցի
անց,
Յետ բազմակերպ ընթացիցս ինձ ի՞նչ ելցէ
յանդիման...
Ա՛չ, զարհուրիմ, Ոդի՛, Էրթ կափո ինձ զայդ
գերեզման:...
Ա.յլ բուռն է մահ. ո՛չ, ազդեա դու 'րեմն
ըզհուսկ բան սըրտիս,
Ու ածեալ ըզլէմն ի վերայ՝ նիստ անդ պահակ
Պանդըխախս:...

Հ Ո Ւ Ս Կ Բ Ա.Ն

Ա.Ո. ՈԳԻՆՆ ՆՈՒՍԳԱՀԱՄԱՆ

Զի՞ քեղ՝ բիժ տարաժամ՝ զարեգակամբըս վա-
րակ,
Զամէն ծածկել ըզչռքնաղն ինձ եւ սիրուն
երեւակ:...
Զի՞նչ այդ գուպարը եւ ամպրոպք, եւ բա-
ցական խոր հաընտիւն.
Եւ հիմ հընոցս հըրդեհեալ, եւ սառնացեալ
յիս աւիւն:...
Ոգի՛ նուագաց իմոց, ուր ես մայր իսանդից
գեղեցիկ.
Քընամը, լուծար լըռութեամբ... սիրտ իմ, ո՞ւ
եւս ազգեցիկ.
Ոչ եւս նուագք, ոչ եւս սիրտ, եւ ոչ եւս
ես՝ որ էիս:...
Ո՛չ, վախերուք ժամանակք, եւ յաւիտեանք
կըլցէն զիս:
Ո.յլ դու վայրիկ մի եւս, ո՛վ Ոդի՛ հոդւցս
տրամավար,
Ի տղայ տիոցս ինձ համհարզ եւ հոմանեակ
սըրտալար.
Ոդի՛, զոր գեռ եւս ըզդամ՝ անդէտ էիդ եւ
անուան,
Հուսկ թերեւս այս քեղ հրաւէր եւ հուսկ
հաւաչ երգահան.

Լըսե՞ս... հընչէ ի սըրախս հուսկ ժամ կայ-
 տառ կիթառին,
 Եւ բանք բազումք հեղձուցիկք յանլայծ լուռ-
 թիւնս ըսպառին:...
 Եղեւ որ յիմն էր, ահա թրթառյ հուսկ երգ,
 վերջին վանդ.
 Եւ զի՞նչ ինձ յետ այնորիկ. — անկըլինե-
 լի՞ն արձագանգ: —
 Արդ Եկ սրտիս կենակից, որ լըծակցեալ զիդ
 առ բան՝
 Զյոլով թափունս յիմ՝ հաներ ինձ եւ այլոց
 յերեւան.
 Ե՛կ, եւ մարզեա զ' առ ի քէնս առ քեզ
 սլացիկ հուսկ նըւագ,
 Զօր որդեպէս գըգուանօք մօրդ աւանդեմ
 սիրունակ.
 Հերձակըտուր տես զիմ խորս, զերիթամած
 տես զափունս,
 Կարմիր կոհակըըս կառչին եւ հոլանայ հրե-
 զէն հունս:
 Ո՞հ մանկութիւն եւ յցս, ո՞հ կեանք, ո՞հ
 ցընորք եւ աշխարհք,
 Թաւալ ընդ այդ հուն անցէք դուք եւ այլ
 ոչ եւս դառնայք,
 Ցիշտակաց անցելոց մանրեալ դերբուկ
 մեծ զինեւ
 Ըզբացդարդ դիմացգ՝ ո՞լ Ոգի, դիաէ լոկ
 զարեւ.
 Եւ մինչ ընդ մէն մի նշխար սահեալ ցըրտին
 քո ճաճանչք՝

Իր ի լուծեալ ինչ սառանց երթան անդարձք
 ւանհահսնըք,
 Ցատրուշանէ գաղախեալ հնոցիս կորզեալըզ-
 հուսկ շանը,
 Առ քեզ՝ Ոգիգ նուռագահան՝ հատից փայ-
 լակն հոգեռանդ.
 Առ քեզ՝ զոր ետ ներշընչողն հոգւոց՝ զովող
 իմ հոգւոյն.
 Անանջըրպես մըտերիմ եւ խօսակից խորա-
 գյն.
 Եւ են չորիր արդ չորրեակք ամաց քո յիս
 ազգելցյ,
 Ո՞լ գիտակիցդ եւ տեսուչ սրտիս՝ յարփիցն
 հատելցյ.
 Հընգետասանն չեւ լըցեալ իմ ամս՝ եւ դու
 յայտնէիլ,
 Դեռ անծանօթ մուղայից՝ քեւ տածէի բո-
 ցակիր.
 Անհամարձակ դեռ ի բան՝ մընչէի երդս ի
 յոգւոջ
 Բանաստեղծեալ ցայդս անքուն յանաշխար-
 հիկը խըշտուղ...
 Ո՞ւր այն ժամք. ո՞ւր ստեղծուածք կոյս՝
 կուսականիս հասակի,
 Ո՞ւր արշալուրշըն իմ մըտաց ծիրանեծայր
 տեսակի...
 Բա՛ր զինչ վէմ թանձր ի բարձանց թընդեալ
 յանդունդ անյատակ,
 Հաղիւ խորուսա ի հեռուստ դընդընչէ համը
 յիշատակ: —

Յաճել տիոց՝ գան ըզտիս եղեալ յոդի աճեց
 յուն՝
 Գըսի զինեւ եւ յիս իղձ եւ կիրս՝ յ'ոյց չեմ
 զերծ համբուն.
 Առ չեշտ թ՛ առ հարկ, - դու դիտես, - ար-
 կեալ զազատ բան ի լուծ,
 Ու ահա ջեռեալ մըտաց ել դիւր ի հայկեա-
 նըն չափուց.
 Ապ' անպատկառ արուեստին եղեալ գերող
 կամ գերի՝
 Ծանեայ զծածկեալք յիս Ոդի, ըզքնար ինձ
 խաղ արարի.
 Գործեակս ի գերկ՝ ի փաղփից փառաց գաղ-
 թեալ մենախյս,
 ի հեղութիւնս հովանեաց տայի այլոց ու
 ինձ խրախյս.
 Եւ կարդացի սիրտ ի վեր զերձեալ՝ ըզքեզ
 բիւր անդամ,
 Վարդ թէ անվարժ, - երդս արկեալ դասինս
 եւ երդ քաղցրահամ.
 Թէ ազդ ուստեք տայր սըրաիս՝ տայի եւ ես
 մասն ի քեզ,
 Դու գըծէիր յոդւոջս, ես նըկարէի լոկ քար-
 տէզ,
 Մերթ մենաւորն ի ևըցկան յաղօտ ի մուր
 լապտերի,
 Մերթ յանարդել ասպարէզըս ջահալցց
 եթէրի.
 Ի սար լերին ու ի ծործորս, ծոլ' ու դետոց
 ի յափունս՝

Օժանդակեալ խառնեցի քեւ զամանակ՝
 յանձկութիւնս.
 Հառաչեցի հայրենեաց, մըրմընջեցի մըտեր-
 մաց.
 Մոընչեցի խոր եւ ի վեր. - ց՞որ վայր հաս
 ձայն կամ մընայց: ...
 Արդ սիրտ խեթկեալ իբրու գետ յանարդել
 կցոյ սառնասոյզ
 Դանդաշելով յաստիճանս քարավաղից փըր-
 փըսյով,
 Բիւրզաքատակ բլցացեալ պակնու պաղի վե-
 մատառ,
 Ու եւս վարդի վաղէ յիւրըն յարահետ քա-
 ջափառ.
 Կամ իբր առիւծ վկրտւոր ի մուռնըն յետին
 ապաստան՝
 Մոընչել ձըգնի հզըրագոյնս ու ապա լըռել
 յաւետեան: ...
 Այլ զի՞ փոյթ, զի՞ շահ երկրի թ՛ ի կէս կէ-
 նաց հասակի՝
 Եօթնագալարն իմ քընար հարեալընդ սիրտ
 խորտակի.
 Եւ ո՞ր ինձ յոյս յաշխարհէ, ո՞ր վայրազքս
 հեթեթանկ՝
 Թէ սաըրջացեալ ինչ ընդ կրուկ յառիցին
 աչք հետահանկ,
 Ի զուր ձըգնի ամբառնալ յունայնութիւնս
 յիշատակ,
 Տաշեալ զայերս եւ զալիս՝ գըծել արձան ա-
 նէակ,

Եւ աւանդել յարագնաց ժամանակին ի հապուռ՝
Որում մախանք եւ մոռացք կան դիմամարտաք
յաղթակուռ։
Փոքը մի եւս, փոքը մի, եւ ո՞ւր իցես դու
երկիր,
Կամ ցո՞ր հասցեն վայր՝ երադ համբաւուդ
թեւք չըրջածիր։
Եւ գրցէ՞սք պարապ՝ ցող մի ձօնել մեզ կամ
ծաղիկ։։։։
Որ կենդանեաւ մեռանի՝ հիմ չողբայ զմահ
իւր հեղիկ։
Ո՞չ, զե՞ չըքնաղ ինձ լալիք՝ որ զապագայն
իւր ելաց։
Զի՞ պանչելի այն յուղարկ՝ որ զիւր դադաղն
ինքն եբարձ։
Պեղեաց ըզդուքն եւ չափեաց, եդ տարա-
ծեաց անդր ըզախս,
Թափեաց ըզնոր առ հընով՝ ըզեկնդ եւ
սուգըս սնոտիս։
Զի՞ սըրտառուչ՝ յոյս մ'ի սիրտ, ցող մի յաչք,
ձայն մ'ի շըրթունս,
Արհամարհեալ զառերկրաւո՛ յածել յա-
նանց ծավափունս։
Եւ նըկատել զգեղածինս դարնան՝ թափեալս
գարնանի,
Զոլորտացեալըն թռչուն հարեալ ի կէս թըռ-
չանի։
Ըլշարուցիչ բանակաց եւ վառիչ փող՝ կոխան
բեկ,

Եւ ըզկոփիչ կըռուարար՝ լեալ խալալիկ հող-
մց հէդ։
Հայել ընդ համբ ընդ հոմեր, ընդ նիրհեցեա-
լըն նարեկ։
Զամենայն տիս եւ զարուեստ՝ դիտել յաղդէ
յազդ նորեկ։
Զամենայնի դադարել որ աստ՝ լեզրւ եւ
համեար,
Զառհասարակն անկանել եւ ըզպարիստ եւ
տաճար։
Ըզքարդաւաճ դարուց հետ՝ երիտասարդս
եկեալ դարս,
Եւ յաջորդեալս իրերաց՝ ըզչետամուտս եւ
ըզփառս։
Դիմել ըզժամ ծագելոյ հանուցը եւ զմուռն
այն անդարձ,
Եւ պարառեալ ըզբնաւիմբ՝ զունայնութիւն
սառնամած։ —
Զի՞ հեշտ յայնժամ՝ ամփոփել ըզզուրթն եւ
մասն՝ ի լարէ,
Եւ ասել, Սիրտ, շատ է մեզ, հրաժարեսցուք
ի քնարէ։
Թէ ձայն կենաց էր նուագացս՝ ո՞չ շատ ու-
րեմն երգեցի։
Թէ անկենդանս՝ առիմէ՞ ոչ վազագոյն ըզուեցի։
Թէ ջանացայ զուր՝ ծածկեն թող մոռացնք
զիս համայն։
Այլ թէ ի սիրտ համակիր՝ զարթուցի ձայն
մի յապայն՝
Որ ասիցէ, թէ Եւ նա եկեաց, ելաց եւ եր-
գեաց,

Եամ է. դրեցից զայն ի կեանս իմ դործեալ
 դործ մի բարեաց...
 Արդ օն, Ոգիդ, պընդեա զսիրտ, դայեկօրէն
 լըր դահիձ,
 Եւ զորորանս իմ քընար՝ փոխեա յանիուլ
 ինձ մահիձ.
 Լուծեալ լըքեալ յաշխուժից դընի անդ սան
 քո սիրուն,
 Լուծեալ լըքեալ ընդ լարից եւ խայծեալ
 խանդին եռանդուն.
 Լոյժ յաղէքեկ ձակատուս եւ դու՝ զըքքոյս
 ապարօշ՝
 Որ ըզուսոյ եւ զիենաց պարզէր երթեմն ինձ
 ըզդրօշ.
 Արդ զամենայն հուր սըրտիս ի մի հալեալ
 ի համբոյր՝
 Դրոսմ ի քնարիս՝ աւանդեմ՝ քեզ ով հո-
 գույս մայր եւ քյոր.
 Ա՛ռ, եւ կընքեա ի տրոթեալ դիմիս մատամքըդ
 մարզիկ,
 Եւ Երթի բաց, վերացիր յինէն Ոգիդ երդե-
 ցիկ.
 Դալար լարիւք մանկութեանս կապեալ զդոր-
 ծիս ընդ քո ուսւ՝
 Ափ ըզդիմօք՝ նազէլիդ Ոգի, Երթ լալուլ տուր
 խոյս...
 Այլ մւր քարչեալ զիմ աղիս՝ ի գեղեւեալ
 թեւս ի սլաց
 Մէկնիս՝ հոգւյս հոմանիւժ հատոր՝ համակ
 լուռ ի լաց...

Ե'կ Ե'կ Ոգիդ... Ո՛չ մի՛, մի՛ դառնար
 յետս առ իս,
 Զի դու անմահ, տակաւին ես որս մահու եմ
 յերկրիս.
 Ծնդզ զիս եւ Երթ հեռացիր. այլ մի՛ աչօք,
 մի՛ սըրտիւ.
 Երթ յով եւ սէտք, այլ հայեաց հեռուստ
 գըթով ցայդ եւ տիւ.
 Իբրեւ ըզմայր նուազէլոյն ծարաւատանջ ընդ
 ծառով
 Յանմարդաձայն անջըրդւոջ մենիկ ընդ մահ
 մըրցէլով,
 Մի քայլ գայթոս հեռանայր, երկուս գը-
 թոս մերձէնայր.
 Դիտել թէ ոչ զորդւոյն մահ, ընտրութիւն
 ծանր առ Ագար.
 Կամ ըզնոյն ինքն ահաւոր անդրանկածախն
 այն ոգի՝
 Որ հարկանէր՝ եւ դառնայր յոր հարն՝ հայեր
 կաթոգի.
 Վակժոյժ վրիժուց արբանեակ, սակայն հրեշ-
 տակ հոգեսէր՝
 Լայր ըզմանիւեալն յախերկան, ցամնոյր ընդ
 ծնոլս աննըւէր,
 Եւ ի ցայտել ձապալեաց ծիրանի նդ սեամ
 մահամուտ,
 Մինչ ի դրանդիս Ոլիւմբեայ սրակէր զարտօսր
 յորդագութ...
 Զայս ձեւ թողէալ զիս, եւ Երթ նուագահան
 չունչ հեղապար՝

Ընդ առ ի մէջ յաւիտեանց պէղեալ կե-
 նացս հետ նիհար .
 Երթ հանդուցէ ի հանդոյց ընդ մէն ամացս
 իջեւան՝
 Մինչ ի ծըմակ ակնաղբեր հետախաղաղըս
 ծագման,
 Ողջունելով մի առ մի զոր հեղեղացն յիշա-
 տակ՝
 Առ ի սրբակս կորղեալ արկ յանդառնալին
 ամանակ .
 Պատուարք թանձունք ոչ ներեն ինձ զան-
 ցեալս իսկ դիտել զիս,
 Դու անարգել դիտակ՝ տես, ժըմտեա, կամ
 լաց թէ կամիս .
 Եւ հուսկ արկեալ աչս ողորմ ի սկզբանէս
 անդ կենաց,
 Առ վերացո ասկա զթեւս, մուտ ի քո բնիկ
 խորանաց .
 Բացավաղեալ փոյթ ընդ փոյթ զօթեվանօք
 բոցաբարդ,
 Խոյս տուր յաստեղցն ախտարաց՝ յորոց
 երկիր ժըմի զըմի .
 Զըւեա գընա վերացիր յամսութիւնս իսկ
 երկնի,
 Ըզմնագոյնն ինձ գիտ զաստղ անշարժ անոստ
 հուանի,
 Գագաթանակէտ աշխարհաց, ցից երկրի, յոյս
 ի ծովու . —
 Յորժամ տարերցն ի դըլորդ ու ի թըմա-
 թոյր տիպ մաչու՝

Գումարին մէդք ի կոհակս, ասպատակէ ծով
 յայերս,
 Եւ վարանի նաւափայտ յընտրել զանգուրծն
 իւր ընդերս,
 Բնդ պատուածս ամպրոստաց թէ աստղ
 յայտնի թափաստիկ՝
 Կամ զարհութեալ կամ անփոյթ՝ աեղի եւ
 նա տայ ըստիկ .
 Մին այն միայն անյողդողդ յերկնագըմէթն ի
 խորշ բուն՝
 Հայի հանուց յերթեւեկս, ուղղէ զմուարս
 յիւրեանց տուն . —
 Անդ յաշտարակն հիւմիսոյ՝ կաց ինձ Ոգիդ՝
 յամբայր դէտ,
 Եւ միցելց էութեանս փափագատենչ դարձի
 կէտ:
 Եւ յորժամ խոնջ տեսութիւնս յերկրայա-
 ծիկ վասակոց,
 Կամ յընդերկար դերերման յերկնատումար
 ի նոյն ծոց,
 Ասող յաստեղէ նդ եօթնափայլ Այլին
 վաղեալ ընդ քեղի՝
 Ի քո խորանդ ոսակցէ, անդ ցոյց զանդոյրն
 իմ տեղի .
 Եւ երբ համայն լըուեն ձայնք ի սիրտ, չառնու-
 սա՝ զդ ուստեք,
 Ի քեզ յայնժամ եւ քեւ յիս՝ քաղցր եցէ
 գալ ինձ երբեք,
 Եւ զէւաւորս անջըրպետ հակիրճ կտրեալ
 յաչս անձուկ՝

Զերկնի սփոփանս ազգեա դու յիս, ես զեր-
 կրիս քեզ տալտուկ,
 Որ դեռ յոլովս ըսպանսց սըրտիս ազմուկ,
 վերս ուժդդին,
 Գէթ ակն ի քեզ՝ սփոփեցայց, ո՞ւ դրաւա-
 կանդ իմ անդին...
 Մինչեւ, — ո՞չ, խոհք խելառք, ո՞ւ յուսոյ
 պատրամիք կամ թեթուք,
 Բզմբաւ գալն իսկ ամօթ, թող թէ ասել
 յեղյեղուկ. —
 Թէ զօրութիւն իմն յանկարծ եւ առ յինէն
 գաղտպահէսս
 Նորացուսցէ զմանկութիւնս յամենահնար
 ինչ արուեսս,
 Եւ զսիրտ ցընցեալ ի մոխրոյ յիշտակաց եւ
 տարեաց՝
 Յարուցանել բաւիցէ ի խայծ անփորձ ինչ
 բարեաց,
 Եւ զըսպաւեալս պատրոյդ բոցացուսցէ
 խարտեաշ հուր,
 Եւ ընդ խանդարն իւր ընդ հուն դարձի
 աւիւն նոր մաքուր,
 Յայնժամ, — ասել իսկ զի՞նչ պէտք, — դարձի՛ր
 Ոդիդ անմուաց,
 Եւ միւսանդամ փարեցայց ըլբարբդ ինձ
 նոր նըւագաց.
 Եւ յարեւմուալս տիոց, — թէ ցայն վայր
 կեանքս յերկարին, —
 Հրահանգեցից տակաւ զիմ ալիս առ առւնըն
 խորին

Կարկառելով պալպաջուն ճակատ յանդուն-
 դըս մոհու
 Հետազօտել ընդ հողով զանմահութեան վե-
 րաբկու:...
 Այլ, ոչ, ժուժեա սիրտ թալթալ... թ' իսպառ
 պատէհն այն էանց,
 Եւ որպէս ժամ նուագաց՝ վաղ հնչեսցէ ժամն
 յաւիտեանց,
 Ժամն ահաւոր եւ մըթին՝ որ զամենայն վանէ
 լոյս,
 Ժամն սարսուռ, ժամ ցըրտին եւ վարա-
 գոյր կենցալոյս,
 Ժամ յէսութեան քում յէտին, եւ առաջին
 յոչըն քոյս,
 Յորում տըսելջ ծըսիցէ խարոյկդ անցեալ
 եւ անլոյս.
 Ժամ յոր անժոյժ տաշտ կըրեցդ եւ սիրոյդ
 սափորիկ՝
 Յաղբերակիր յեղը հարեալ մանրեսցին բեւր
 բեկորիկ,
 Յընչանով ժիր անուեակդ ընկըրկեսցի յա-
 նչել գուբ,
 Եւ ման ի ման զօրութեանդ կորեսցին կապք
 հուպ ընդ հուպ.
 Ժամ մի միակ՝ որ զանցեալս մոռացուսցէ զա-
 մենայն,
 Եւ ըզծածկեալսն յաւիտեանց ըզգացուսցէ
 լըսէլեայն.
 Ժամ ձիգ, յորում որ շարժերն ըլքեզ՝
 կասեալ ասիցէ,

« Եատ շարժեցար սիրտ, ցայս վայր, մի՛ եւս
շարժիս յայսմ՝ հետէ ».
Փըշեալ վառչեդ ի հնոցդ այդ՝ գոգցէ, Մի՛ եւս
այլ սիրտ հուր,
Եւ բզթըսիսըդ թափեալ՝ կապեսցէ զսլաց
քո յահուր.
Եւ եղիցիս իբր ըզքնար քո լսրաթափ եւ լը-
սին,
Մանրախորտակ առ աթուր առ նորոգումն
անհնարին.
Եւ մընայցս իբր յատակ՝ յորմէ սարտեաւ
գետն ի բաց,
Կամ կործանեալ ժամացոյց՝ զուրկ ի լրւսոյ
և ի ստուերաց.
Եւ տմենայն առ ի քէն անցեալ իցեն հառա-
չանք,
Եւ ոչ մի հաղ, ոչ մի գամ հընչեցի համը ար-
ձագանդ.
Եւ սիրելեաց դողալով ունին ի լանջէ՝ ոչ եւս
տրոփուն
Եդեալ լալով ասիցեն, Անցեալ է սիրտն այն
ի բուն...
Եւ յամենայն զգացուածոց խորոց, բարձանց
եւ փափուկ՝
Միայն անլոյծ լըռութիւն, միայն պատկերք
սառուերաշուք...
Բարէ, զիանդ ի միում պահու՛ այնքան երկն
ամաց
Այլափօխեալ դադարեալ՝ թողու զաըմցնըդ-

Ո՛չ, ուր յայնժամ կացցես գու՛ նուագայար-
դարդ իմ Ուկի.
Փութա՛, էջ աես զօրհաս ժամ նուաղեալ
սանուրդ փոքրոցի.
Եւ յաղմկել էութեանս հուալ ի քակտումն
եւ յաւեր,
իբր ի ծըփին ծայր ալեաց բազմաց կոծեալ
տարուբեր՝
Գահալիթեալ սուզիցի յանդընդախոր իմն ի
թոհս,
Յանզուգակիր ու անթարքման վարեալ
հուսկ կիրս եւ անդոհս,
Եւ ի բնութեանս դատափեա մրցիցին իսեդ
արհաւելիք
Ընդ յաւերիցըն կրօնից թելադրութիւնս, —
անձանտ իբր. —
Հաս, միջամնւխւէր Ոգի՛դ, հասո՛ զքընարդ եր-
կեկից,
Դաշնակելով զսկըսեալս յերկրի յուսոյ
նուագ երկնից.
Եւ հրակայլակ արասասուօքդ յաշս իմ ներքին
կաթեալ լսոմ՝
Կարկան բազուկ առ հոգիս, կարդա՛ սրտիս
հուսկ խրախոյս.
Ասա՛, « Սէրտ, մի՛ զարհուրիր որ զքեւ թըւիդ
շուրջ դալի՝
Միայն ցընորք եւ երազք, ունայնութիւնք
աշխարհի.
Այլ քո հաւատք.քո յոյս.քո մէր՝ կան մընան
հաստապուն,

Վայրիկ մի եւս, եւ տեսցես զըստոյդ, զԱս-
 տուած իսկ համբուն.
 Շատ տեւեցեր տառապեալ սրտիկ, դըլա,
 եկ հանդիր.
 Մատո՛ զՃակատ հոգատանջ՝ ի բարձ խաչին
 փրկէսկիր.
 Զաղատութիւն եւ զանդորր հայցէ հոգիդ
 բանտարգել,
 Թոյլ արա սիրտ սասանեալ, ու եցէ ի բուն
 իւր ձախրել.
 Հառաչեցեր դու յաճախ, արդ. հառաչեա եւ
 մի հաղ,
 Եւ ահա բնաւ քո անցեալ եւ խէթ եւ կիրք
 եւ կենցաղ...
 Ո՞վ էրջանիկ պահ՝ փոխիչ ժամանակի՝ յաւել-
 տեանս.
 Ո՞վ որ շըրջէս յիսկութիւն՝ ըղկարծ ի կարծ
 հեթեթանս.
 Քաջակերաց սիրտ, արի, դարձո՛ զՀոգիդ
 յանդորր իւր,
 Ընդ քրանացող արձակեալ շրթունս զինչ
 շունչ վարդասփիւռ.
 Յո՞ւշ քեզ Յիսուս, քո Աստուած. եւ նա
 կըրեաց անձանձիր.
 Եւնորա սիրտ ձրձեցաւ. նըմանմանեաց, անց
 մեսիր ո...
 Զայս դու Ոդիդ եւ զայսդոյնս ոդեալ՝ կոչեա
 'ըստաքս զհոդիս.
 Եւ ընդ հասոչին իմ սիրոյ թեւս երկուստեք
 տըւեալ յիս'

Յաւերժութեան ի խորանըս մուծէք նոր
 երաժիշտ,
 Նորանըւագ նորաձոյլ տըւեալ քընար ինձ
 անվիշտ.
 Երթալ մըխիլ որոնել յանհունս՝ զիմ ծայր
 եւ զհանութց.
 Համահըրդէհ սիրոյն ուր վառարան, որ նորին
 բուծ.
 Ո՞ւր սըրտից հայս ըղդայուն, կամ յո՞ր ծը-
 մակըս ծածուկ'
 Այբարիցին հեշտախառըն տիսրութեանց ցողք
 նազուկք.
 Յորո՞ց ելեալ խոր խանթից եւ յո՞ր շաւեկ
 անիմայ՝
 Յանկարծաղդեաց նիւթ նուագաց ի քերդո-
 վին խանդ տեղայ.
 Կամ ընդ ո՞ր հետս անգրադարձ երթեալ եւ
 յո՞ր թաքչէ վայր'
 Երդ, զոր անմուռնչ քան ձայնիւ՝ արտագրէ
 սիրտ սիրազայր.
 Օրէնք երդոց արդեօք զինչ, յլումէ տարբեալ
 է նըւագ.
 Եւ հիմ երկրի եւ երկնից ի շարժմ միայն դա
 բաւակ.
 Փոփոխից ն' արդեօք անդ զարմինազան՝ թէ
 նոյն յար,
 Սըպըրդից նըմ բդեօք եւ տրտմատիպ
 իմըն լար՝
 Որով մերժեալ աստ ձանձիրք, ազդին հըր-
 ձուանիք իմն անհասք.

Վարիցին անդ երգ եւ սէր, թէ վարիցին
 շանմահն աղդ.
 Կամ թէ գուցէ սիրոյ այլ քան զսյն բարեառ
 հեշտալուր,
 Եւ Անեղի նդ եղելոց հաղորդութեան զոդ
 ամուր.
 Հասանիցին արդեօք միաք - թէպէտ աղատք
 ու անարդել —
 Երանութեանն համօրէն՝ յորոյձեմին ի վայել,
 Թէ եւս քան զեւս, ըստ խաղալ յաւիտե-
 նիցըն պարու
 Նորոց լիցին անփորձից եւ անճառից ցանկ
 հասու...
 Յանծայր ծաւալ ուրն եւ երբն այն՝ եւ ես
 յերթ յարավար,
 Քնարաւաս ի գիրկ երգելով եւ թեւելով ան-
 դադար,
 Պարձայց արդեօք գամ մի յետս ընդ ճանա-
 պարհն որ եկի,
 Եւ բաւեցից նըշմարել՝ ստ ական կշռել հրեշ-
 տակի,
 Ի տիեզերս տապալեալս եւ ի զբաւեալն ամա-
 նակ,
 Իրեւ հիւլէ մի հալեալ զերկրիս թափուր
 շըլանակ,
 Եւ ի նըմն՝ իբր ոչինչ մի զկուցեցեալս այժմ
 ինձ կեանս,
 Եւ յուընչի անդ կէտ խուն՝ ըղբեզ՝ ըղնիրտ
 իմ զայժմանս...
 Եւ ոչ, զի՞նչ յայնժամ թուիցի՛ ո՛լ փըքա-
 ցեալ փափիկուրոյց,


Զի՞նչ՝ կարծեցեալ բարձրութիւն կամ խո-
 րութիւնդ անմասոյց,
 Զոր չափելով չափէիր եւ պակասէր չափ եւ
 լար,
 Եւ զերկինս անդը իջուցեալ գլէեր առ ոտըն
 զաշխարհ.
 Զի՞նչ այն աղդմանը՝ ոյց անժոյժ եղեր ի
 նուագս ապաստան,
 Ուք եւ յաղգեն արդ՝ ի քէն յանըզգաստի-
 ցըդ իսյս տան...
 Յայս իմաստ բուռն եւ խորին՝ ահա նուաղիմ
 ուժաթափ,
 Ու ահա թըլաչի՛ Ոդի՛ մոց նուագաց... թը-
 ռեան թափ ընդ թափ.....

Տ Խ Ր Ո Ւ Ի Ն Ի

Յ Ա Ն Կ

Նուերի Տիրապետի		5
ՅՈՒՇՔ ԵՒ ՎԱՇՔ		
ԱՌ		9
Վիշոք Մւնկը		11
Ընդէմ արտօւմ ես անձն իմ		12
Սիրու նժդեհ		17
Սիրու տառապեալ		19
Առ սիրու		20
Հարբեն		21
Յառաջին մանկութիւն եւ ի հարազատսն որ ոչ եւս են		26
Կաւարեկն		28
Ի Սոմացին		56
Անջատումն ի նաւազու սիրելեաց		41
Դարձ յարեւելս անջատմամբ ի սիրելեաց		45
Առ նաւն որ զսիրելիս տարաւ		47
Մոռացիս զվիշտս քո		48
Օրօքք Արօրոյ		50
Աւուզք իմ անցին		55
ՄԱՀՈՒ ՄՐՄՈՒՆԱՋՔ		
Յիշատակ մահու եւ մեռելոց		57
Առ հրաժարեալն յաշխարհէ		68
Ծաղիկն վլյորի		70
Յերեսս մանկան մեռելոյ		75
Զանգակն գիշերային		74
Արտօսդ ի տապան		77
Գերեզմանատուն շինական		79
Շունչ ողջունի առ մանկունս վաղվաղ ննջեցեալս		83
Հառաչս մի ի տապան Հադոպրիանայ		86

Տապանագիր Մկրտչի Երամեան	92
Ողբք ի մահ արհել Հօր Ս. Ս.	95
ի նոյն	98
Առ Վրոյր ի մահու եղբօրն	101
ի մահ Յ. Տիեզեան	104
ի մահ Հ. Ե. Թովմածան	112
ի պատկերն Եմայ	115
ի ձեռասուն որբ ոչ եւս են	116
ի Բուժիկն վաղամեռիկ	121
Պատանեակ վաղամեռիկ առ Ընկերակիցմն	125
Միհրան. ցայտախոհ.ք	150
Միհիթարութիւն առ Լճակիցն այրիացեալ	155
Տապանագիրը	160
ԲԱՆԳ ՊԱՆԴԻՑԻ	
Ա.	165
Բ.	166
Գ. Իղձք	167
Դ. Պարտէզ Հայրենեաց	170
Ե. Վիճուտը դղեակ	174
Զ. Ի Հովլ Հովլոնն Հ.	176
Լ. Առնեւ արշնիկն	181
Ռ. Ի Պարհամ դղեկի Ծնդ հինաւուց Կաղնուլ	185
Թ. Առ Ճպ. ի գարեւանդ Բրայտոնի	190
Ժ. Առ Ճնճղուկ	192
ԺԱ. Առ Ճիճառն	195
ԺԲ. Կարօս	195
ԺԳ. Ծնդերկարել պանդիստութեանս	202
ԺԴ. Առ սողոխ գետոյն Ս	211
ԺԵ. ի խեփոր միոսորէի	215
ԺԶ. Յառեւծն Վաղերլու	214
ԺԷ. ի մշտաձմռն գլուխ Սպելլեայ Մբրին	215
ԺԸ. ի գարավին ականց Հանուն կեառ	217
Հուսկ բան առ Արցին նուագահան	225



544



5411

891.99

Ch-31